



ԱՄԵՐԻԿԱ

Կրոնական Գրական
Բանականական



ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀՐԱՄԱ ԵՐՈՒՍԱԼԵՄԻ ՀԱՅ ՊԱՏՐԻԿԱՐԴԻ ՔԱՅ

ՆՈՐ
ՏՐԱՎԻ 1959

L.F.
ՏՄՒԻ

«Սիոն» Խմբական շաբաթական հայութեան պահանջական ամսագիր

"SION," an Armenian Monthly of Religion, Literature and Philology
Printed in JERUSALEM

ԲՈՎ. Ա. Ն Դ Ա Կ Ո Ւ Թ Ի Ւ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ		<i>Երես</i>
— Ելեղիցոյ պատօնեայի նկարագիրը	97	
— Եկեղեցոյ նեղինակուրիւնը	100	
ԿՐՈՆԱԿԱՆ		
— «Հաւատով խոստվաճիմ»	ՃՆՈՐՃՅ ԵՊԻՍԿՈՊՈՅ	102
— Հոգիքալուս	ԳՐ. Ա. ԱՊՐԱՖԵԱՆ	106
ԲԱՆԱՍԵՂԾԱԿԱՆ		
— Առամայ Մըներ	Մ. ՄԱՇՆՈՒԿԱԲԻՆ	110
— Տյուր զարուն	» » »	112
ԲՈՆԱՍԻԲԱԿԱՆ		
— Նորեկացու ասեղծագործուրիւնը	Մ. ՄԿՐԵԱՆ	113
ԳԵՂԱՐՈՒԵՑԱԿԱՆ		
— Հայկական զարդարուեան	Ա. Շ. ՄՆԱՑԱԿԱՆԱՆԵԱՆ	117
ՀԵՏ Էջեր		
— Վասն սուս եւ անցաւու աշխարհիս Համս. Ն. ԵՊՈ. ԽՈՎՈՎՈՎՈՅ	120	
ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՐՆՔԵՐ		
— Ա. Թովմայի վանի	» » »	123
ԴՐԱԽԹՈՍԱԿԱՆ		
— «Արուկար Քերականուրիւն Հայոց Լեզուի Համեմատուրիսթ 562 Լեզուների» ԱՆՈՒԾԱՌԱՅՈՒ Վ.Մ. ԶԳՅՈՒՆԵԱՆ	125	
ՄԻՋ-ԵԿԵՂԵՑԱԿԱՆ		
— Եկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդը ԶԱԿԵՆ Վ.Մ. ԱՐՁԱԽՄԱՆԵԱՆ	129	
ՄԵՐ ԹԵՄԵՐԵՐ		
— Իրաբի թեմեն	132	
Ուխտացնացուրիւն մը Ա. Կատարինեի վանիր (Մեկր) ԳԵՂՈՐԳ ԳԱՅՅԱՐԵԱՆ	133	
Պատօնական Հաղորդագրուրիւն Ա. Էջմիածնէն	136	
Ս. ՏԵՂԵԱՅ ՆՈՐՈԳՈՒԹԻՒՆՆԵՐ		
— Նորագուրիւններ Ս. Հեթակապետաց Եկեղեցիին մեջ	137	
Ընթեցովներու Խմբագրութեան	138	
Ս. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՄՈՒՆ		
— Հեռագիրներ	138	
— Եկեղեցական-Բեմական	139	
— Պատօնական	142	
— Տարուան ուխտաւորուրիւնը	144	
— Եղանակներ Ս. Թարգմանչաց վարժարանի		
— Տարեկան Դաւտահանդիկ Ս. Թարգմանչաց վարժարանի		

تصدرها - بطريركية الارمن الارثوذكس المدير والحرر المسؤول - صاحب النيابة الاسقف هايكازون ابراهيم
طبع في مطبعة دير الارمن - القدس العدد ٦ - ١٩٥٩ - مايو - يونيو

Proprietor - His Beatitude the Armenian Patriarch of Jerusalem. Armenian Patriarchate, Jerusalem.
Editor - Bishop Haigazoun Abrahamian. Armenian Convent, Jerusalem.
Printed by the Armenian Convent Printing Press, Jerusalem.

ՍԻՐՈՒ

ԼԳ. ՏԱՐԻ - ՆՈՐ ՇՐՋԱՆ

1959

◀ ՄԱՅԻՍ - ՅՈՒՆԻՍ ▶

ԹԻՒ 5-6

ԽՄԲԱԴՐԱԿԱՆ

(ԵՐԵՎԱՆ ՏԱՐԻ ԱՌԱՋ) (*)

ԵԿԵՂԵՑԻՈՅ ՊԱՅՏՈՆԵԱՅԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

Նկարագիր՝ ամենէն շատ յեղեղուած բառն է արդի լեզուներու և բարքերու մէջ։ Բայց ի՞նչ է ատոր նշանակութիւնը երբ անձի մը նկարագրին վրայ է խնդիրը։ Մեր ընթացիկ հայերէնի մէջ caractère բառին համազօր է նկարագիրը, և հոգեբանական ու բարոյադիտական առումով կը նշանակէ անձի մը բնաւորութիւնը, յատկութիւնը։ Իսկ caractère ամենէն առաջ կը նշանակէ զիր, տառ, և հին հայերէնով՝ նշանագիր։ Արդ՝ լեզուի մը յատկութիւնը արտայայտելու մէջ ի՞նչ որ են իր այրութէնքին զիրերը, անձի մը բնաւորութիւնը կամ յատկութիւնը արտայայտելու մէջ ալ նոյն է նկարագիրը. այսինքն մարդու բարոյական արժէքին որու, յատակ զիծերը կամ զիրերը։ Ինչպէս որ լեզուի մէջ այբը այբ է միշտ և չի շփոթուիր նէի կամ նէի հետ, այսպէս ալ անձի մը բարոյական այրութէնքին (նկարագրին) մէջ զիրերը պիտի չշփոթուին իրարու հետ։ Երբ կ'ըսենք թէ այսինչ մարդը նկարագիր չունի կամ աննկարագրին մէկն է, այդ որակումով կ'ուզենք ըսել թէ այդ մարդուն բարոյական արժէքին զիծերը ո՛չ միայն որոշ և յատակ չեն, այլ նաև զիրերը իրարու հետ շփոթուած են։ Այդպիսի մարդոց բարոյական կեանքին այբը որևէ ատեն կրնայ փոխուիլ և շփոթուիլ այրութէնքի միւս բոլոր զիրերուն հետ։ Այսօր եթէ այբ է մարդուն նկարագիրը, զաղը նէ կամ նէ է. չես կրնար ճշգրտել անոր բարոյականին և հոգիին զիծերը։

Քրիստոնէական բարոյականի սկզբունքներէն մէկն է որ քրիստոնեայ մարդուն նկարագիրը պէտք է ըլլայ որոշ, յատակ, այնքան որոշ և յատակ որ չվերցնէ որևէ մեկնութիւն և տեղի չտայ որևէ կասկածի։ Զեր այսն այս՝

(*) Այսնի առաջին խմբագիր թարգէն եպս. (ապա Աթոռակից Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիայ), Հայոց Եկեղեցւոյ Բարեկարգութեան վերաբերաւ ինդիրները ընդհանուր վերն զրի ներքեած է Խմբագրականներու շարք մը Այսնի 1928 - 1929ի թիւերուն մէջ։ Կը վերաբարազրենք առնոցմէ 1929 Յունիսի Խմբագրականը իր կենսական կարե որութեան համար, Հայոց Եկեղեցի սպազայի և առաջ ծառթեան տեսակէտէ։ Կը զետեղենք նաև առոր յաջորդող երկրորդ Խմբագրականը՝ իր այժմէութեան և յաւերքական կարե որութեան համար։

ոչն ո՞չ ըլլայ : Եթի - շիտակ , ճիշդ , որոշ , յատակ : Եւ արդէն նկարագրի այս պարզութեան և յատակութեան վրայ է խնդիրը , երբ կը խօսինք հոգեոր պաշտօնեայի բնաւորութեան մասին :

Պէտք է ուշազրութիւն ընել որ այս' ի ո՞չի յատակութիւնը չշփոթուի յամառութեան հետ . վասնզի յամառութիւնը պարզապէս կամակորութիւն է . բարոյական ուրիշ թերութիւն մը , որ կապ ունի մարդու ֆիզիքական տեսակ մը ախտաւոր պայմաններուն հետ : Ասիկա երկարի կամք ալ չէ . վասնզի այս բացատրութիւնը կ'արտայայտէ մարդու հոգեկան արիութիւնը ճշմարտութիւնները պաշտամնելու մէջ , ամէն զնով : Յամառը և երկարի կամք ունեցողը իրարմէ բոլորովին տարբեր մարդիկ են իրենց նկարագրով : Յամառը սուաթն և սխալին մէջ ալ յամառ է :

Որդ , կոչումէն եաքը նկարագի՛րը պիտի ըլլայ տռաջին փնտուելիք յատկութիւնը հոգեոր պաշտօնի թեկնածուներուն վրայ . վասնզի նկարագիւն է որ հոգեոր պաշտօնեային կուտայ իրեն որոշ տեղը իր պաշտօնին մէջ : Փողովուրդին վատահութիւնը զրաւելու , իր խօսքին և կենցաղին հեղինակութեամբը ժողովուրդին առաջնորդելու դաշտնիքը պէտք է փնտուել եկեղեցականին նկարագրին մէջ :

Դիմուած է որ յեղյեղուկ նկարագրով կամ աննկարագիր եկեղեցականներ վատանգաւոր եղած են եկեղեցւոյ մէջ ամէն կերպով : Այդպիսիներ վատանգած են նոյնիսկ իրենց անձնական շահերը , և որովհետև յեղյեղուկ են , սախուած են քշուիլ ամէն հոսանքէ . միշտ զլտորիլ է իրենց ճակատագիրը մինչև որ զարնուին ժայռի մը և փշրուին և կամ իյնան անդունդ մը և կորսուին :

Նկարագիրը միայն իր բարոյական ու կենցաղագիտական արժէքին համար չէ որ կը փնտուի մարդու մէջ , այլ նաև անոր սկզբունքներուն և համոզումներուն հետ ալ սերտիւ կապուած է ան : Մարդ ի՞նչ բանի կը հաւատայ , ինչերո՞վ կը հետաքրքրուի կեանք ըստած զարմանալի իրականութեան մէջ , ի՞նչպէս կ'ըմբռնէ իր անձնական պարտաւորութիւններն ու պաշտօնական պատասխանատուութիւնները , ի՞նչպէս կը զործէ , կ'աշխատի , — ասոնք բոլորը մարդու նկարագրին ճառագայթումներն են : Հոգեոր պաշտօնեան պէտք է ունենայ նկարագիր մը յատակ զիծերով , անյեղլի , անշեղ , և , ինչպէս կ'ըսուի , աղամանիդէ նկարագիր մը , որովհետև միայն ա'ն է իր զօրութիւնը , իր հարըստութիւնը , իր յենարանը , իր զործունեայ կեանքին ամրոցը : Հոգեոր պաշտօնեան իր նկարագրով միայն կընայ տոկալ գժուարութիւններու և համբերել՝ նարաւորութեան լաւ տրամաբանուած սահմաններուն մէջ , և զոլացնել իր սուրբ պաշտօնին ողին , որով պիտի ոգեորուի նաև հաւատացեալներու բազմութիւնը :

Ամէն զործի մէջ՝ վկանութիւն ըստած վիճակը մեծ դրամագլուխ մըն է մարդոց համար կամ զօրութիւն մը՝ որուն կը կոթնին մարդիկ և կ'ընեն իրենց զործանութիւնները , նիւթական ըլլան ատոնք կամ բարոյական : Իսկ վատանգութիւնը ուրիշ բան չէ ըստ ինքեան եթէ ոչ նկարագրի պարզ ինդիր մը :

Հոգեոր պաշտօնեան պէտք է որ վատահութիւն ներշնչէ իր պաշտօնին բոլոր կողմերուն վրայ : Պէտք է խոստովանիլ որ մեր եկեղեցւոյ ժողովուրդը , մանաւանդ անոր առաջնորդող դասակարգը , առհասարակ չի ներշնչուիր իր հո-

գեոր պաշտօնեաներէն։ Հոգեոր պաշտօնեան տեսակ մը մեքենայ է անոնց աչքին, որ արարողութիւններ կը կատարէ, խորհուրդներ կը մատակարարէ, իբրև պահանջ ձեւականութեան։ այն՝ բարեկամ մը, խորհրդատու և խրատատու մը չէ այլիս։ Խոստովանութիւնը, զոր օրինակ, որ Եկեղեցւոյ ներքին կեանքին գորութեան և սրբութեան ազգակներէն մէկն է քրիստոնէութեան մէջ, կորսընցուցած է իր զործնական նշանակութիւնը։ չկայ խոստովանութիւն՝ բառին բուն իմաստով, վասնզի չկայ վատահութիւն և փոխադարձ վատահութիւն։ և չկայ վատահութիւն, վասնզի եղծուած է նկարազիրը խոստովանութեան պաշտօնեային։

Մեր Փրկչին մարդկային կեանքին ու կենցաղին մէջ ամենէն տիրական զիծը եղաւ իր նկարազիրը, ձեր այսն այո՛ և ոչն ո՛չ ըլլայ ըսողին նկարազիրը, որ հաւասարապէս փայլեցաւ ինչպէս տասներկու տարեկան պատանի Յիսուսին, նոյնալէս Գուզովթայի վրայ խաչուած Փրկչին վրայ։

Նկարագրին ամենէն զրաւիչ ստորոգելիքներէն մէկն է բարութիւնը։ Այսն այո՛ և ոչն ո՛չ ըսող մարդը չի կրնար չար ըլլալ։ Չար մարդը կարելի չէ որ հոգեորական ըլլայ։ Կրնայ սքեմաւորութիլ, Եկեղեցական ձեւանալ, բայց ասիկա չի նշանակեր թէ այդ մարդը հոգեոր պաշտօնեայ եղաւ։ Առակախօս Վարդան Վարդապետի խօսքով՝ Կատուին փիլոն տուեր են և կարծեր է որ կրօնաւոր եղաւ։ Չար մարդը իր նկարազրով իսկ հակառակ է կրօնքին։ Չար մարդը չի կրնար նաև ուսուցիչն ըլլալ կրօնքին։ վասնզի կրօնքը հակառակ է չարութեան։ Հաղորդակա՞ն է բարութիւնը։ Կը ծաւալի ան օծութեան իւղին պէս։ Եթէ ստոյդ է որ չարերը երգ չունին, աւելի իրաւամը կարելի է ըսել չարերը սէր չունին, տեսիլ (vision) չունին։ անոնք չեն կրնար քաջ հովիւին պէս իրենք զիրենք նուիրել իրենց նպատակին։ Անոնք զաղափար իսկ չունին անձնուիրութեան և պատասխանատուութեան մասին։ Չարը այլամերժ է։ Իսկ հոգեոր պաշտօնեան պէտք է ըլլայ այլասէր։ Ապրիլ ուրիշներուն համար, ծառայել այլոց, բարի Եկեղեցականին նկարազիրն է ասիկա։

Աեւետարանի մէջ աղուոր պատկեր մը կայ։ Երբ Յիսուս կը տեսնէ Նաթանայէլը, կը բացազանչէ։ Ահա՛ մարդ մը որուն ներսը նենգուրիւն չկայ։ Հարկ չկայ հետաքրքրուելու թէ — ինչպէս որ ինքն Նաթանայէլ ալ հետաքրքրուեցաւ — ինչ՞ն զիտցաւ Յիսուս ասիկա։ Չըսենք թէ ամենագէտ էր Յիսուս և զիտցաւ։ Ո՛չ, շատ պարզ է ինդիրը։ աննենզութիւնը ինքնին կը պոռայ, կ'աղաղակէ մարդու բոլոր շարժումներուն և արտայայտութիւններուն մէջ։ Եւ Յիսուս զոհացուց Նաթանայէլին հետաքրքրութիւնը. — Ես քու աղօթելու կերպէն զիտցայ թէ աննենդ, բարի մարդ մըն ես զուն։ Դուն կ'աղօթէիր թզենիին տակ և ես անկից կ'անցնէի պատահաբար. տեսայ քեզ . . . Այսշափ միայն։ Ամենէն սովորական և ամենէն աննշան պարագաներու մէջ ինքնին կը յայտնուի մարդուն նկարազիրը։ Երկար բարակ հետազօտութիւն, քննութիւն, փորձեր, աւելորդ բաներ են շատ անզամ ճանչնալու համար մարդը։ Խօսք մը, գէպք մը, շարժում մը, ձե մը, արտայայտութիւն մը բաւական է որ ներքին մարդը երեան զայ։

Բարեկարգելու համար Հայց։ Եկեղեցւոյ պաշտօնէութիւնը պէտք է թեկ-նածուներուն վրայ վնտուել կոչումի նաև նաև նկարազիրը և բարի նկարազիրը։

ԵԿԵՂԵՑԻՈՅ ՀԵՂԻՆԱԿՈՒԹԻՒՆԸ

Գաղթավայրերու մէջ մեր ժողովուրդը, իր բնաշխարհի կորուստին և իր տնտեսական կեանքին կործանման հետեւանքով, չի կրնար մրցիլ օտարներու և այլադաւաններու հետ, որոնք հարուստ են և մէկէ աւելի միջոցներ ունին իրենց գործունէութիւնը գունաւորելու և իրենց նպատակը հետապնդելու համար։ Առոնք կրնան իրենց իրաւունքին մէջ նկատուիլ։ Խակ Հայց. Եկեղեցւոյ ժողովուրդին համար բաւական չէ զիտնալ թէ օտարներ և այլադաւաններ կը զործեն, կ'աշխատին և յաջողութիւններ ձեռք կը բերեն։ Ա՛չ ալ որիէ կարեսը թիւն կամ օգուտ ունի զանգատիլ անոնց գէմ, ոչ ալ արհամարհել մեր կարճ միջոցները և բանի տեղ շդնել մեր ունեցած ոյժերը, զպրոցական և եկեղեցական շրջանակներու մէջ, այլ պարտաւոր ենք ընել ի՞նչ որ կրնանք և ի՞նչ որ կարելի է։ Հայաստանեայց Եկեղեցւոյ դիրքը այս իրականութեան մէջ պէտք է որ յարգուի իր բոլոր զաւակներու կողմէն հաւասարապէս. վասնդի, կրկնենք անգամ մըն ալ, այս Եկեղեցին է որ կրնայ պահել պահպանել Հայութիւնը, իր հօգիոր շունչով և ազգային հմայքով։ Ալոն, բարերախտաբար, մինակ չէ իր այս հաւաստումին մէջ։ Այսպէս կը խորհին նաև մեր ժողովուրդին լուրջ և փորձառու զաւակները, և հաճոյքով կը դիտենք որ հայ մամուլին մէջ ալ միհնոյն հաւաստումը և համոզումը կ'արտայայտուի մերթ ընդ մերթ։

Եւ որպէսզի Հայց. Եկեղեցին կարենայ իր բարերար գերը կատարել հայ զաղթավայրերու մէջ, հարկ է որ յարգուի անոր հեղինակութիւնը։ Ակզրունքի խնդիր մըն է ասիկա։ Աւելորդ ժամավաճառութիւն պիտի ըլլայ գէմքերու և գէպքերու, ձեւերու և պաշտօնականութիւններու վերածել սկզբունքի այս խընդիրը։ Ատոնք երկրորդական են սկզբունքին քով, որուն շիտակ ըմբռնումը կրնայ լաւազոյն ուղղութիւնը տալ տիրող մտայնութեան, որ առհասարակ դժոն է ամէն բանէ և ըմբռստ՝ հանդէպ Եկեղեցւոյ հեղինակութեան։

Մեծ պատերազմէն առաջ, հայ ժողովուրդը իր բնաշխարհին մէջ, իբրև հետեւանք տիրող կանոնաւոր վիճակին, կը յարդէր օրէնքը, նախանձախնդիր էր կարգուկանոնի պահպանութեան, և Եկեղեցին ալ ի վիճակի էր իր հեղինակութիւնը յարգել տալու։ Պատերազմէն ետքը պայմանները փոխուեցան, ժողովուրդը ցրուեցաւ իրարմէ տարբեր միջավայրերու մէջ, իր առոնին կեանքը և տնտեսական վիճակը ենթարկուեցան նոր և անսովոր յեղաշրջումներու, խակ իր ընկերային և ազգային կեանքին աւանդական ըմբռնումները զրեթէ այլասերեցան։ Առոնք ցնցումներ էին հայ ժողովուրդին համար, և ցնցումները չէին կը նար մշտատե ըլլալ։ Քիչ ետքը ոյջմտութիւն և պայծառատեսութիւն ըսուած ընական ոյժերը պիտի արթնային իր ներսը և պիտի հարկադրէին զինքը կազմակերպուելու՝ կեանքի և միջավայրի նոր պահանջներուն համեմատ, և հիմա անցման այս շրջանին մէջ է որ հայ ժողովուրդը կը զգայ և կը զնահատէ իր Մայրենի Եկեղեցւոյն կազմակերպութեան պէտքը։ Այս ողջունելի և քաջալերական իրականութիւնը, սակայն, չի կրնար հասնիլ իր նպատակին, եթէ առանց այլայլի չյարգուի Հայց. Եկեղեցւոյ հեղինակութիւնը ամենէն առաջ իր զաւակներու կողմէն։

Բառ մեզ, երկու զլխաւոր կէտերու ուշադրութիւն պէտք է դարձնել՝ սխալ և թիւր գողագիտար չկազմելու համար Հայց. Եկեղեցւոյ հեղինակութեան մասին:

Առաջին կէտը. — Հայց. Եկեղեցին ամենէն առաջ հոգեսոր հաստատութիւն մըն է, հայ ժողովուրդին կրօնական գաստիարակութեան դարաւոր և փառաւոր դպրոցը և անոր տոկունութեան ու գործունէութեան ներշնչարանը: Հայ ժողովուրդը պէտք է որ իր կարճ և տկար միջոցներով իսկ օժանդակէ իր Մայրենի Եկեղեցւոյն հոգեսոր նկառազրին անվթար պահպանութեան: Հայ ժողովուրդին ծանօթ Եկեղեցասիրութիւնը և անոր նուիրումները իր Եկեղեցին պայծառ պահելու նախանձախնդրութեան մէջ, ոյժեր և ապահովութիւններ են ամէն կերպով: Այս առաջին կէտին մէջ ըլլալիք զոհողութիւնը բարոյական արժէք մը ունի զրեթէ: Եւ հարկ է որ ընենք այս զոհողութիւնը առանց վերապահութեան:

Երկրորդ կէտը. — Հայց. Եկեղեցին առանցքը եղած է, միւս իր նոզեւոր նշանակութեամբ եւ նեղինակութեամբ, մեր ժողովուրդի ընկերային կեանքի խնդիրներուն: Եկեղեցին է որ կը հսկէ հայ ժողովուրդի, զոր օրինակ, ամուսնական, կրթական, վարչական և այլ գործերուն: Եւ հիմա ալ բոլոր զաղթավայրերու մէջ, քրիստոնեայ թէ իսլամ, Հայաստանեայց Եկեղեցին է որ կը ներկայացնէ հայ ժողովուրդը, և մասնաւորապէս իսլամ զաղթավայրերու մէջ բացարձակապէս Հայց. Եկեղեցիով է որ հայ ժողովուրդը կը ճանչցուի իրեն ազգային համայնք կամ զանգուած:

Մեր ժողովուրդին և մանաւանդ անոր զործունեայ զաւակներուն նուիրական պարտքը պիտի ըլլայ յարզել իրենց Մայրենի Եկեղեցւոյն հեղինակութիւնը, որպէսզի ան կարենայ թէ՝ նոյնինքն հայ ժողովուրդին ծոցը և թէ տիրող և հոգանաւորող կառավարութեանց առջև արդիւնաւորութեամբ կատարել իր առաջնորդի պաշտօնը: Աւրիշ խօսքով՝ ժողովուրդն է որ պիտի յարզէ իր Եկեղեցւոյն հեղինակութիւնը և ոչ թէ Եկեղեցին բռնի միջոցներով պիտի պարտադրէ իր հեղինակութիւնը ժողովուրդին վրայ: «Է՛ր երբեմն» որ Եկեղեցին ունէր այդ բռնի կամ նիւթական միջոցները: Այսօր անցած են ատոնք, և լա՛ւ է որ անցած զացած են. վասնզի բռնապետութիւնը չէ հոգեսոր իշխանութեան մը նկարազիրը: Մեր Եկեղեցւոյն ժողովուրդը իրեն բնածին ողջմտութեամբը և իրեն աւանդական երկիւղածութեամբն է որ բարձր պիտի պահէ իր Եկեղեցւոյն հեղինակութիւնը, և թոյլ պիտի շտայ որ ան նշաւակ ըլլայ անհատական նկատումներու և խմբակցական յայտնի կամ զարտնի շահերու. վասնզի զաղթավայրերու մէջ, Հայց. Եկեղեցիէն և անոր հոգեսոր իշխանութենէն զատ ոյժ մը, հաստատութիւն մը չունինք, պահելու և ներկայացնելու համար Հայութիւնը:

Եթէ մենք չյարզենք մեր հոգեսոր իշխանութիւնը, իրաւունք չունինք պահանջել ուրիշներէ որ յարզեն զայն. Եթէ մենք չկազմակերպենք մեր տկար և կարճ միջոցները կոթնելով մեր հոգեսոր իշխանութեան, և զանոնք չդնենք ի սպաս մեր ինքնապահանութեան և ուժաւորման, իրաւունք չունինք սպասելու որ դուրսէն օդնութիւններ ընձեռուին մեզի:

Գիտնա՛նք յարզը մեր ձեռքը մնացած բարոյական և նիւթական ոյժերուն . . . :

ԿՐՈՆԱԿԱՆ

“ՀՈԳԻ ԱՍՏՈՒԾՈՅ, ԱՍՏՈՒԱԾ ՃՇՄԱՐԻԾ”

Հոգի Աստվածոյ, Աստուած հօմարիս,
Առ իշեր ի Ցողանամ եւ ի Վերնատանն,
Եւ լրասաւեցեց զիս մկրտութեամբ ուուր աւազանին.
Մեղայ լրկին եւ առաջի Քո.
Մաեւա՝ զիս վերսին աստուածային նրով նով
Արակ նեեղէն լեզուօք ուուր զարակեամ.
Եւ ոլորմեա՝ Քա արարած եւ ինձ՝ բազմամեջիս»:
(Աղօթք հերաքունիքը Անձին Հաւատացեայ ի Քրիստոս
Ենորհաւիք. ճրդ. ոռուն.)

Հաւատով խոստվանիմ աղօթքի հինգեւ-
րորդ տունը ուղղուած է առ Հոգին Առուրբ
Աստուած:

Ամենասուրբ երրորդութեան երրորդ
Անձն է Ս. Հոգին: Որդիի Աստուածութեան
հաւատքին պէս, Ս. Հոգիի Աստուածութեան
գաւանանքն աւ յատուկ է լոկ Քրիստոնէաւ-
կան կրօնքին: Սրգարե միայն Քրիստոնէաւ-
կան տնտեսութեան մէջ է որ բացորոշ կեր-
պով կը յայտնուի և կը գործէ Ս. Հոգին:
Այս կրօնքի յայտնաբերած հոգեոր ճշմար-
տութեանց դրութեան մէջ է որ ըմբռանելի
կը գառնայ Ս. Հոգիի գոյութիւնը և անձ-
նաւորութիւնը, և Անոր գերը՝ արարչագոր-
ծութեան և փրկագործութեան մէջ:

Իրբ Ամենասուրբ երրորդութեան Դէմ-
քերէն մին՝ Ս. Հոգին Ինք «անքննելի» է,
բայց կը քննէ «զիսորս Աստուածոյ», ինչպէս
կ'ըսէ Պոլոս Առաքեալ. Առուրբ Հոգին զա-
մենայն քննէ, և զիսորս Աստուածոյ . . . զ Աս-
տուածոյն ոչ «ոք զիտէ բայց, եթէ ոչ Հոգին
Աստուածոյ» (Ա. Կոր., Բ., 10-11): Ս. Հո-
գին յառաջ կուգայ Զօր Աստուածմէ: Անոր
ոի Զօրէ յառաջ գալու իրողութիւնը Աս-
տուածաբանութեան մէջ կը յատկանշուի
«բինում» բառով, ինչպէս Որդիին ելքը ի
Զօրէ ծանօթ է «ծննունդ» բառով: Ա. Հոգին
իրբ ճշմարիտ Աստուած նոյն և նման է
Զօր և Որդւոյ և «Անեղ և Համազոյ» է
Աստուածութեան միւս երկու Դէմքերուն
հետ: Տեսանք որ «անեղ» ածականը Աս-
տուածութեան հիմնական ստորագելիներէն
մէկն էր. իսկ «համազոյ» ածականը կը
հաստատէ Ս. Հոգիին, այսպէս ասած, աժա-

մանակակից» և նոյն բնօւթենէ եղած Ըլ-
լալը Հօր և Որդիին հետ, հետեւաբար Ա-
նոնցմէ առ յետոյ և ոչ կրտսերո է: Առուրբ
Հոգիին ի Հօրէ բգխումը անսկզբնաբար»
է, այսինքն բգխում՝ որ սկիզբ չէ ունեցած.
և «անհատապէս» է, այսինքն շարունակա-
բար, անհատնում կերպով բգխող:

Ս. Հոգին փառակից և Տիրակից է Որ-
դիին հետ: Անոր հետ ունեցած իր առնչու-
թիւնը կը յատկանշուի ռանեուլ բայցով.
Քրիստոս երբ առաքեալներուն կը բացա-
տրէր որ իր մեկնելէն յետոյ իրենց պիտի
զրկէ Միխիթարիչ Ս. Հոգին, կ'աւելցնէ.
«Հոգին ճշմարտութեան առաջնորդեցէ ձեզ
... նա զիս փառաւորեցէ, զիս լիմմէ անի
առնեուցու և պատմեցէ ձեզ: Զամենայն
ինչ զոր ունի Հայր՝ իմ է: վասն այնորիկ
առաջի ձեզ թէ լիմմէ անի առնեուցու և
պատմեցէ ձեզ» (Յոգհ., ԺԶ., 14-15):
Իսկ շարականազիրը կ'ըսէ, խօսքը ուղղելով
Ս. Հոգիին. «Առող յՈրդւոյ անձառաբար»:

Անձառելի այս խորհուրդը, այսինքն
Ս. Հոգիին առնչութիւնը Որդիին հետ,
ծնունդ տուած է Արևելեան և Արեմտեան
եկեղեցիներու մէջ մեծ վէճերու, և հուսկ
ապա ձեւական պատճառներէն մէկը եղած
է Հոգիմէական և Բիւզանդական եկեղեցի-
ներու բաժանման: Լատին եկեղեցիի դա-
ւանանքին մասն է որ Ս. Հոգին կը բգխի
ի Հօրէ ու յՈրդւոյ (Ֆիլիքուէ): Հայց.
Եկեղեցին կը հետեւ հնագոյն աւանդութեան
և գաւանանքին՝ ըստ որում Ս. Հոգին կը
բգխի միայն ի Հօրէ:

Ս. Հոգին ըլլալով «բղխումն ի Հօրէ»,
իր կարգին աղքիւր է բոլոր չնորհներու և
բաշխող է ամէն տեսակ ձիրքերու, տա-
զանդներու և հոգեոր պարզեներու: «Մէ-
կու մը տրուած է Հոգիէն իմաստութեան
խօսք, ուրիշի մը՝ զիտութեան խօսք, ու-
րիշի մը՝ հաւատք, ուրիշներուն՝ հրաշա-
գործութեան կարգութիւն կամ մարգա-
րէութիւն կամ մարգոց միտքերը կարգալու
կարողութիւն. այս բոլորը կուտայ մէկ և
նոյն Հոգին, և կը բաժնէ իւրաքանչիւրին
ինչպէս որ կ'ուղէ» (Ա. Կոր., ԺԲ., 4-11):

Ս. Հոգին եղած է աղքիւրը և ներշըն-
չողը այն իմաստութեան՝ որ կ'երի Հին
Օրէնքի և Մարգարէութեանց, ինչպէս նաև
Աւետարաններու և նոր Ուխտի բոլոր գիր-

քերուն մէջ : Ս . Հոգին է որ և եօթնաբրփեանց շնորհներով կը զարդարէ զանոնք՝ որոնց վրայ որ կ'իջնէ . այդ «եօթնաբրփեանց շնորհները լիչուած են Եսայի Մարդարէի կողմէ հատեալ կարգաւ . «Հոգի 1) ի բառութեան և 2) հանձարոյ , Հոգի 3) խորհրդոյ (ոզ ջամիս խորհուրդներ յդանալու կամ ուրիշներուն տալու ձիրք) և 4) զօրութեան , Հոգի 5) զիառութեան և 6) աստուածագաշտութեան , և Հոգի 7) երկիւզի Աստուածոյ» (ԺՈ. , 1-3) :

Նոր Աւխափ մէջ յայտնուած բոլոր ճըշմարտութիւնները իրենց ստուերական , կամ պատկերաւոր և կամ քօղարկեալ ակնարկութիւններն ունին Հին Կոտակարանի մէջ : Արդարն . Նոր Աւխափ մէջ Ս . Հոգիի կատարած անօրէնութիւններուն բազում պատկերաւոր ակնարկութիւններ կան Հին Կոտակարանի մէջ , որոնք միաժամանակ գաղափար մը կուտան , թէ իսկ անկատար կերպով . Ս . Հոգիի բնութեան և աստուածային գործունէութեան մասին :

Ասոնցմէ տառաջինը և ամենէն ծանօթը կ'երեխ Աստուածաշունչի առաջին գլուխի առաջին տօղերուն մէջ . «Եւ Հոգի Աստուածոյ շրջէր ի վերայ ջուրց» (Ծննդ. , Ա. , 2) : Շարականագիրը հոյակապ այս պատկերը կը մեկնէ իրեն արարածներ ստեղծելու գործողութիւն . Այր ի վերայ ջուրցն գոլով ստեղծանէիր զարարածոյ : Աստուածաշընչական գաեմ այս պատկերին զուգահեռականը կ'երեխ Նոր Աւխափ մէջ , մկրտութեան ջուրերուն վրայ Ս . Հոգիի էջքով , և մկրտուղները վերածնելով իրեն Աստուածոյ որդիներ : — Առաջին պինկութեան» , այսինքն մարդու ստեղծագործութեան տաեն , Աստուած վիշեց մարդու երեսին կեանքի ուլեցլը և մարդ եղաւ հոգիով օժտուած էակ : Իսկ այրկրորդի լինելութեան» , այսինքն Յարութենէն յետոյ , Քրիստոս վիշեց Առաքեալներուն վրայ՝ ըսկելով . «Առէք Հոգի Առւրբու : — Երբ մարդիկ միարանած էին աշտարակ մը շինելու համար , որուն գլուխը մինչև երկինք պիտի հասնէր , որպէսզի եթէ երկրորդ անգամ ջրհեղեղ պատահէր մարդիկ անոր վրայ ապաստանելով ազատէին : Աստուած անոնց լիցուները «խառնակեց» , ի պատիւթ իրենց ամբարտաւանութեան , և մարդիկ զանազան ազգերու բաժ-

նըւեցան : Իսկ Հոգեգալուստին , հակառակ սրբացեալ տեղի ունեցաւ : Զանազան երկիրներէ հաւաքուած այլալեզու մարդեր , ամէնքն ալ իրենց բարբառովն իսկ հասկցան Ասաքքելոց խօսած լիզուն . ինչ որ ալլարանօրէն կը նշանակէր թէ Աւետարանը բուլոր լեզուներով պիտի քարոզուէր աշխարհի վրայ և անով բոլոր ազգերու միանուղու կարելիւթիւնը պիտի տրուէր : Եկեղեցիի հաստատումով արդարն Աստուած շինեց նոր Աշտարակը , որուն մէջ մտնելով մարդիկ ստուգապէս պիտի ազատէին մեղքի ջրհեղեղի հեղձուցիչ մահէն և հոգեռու բնաջնջումէն : — Ի հուման , Աստուածոյ Հոգին իջաւ և զիշերը հրեղէն սիւնի ձևով . Իսկ ցերեկը հովանաւոր ամպի կերպարանքով առաջնորդեց Խորայէլի տասներկու ցեղերը անապատի մէջէն գէպի Աւետեաց Երկիրը : Իսկ ի նորումս , երկոտասան Առաքեալները կ'առաջնորդէ սի յաւետարանս , այսինքն աշխարհի ամէն կողմ Աստարան քարոզելու և մարդիկը առաջնորդելու Աւետեաց Երկիրները : — Ի հուման , Աստուածոյ Հոգին իւմաստութեամբ լիցուց Բհսելիիլը , Վկայութեան Խորանին ճարտարապետը : Իսկ Հոգեգալուստով կը լիցնէ մարդերը սրբութեամբ և զանոնք կը շինէ խորան . Ս . Երրորդութեան :

«Եւ իցեւ ի Յուրդանան եւ ի վլրամսունն . — Ս . Հոգին տեսանելի կերպով գլխաւորաբար երկիցս կ'երեխ Քրիստոնէական տնտեսութեան մէջ . մին Քրիստոսի մկրտութեան տաեն , իսկ միւսը՝ Հոգեգալուստեան օրը : Առաջին գէպքին , Ս . Հոգին կ'երեխ Յորդանանու ջուրերուն վերապատճի կերպարանքով և ամարմնաւոր տերկամբու , այսինքն նիւթական կամ տեսանելի կերպով :

Ս . Հոգիին աղաւնիի կերպարանք առնելը խորհրդանշական իմաստ ունի և կը բացատրէ . թէն շատ անկատար կերպով . Ս . Հոգիի բնութիւնը : Աղաւնին բոլոր թըռչուններուն մէջէն կը զանազանուի շատ մը յատկանիշներով : Նախ սիրացեղ թոշուն մըն է և առհասարակ ճանչցուած է իրեն խորհրդանշան անարատ և անմեղ սիրոյ : Ս . Հոգին ալ՝ աստուածային սիրոյ զեղութ է երկրի վրայ , ինչպէս շարականագիրն ալ կ'ըսէ սքանչելի կերպով . «Աէրդ

ի Սիրոյ զՍէրդ առաքեաց», այսինքն Սէր-Քրիստոսը Սէր-Հայր Աստուծմէ՝ զՔեզ, Սէր-Սուրբ Հոգիդ զրկեց։ Դարձեալ նոյն շարականագիրը, որ նոյնինքն այս մեծ աղօթքի հեղինակ ներսէս Շնորհալին է, ուրիշ տեղ մը, իր խօսքն ուղղելով Ս. Հոգիին, կ'ըսէ. «Գրուես սիրով աղաւնակերպ, զմարդիկ ծնանիս աստուածակերպ»։ — Աղաւնին մեզի ծանօթ միակ թաշունն է որ իր կուրծքէն կը կերակրէ իր ձագը. այսինքն իրեն համար մթերած կերն է որ կը ջամրէ իր ձագուեկին, ինչ որ սիրոյ և հոգածութեան աւելի բարձր արտայայտութիւն մըն է։ Աղաւնին, հակառակ իր խելօք և խաղաղ երեսյթին, ամենէն արագաթոփիչ թռչուններէն է, ինչ որ կը հաստատէ իր ուժականութիւնը։ Ս. Հոգին ոչ միայն աստուածային սիրոյ և խաղաղութեան մարմնացումն է այլ նաև զօրութեան։ Յիսուս աՀոգւով Աստուծոյ» կը հանէր գեհրը, այսինքն Աստուծոյ զօրութեամբ կը կատարէր իր հզօր զործերը։ Մէր Տէրը երբ իր վերջին հրահանգները կուտար իր աշակերտներուն նախ քան համբառնալը, կը կնքէր իր խօսքերը հետևեալ հաւաստումով։ «Առջիք զօրութիւն ի հասանիլ Հոգւոյն Սրբոյ ի վերայ ձեր և եղիջիք ինձ վկայք . . . մինչև ի ձագս երկրի»։ — Աղաւնին ընտրուեցաւ աւետարեր ըլլալու ջրհեղեղէն յետոյ, թէ Աստուծոյ բարկութեան հետ իջած են նաև ջուրերը, և թէ բուսականութիւնը սկսած է արդէն իսկ աճիլ, ի նշան և ի հաստատութիւն բերաւ ձիթենիի նոր ծլած ճիւղ մը։ Այս պատկերը — աղաւնի մը ձիթենիի ճիւղ բռնած իր կտուցին — դարձաւ խորհրդանշանը խաղաղութեան և ապահովութեան։ Քրիստոսի թաղուելովը Յորդանանու ջուրերուն մէջ և Անոր երենալով երկրի վրայ, մեղքի համատարած ջրհեղեղը վերջացած էր և նոր ու վերածնեալ կեանքի մը սկիզբը գրուած էր։ Ս. Հոգին էր որ աղաւնակերպ յայտնուելով ի Յորդանան, աւետեց այս լուրը մարդկութեան։ Յիսուսի մկրտութեան յաջորդեց Ս. Հոգիի էջքը «մարմնաւոր տեսլեամբ», մարդոց հասկցնելու համար թէ ամէն օրինաւոր մկրտութեան պիտի յաջորդէ Ս. Հոգիի էջքը, ենթական «աստուածակերպ ծնանելու» և լուսաւորելու համար, ինչպէս պիտի տեսնենք ստորեւ։

Իր փրկարար արգասիքներով աւելի նշանաւոր եղաւ Ս. Հոգիի էջքը ի Վերնատուն։ Այս զէպքը կարելի է նկատել Սուրբ Հոգիի մարմնելուրինը։ Դէպքը տեղի ունեցաւ Քրիստոսի համբարձումէն 10 օրեր յետոյ, Հրէից Պենտէկոստէ կոչուած տօնին օրը՝ որ անոնց Զատկէն յիսուն օրեր յետոյ կուգար։ Յիսուս նախ քան համբառնալը պատուէր տուած էր իր աշակերտներուն երուսաղէմէն չհեռանալ, սայլ սպասել աւետացն Հօր», որու մասին նախապէս աւելի հանգամանօրէն խօսած էր անոնց։ Իսկ Առաքելոց սպասելուն պատճառը բացարուած էր Յիսուսի կողմէ այս խօսքով։ «Պիտի մկրտուիք Ս. Հոգիով» (Դորձք, Ս., 4-5)։ Ու արգարե երբ «ամէնքը միաբան միասին» էին, «յանկարծակի երկինքէն հնչիւն» մը եղաւ, ուժգին հոգի ձայնին պէս։ և այս հոգեւոր ներկայութիւնը, ամէնքին զգալի եղանակաւ մը, լեցուց ամբողջ տունը՝ ուր Առաքեալներ հաւաքուած էին։ Իւրաքանչիւր ոք նշմարեց որ իր ընկերներուն զիսուն վրայ կրակէ լեզուներ կ'իջնէին և կը նստէին անոնց վրայ։ «Ամէնքն ալ լեցուեցան Սուրբ Հոգիով և սկսան խօսիլ այլեալ լեզուներով, ինչպէս որ Հոգին իրենց բարբառել կուտար»։ Այսպիսի հրաշալի և տպաւորիչ եղանակաւ Ս. Հոգին օծեց, սրբացուց և Աստուծոյ ընտրեալ նոր ժողովուրդին ծնունդ տուաւ։ Այս զէպքով կը սկսի Քրիստոնէական եկեղեցիի պատմութիւնը՝ որ պիտի շարունակուի մինչև ի կատարած աշխարհ։

Ինչպէս ակնարկեցինք զէպքը պատահեցաւ Հրէից Պենտէկոստէ օրը։ ասիկա պարզ զուգադիպութիւն մը ըլլալէ աւելի Աստուծոյ նախախնամութեան խորհրդալից մէկ կարգաւորութիւնն էր։ Սքանչելի զուգահեռականութիւնն մը կայ Հրէական Պենտէկոստէի տօնի իմաստին և Քրիստոնէական Հոգեկալստեան միջև, որ առաջին օրերէն իսկ եկեղեցիի մեծագոյն տարեկան տօնական օրերէն մէկը եղաւ։ Հրէական Պենտէկոստէն կը յիշատակէր նախ Օրէնքի տըւչութիւնը Արնա լեռնէն Առվանքի ձեռամբ։ Արնայի վրայ տրուած Օրէնքով և այդ առթիւ կնքուած Ռւխտով իսրայէլը իրաւամբ Աստուծոյ ընտրեալ ժողովուրդը եղաւ։ Քրիստոսի Մահուան և Յարութեան

յաջորդող Պենտեկոստի օրը Աստուած լինեց նոր ժողովուրդ մը՝ որ պիտի չի սահմանափակուէր մէկ ցեղի կամ ժողովուրդի մէջ, այլ պիտի բաղկանար աշխարհի բոլոր ազգերէն։ Առաքեալներու խօսած այլեայլ լիկուներուն իմաստը այդ էր։ Երեխի տեղ վերնատան մէջ Աստուած մարդկութեան տուաւ ննորհի՝ որ կ'ընծայուի Ս. Հոգիի միջոցաւ։

Բաց աստի, Պենտեկոստէն նաև ննջոց տօն էր, այսինքն տարեկան հունձքը սկսելու և անոր առաջին պտուղը Աստուածոյ ընծայելու օր։ Հոգեգալուսասով սկսաւ հոգեոր հունձքը փրկեալ մարդերուն՝ որ պիտի շարունակուի մինչև ի կատարած աշխարհի։ Հոգեգալուսան օրը երեք հազար հոգիներ, իրեն երախայրիքը գալիք անհատում մեծ հունձքին, ընծայուեցան Աստուածոյ, դարձի գալով Առաքեալներու քարոզութեամբ և Քրիստոնեայ մկրտուելով։

Ալուսաւորեցիր զիս մկրտուրեամբ սուրբ Աւազանին։ — Մկրտութիւնը ի սկզբանէ անտի ճանչցուած է իրեն խորհուրդ լուսաւորութեան։ Մկրտութեան աղօթքներուն մէջ բազում են խնդրանքներ, որպէսզի ենթական նորոգուի Ս. Հոգիի ալուսով չորսոր. հացու։ Յաւարտ մկրտութեան քահանան կը կարգայ աղօթք մը որ կը սկսի այս տողերով։ «Որ լուսաւորեցիր զարարածո Քո, Քրիստոս Աստուած, ծագելով զլոյս զիտութեան Քո յանձինս մերօ։ Փակման ուրիշ աղօթք մըն է հետեհալը։ «Որք մկրտեցան և լուսաւորեցան և ետուր նոցա զզօրութիւն Քո, Տէր, . . . պայծառանալ ի լոյս աստուածգիտութեան Քո։ Լոյսը որով կը լուսաւորուինք Մկրտութեամբ՝ նախ լոյսն է Աստուածոյ զանազան չնորհաց՝ որոնցմով կը պայծառանայ ենթական։ ապա լոյսը ճըշմարտութեան՝ զոր կը ստանայ նորադարձը իրազեկ ըլլալով Աստուածոյ լուսաւոր պատուիրաններուն, և աշխարհի լոյսը եղող Քրիստոսը ճանչնալով և Անոր լոյսին հազորդ լինելով։ Ան որ չէ մկրտուած կը մեայ հեթանոսական խաւարի մէջ։

«Մաքրեա զիս վերատին աստուածային հրով բով, որպէս հեղին լեզուօֆ սուրբ զառաքեալսն»։ — Աղօթատունին միտք խընդրանքն է այս։ Ամբողջ նախադասութեան մէջ նշանակալից բառը վերատին մակրայն է։

Մկրտութեան խորհուրդի կատարման ընթացքին բազմից խնդրանքներ կ'ըլլան, որպէսզի Աստուած մաքրե զմեզ մեզքի աղտերէն։ «Նորոգեա՛ զսա յամենայն նեղութենէ մեղաց»։ Կամ՝ «Ճո՛ւր սմա զօրութիւն արժանաւորիլ ի մաքրութիւն սուրբ աւազանին»։ Առաջին քանի որ «աշխարհ ամենայն ի չարիս կայց», ու մենք պարտաւորուած ենք քալել աշխարհի բարոյական տիղմին ընդմէջէն, անխուսափելիօրէն վերըստին պիտի աղտոտինք ցանկութեան, տաելութեան, նախանձի, հսամիրութեան և նման մոլութեանց զործած ապականութիւններէն։ Առաջուազն անխուսափելի բարոյական թերացումներ պիտի ունենանք՝ որոնք իրեն փոշի պիտի նստին մեր հոգիներուն վրայ։ Հետեարար չարունակաբար հարկին տակ պիտի գտնուինք աղօթելու Սրբութեան աղբիւր Սրբարար Հոգիին որ վերատին մաքրէ զմեզ մեր մեղքերէն իր աստուածային կրտկով։ Կրակը ոչ միայն լուսաւորող յատկութիւնն ունի, այլ նաև սրբիչ և մաքրող է։ Այս իսկ պատճառով, Ո. Հոգիի երկրորդ խորհրդանշանը կրակն է, կիզող և մաքրող կրակը՝ որ կը լուսաւորէ միանգամայն։

Գատական է պատկերը սոկիին՝ որ կը մաքրուի կրակով, այսինքն կը զտուի և կը զատուի իր բնութեան օտար տարրերէն, վերածուելու համար մետաղներու թագուհիի ծանօթ գեղեցիկ նիւթին։ Նոյնը կը պատահի իրենք զիրենք Ս. Հոգիի կրակին ենթարկողներուն, մկրտութեամբ Ս. Աւազանին։ Յավհաննէս Մկրտիչ երբ Կ'ակնարէկը իրմէ յետոյ գալիք Քրիստոսի մկրտութեան, կ'ըսէր։ «Ան պիտի մկրտէ զձեզ Ս. Հոգիով և կրակով։ Հոգեկան այս մաքրագարութիւն և վերատին լուսաւորութեան համար չարունակաբար զիմենք Աստուածոյ Ս. Հոգիին, ըսելով։

«Հոգի Ասուելոյ, Ասուած նըմարիս, Այ իշաւ Յարդանան և վերանուն, Եւ լուսաւորեցիր զիս սուրբ աւազանի մկրտութեամբ։ Մեղանցեցի Երկինի դէմ եւ Քո առջեւ։ Վերաին մաքէ զիս Քո ասուածային կրակով նշանակալից կրտեցիր կրակէ լեզուներով սուրբ առաքեալներ։ Եւ ողօմէ Քո արարածներուն, և ինձի՝ ծանե մեղանց ուրիշին։

ՀՈԳԵԳԱԼՈՒԹ

«Եւ ամի՞ եւ առաքեմ զաւեսիս հօր իմոյ
ի ձեզ, եւ դրտ նասարդ ի բազմիս լի-
րուսաղիմ, մինչև զգենոցով զօրութիս
ի բարձանց» (ՂՈԽԱԿ., ԷԴ., 49):

Հոգեգալուստը տեղի ունեցաւ Պենտե-
կոստի օրը: Պենտէկոստ յունարէն բառ
մըն է որ կը նշանակէ լիսուներով օր:
Ասիկա նախապէս հրէական տօն մըն էր,
որ տեղի կ'ունինար իրենց Զատկէն ճիշդ
յիսուն օրեր յետոյ, ամրան սկիզբը: Մենք
քրիստոնեաներս զայն կը կոչենք Հոգեգա-
լուստի տօն, որովհետեւ Ա. Հոգին վերնա-
տան մէջ նոյն օրն էր որ իջաւ առաքեալ-
ներուն և առաջին քրիստոնեաներուն վրայ՝
որոնք թիւով 120 հոգի էին: Հոգեգալուստի
քրիստոնէական իմաստը բացատրելէ առաջ
կ'արժէ նախ մէկ երկու բառով բացատրել
Պենտեկոստի Աստուածաշնչական տօնին
նշանակութիւնը:

Պենտեկոստի տօնը Հին Աւետի մէջ
երկու օրու խմաստ ունէր: Նախ յիշաւա-
կութեան օրն էր Մովսիսական օրինաց՝ որ
տրուեցաւ Իորայէլի ժողովուրդին. Եզիւա-
տոսէ ելլելէ յիսուն օրեր յետոյ: Երկրորդ՝
Պենտեկոստէն հունձքի երախսայրեաց ըն-
ծայման տօնն էր միաժամանակ: Բայ Հին
Աւետի օրէնքին, այդ օր ցորենի նոր հունձ-
քէն նկանակներ շինելով ընծայ կը մատու-
ցանէին Աստուածոյ: Եւ հացերու հետ միա-
սին մէկ տարեկան եօթը անարատ զառ-
նուկներ, մէկ զուարակ և երկու խոյեր կը
մատուցանէին Աստուածոյ իրը զոհ (Ղետ.,
ԻԳ., 15-18, Բ. Օրինաց, ԺԶ., 9-10): Որովհետեւ Հին Օրէնքը կը պահանջէր որ
նախ քան նոր հունձքէն ուտեիլու հաց շի-
նելը, անդէ մաս մը Աստուածոյ բաժին հա-
նեն, և ապա մեացածը իրենք վայելեն:

Իսկ քրիստոնէական անտեսութեան մէջ
Պենտեկոստէն զուզագիրեցաւ քրիստոնէա-
կան կրօնի շնորհաց օրէնքին հաշակման:
Եւ արդարեւ Եկեղեցին ալ իր առաջին հո-
գեոր հունձքին երախսայրիքը, այսինքն
3000 նորագարձները մատոյց Աստուածոյ,
իրեւ զոհ և իրեւ հաճելի պատարագ:

Ա. — Պենտեկոստի դեպքը յառաջ բե-

րով պատճառներ: Պենտեկոստէի դէպքը
քրիստոնէական կրօնի պատմութեան մէջ
եղական է: Այս գէպքը փութացնող պատ-
ճառներ մէկէ աւելի են: գէթ անոնցմէ եր-
կուքը յիշել զուրկ չէ կարեսութենէ:

Առաջինն է ալորիք: Յիսուս երբ այ-
լակիրպութեան լերան վրայ էր, իսկոյն
երկնից զաները բացուեցան և Աստուածոյ
օրհնութիւնները առատօրէն թափուեցան
ուուրը լերան վրայ: Յիսուս մտքի յափըշ-
տակութիւն ունեցաւ, երեսը արեգակի պէս
փայլեցաւ, հանգերձները լոյսի պէս ձեր-
մըլցան, և ինք սկսու հոգեկան վերացումի
վայրիկեաններ ապրիլ, և իրեն հետ միասին
աշակերտներն ալ մասնակից եղան երկին-
քէն իջած այս տեղատարափ օրհնութիւն-
ներուն: Հոգեկան ի՞նչ մեծ հրձուանք ու-
նեցան անոնք այդ վերացումի պահերուն
մէջ, մարգկային լեզուն անկարող է զայն
նկարպրել:

Ասիկա արձանագրուած է չորս Աւե-
տարաններուն և Պետրոսի Ընդհանրական
թուղթին մէջ: Զօրիսրդ Աւետարանը այս
գէպքին համար միայն ազօտ ակնարկու-
թիւն մը կ'ընէ (Յովկ., ԺԲ., 28-29). Պետ-
րոս մի քիչ աւելի տեղեկութիւն կուտայ
(Բ. Պետ., Ա., 17): իսկ առաջին երեք
Աւետարաններ աւելի մանրամասնօրէն կը
նկարագրին այս գէպքը (Մատթ., ԺԵ.,
1-8, Մրկ., Թ., 2-8, Ղկ., Թ., 28-36): Բայց այս այլակերպութեան գէպքին զըր-
գապատճառը մատնանչող կարեսը ու բա-
նալի առացուածքը կը գտնուի Ղկ., Թ.,
28 և 29 համարներուն մէջ, ուր Աւետա-
րանիչը կ'ըսէ: «Յիսուս Պետրոսը, Յակոբոսը
և Յովհաննէսը առնելով լեռը ելաւ ալորե-
լու համար, և երբ ինչ կ'ալորէր, իր երե-
սին տեսքը ուրիշ կերպ մը եղաւու: Աւստի,
ինչպէս օրու կերպով կ'երեի, աղօթքն էր
որ բացաւ երկինքի զուուը այլակերպութեան
լերան վրայ և երկիր իջեցուց երկնային
օրհնութիւնները:

Ճիշդ նոյն բանը տեղի ունեցաւ ահա-
ւասիկ Պենտեկոստէի օրը Երուսաղէմի վեր-
նատան մէջ: Յիսուսի անոնց ըրած յանձ-
նարարութեան համաժայն, անոնք Համ-
բարձման օրը Զիթենեաց լեռնէն վար իջ-
նելով երաւագէմ եկան և ուղղակի վեր-
նատուն զացին, և ամենը միաբանութեամբ

միւս աղօթք ու աղաշանք կ'ընեին» (Պործք, Ա. 14): Եւ աղօթքի իր արդիւնք բացուցան երկնից գոները և լեցուցան ամէնն ալ Աստուծոյ Ա. Հոգիին այլազան շնորհներովը:

«Ձերմեռանդ աղօթքը», կ'ըսէ ելնէ, «երկնից գոները կը բանայ»: Ահաւասիկ ասոր ցայտուն մէկ ապացուցը: Իսկ Սուրբն Ամբրոսիոս կ'ըսէ: «Աղօթքը թե մըն է, որով մեր հոգին երկնից կը սաւառնի»: Այս՝ աղօթքը առաքեալներուն համար իսկապէս թե մը եղաւ, որով կրցան երկրէն երկնից սաւառնիլ, և պահ մը չնչել երկնիցի մաքուր ու ջինջ մթնոլորտը: Աղօթքը քրիստոնէական կեանքի օրհնութիւններու բանալին է: Առանց աղօթքի, ոչ երկնիցի օրհնութիւններուն կրնանք արժանանալ և ոչ ալ կրնանք հոգեոր կեանքը ապրիլ: Ահա ասոր համար է որ Յիսուս ըստ իր աշակերտներուն. «Արթուն կեցէք և ամէն տաեն աղօթք ըրէք» (Ղօս., ԻԱ., 36): Նոյնպէս Պողոս Առաքեալ քրիստոնեաններուն կը պատուիրէր ու կ'ըսէր. «Անդազար աղօթք ըրէք» (Ա. Թիս., Ե., 17):

Յիսուսի կեանքը սկիզբէն մինչեւ զերջը աղօթքով համեմուած էր, և աղօթքի միջոցաւ իր հօրը հետ ներքին ու կինդանի հաղորդակցութեան մէջ էր միշտ: Անէ քրիստոնեայ որ կ'ուզէ կեանքը շիտակ ապրիլ պէտք է հետոնի Անոր օրինակին: Նոյնպէս սկզ քրիստոնեայ որ կ'ուզէ Պիտուկսէտէի օրհնութիւններուն արժանանալ պէտք է աղօթքի կեանքը ապրի:

Երկրորդը հաւատնի է որ յառաջ բերաւ Պենտեկոստէի օրհնութիւնները առաքեալներու և առաջին քրիստոնեաններու կեանքին մէջ: Երբոր Յիսուս իր աշակերտներէն կը բաժնուէր Համբարձման օրը Զիթինեաց լերան վրայ, պատուիրեց զանոնք ըսելով. Ահա ես իմ Հօրս խոստմունքը ձեր վրայ կը դրէմ. բայց դուք նստեցք Երուսալիմ հաղպատի մէջ, մինչեւ որ վերեն զօրութիւն հազնիք ձեր վրայ: Իրենք Յիսուսի այս խօսքին հաւատացին և զացին ուղղակի վերնետուն և հոն սպասեցին հաւատքով և աղօթքով, և որով արժանացան Ա. Հոգիի օրհնութիւններուն:

Հաւատքը քրիստոնէական կեանքի յաղողութեան ուրիշ մէկ գաղտնիքն է, և

երկնից դուռը բանալու ուրիշ յաջողակ բանալի մը: Հոգեոր կեանքը հաւատքով կը սկսի, հաւատքով կը շարունակուի և հաւատքով ալ իր կատարելութեան կը հասնի: Երական քրիստոնեան այն է որ երբ կեանքի պայքարին մէջ բարի պատերազմը կը մղէ, հաւատքն ալ կը պահէ մինչեւ իր կեանքին վախճանը: Թոշունը մէկ թեսով չեւ կրնար թռչիլ: պէտք է երկու թե ունենայ թռչելու համար: Նոյնպէս ալ քրիստոնէական կեանքի մէջ պէտք են աղօթքը և հաւատքը՝ իրբու զիրար լրացնող երկու բարձրացուցիչ աղդակնիր: Հոգեոր մտածողներ կը հաստատեն որ «աղօթքը առանց հաւատքի ապարդին է, բայց երբ հաւատք և աղօթք իրարու հետ միանան, այն ատեն է որ կրնանք տիրանալ հոգեոր չնորհներուն և օրհնութեանց»: Կամ՝ «հաւատքը կամուրջ մըն է որ այս աշխարհը հանգերձեալի հետ կը միացնէ»:

Պենտեկոստէի հրաշքը այսօր ալ կրնայ պատահիլ եթէ մենք ևս չերմեռանդ աղօթքով և հաստատուն հաւատքով Աստուծոյ փառաց գահին մօտենանք և վստահինք Անոր խոստամեներուն: Յիսուս ըստաւ. «Եթէ մանանեխիր հատին չափ հաւատք ունենաք, այս լերան պիտի ըսէք ասկէ անդին փոխազրուէ, և պիտի փոխազրուի: ու որսէ բան անհնարին պիտի չըլլայ ձեզի» (Մտթ., ԺԷ., 19):

Բ. — Պենտեկոստէի դեպքին արդիւնքները: Գիխաւորաբար երկուք հնա:

Առաջին, Պենտեկոստէի դէպքը առաքեալներու կեանքին մէջ հիմնական փոփոխութիւն յառաջ բերաւ: Ատէէ առաջ ալ անոնց կեանքին մէջ փոփոխութիւն եղած էր, բայց այս դէպքին յառաջ բերած փոփոխութիւնը թէ՛ էական և թէ՛ հիմնական եղաւ: Անոնք Հոգեգալուստի օրուան առթիւ երբ Ա. Հոգին ընդունեցին հիմնովին փոխուեցան, նոր արարածներ եղան. Կարծես թէ այդ օր նոր արարածութիւն մը տեղի ունեցաւ: Փոխուեցան անոնց զգացումները, փոխուեցան կեանքի հանգէպ անոնց զաղափարները, փոխուեցան անոնց շարժափարները: Եւ ի մի խօսք, անոնց կեանքին մէջ Աստուծոյ Ա. Հոգին այնքան մեծ փոփոխութիւն յառաջ բերաւ որ աշխարհը

իրենց համար նոր կերպարանք և նոր իմաստ ստացաւ, իրենք ալ աշխարհի համար նուրոգուած անձեր եղան։ Առաջ անորոշութեան մէջ էին, հրմա իրենց հոգիի աչքերը բացուեցան և սկսան իրերը տեսիլի շիտակ տեսնել, կեանքի նպատակը աւելի ուզիլ ըմբռնել, և իրենց կոչման վեհութիւնը աւելի լլջօրէն նկատի առնել։ Առաջ հոգեոր իրականութիւնները աղօս լոյսով մը հազիւ կ'ըմբռնէին, իսկ հրմա սկսան զանոնք պայծառ լոյսով տեսնել։ Առաջ վախիոս էին, հրմա քաջութեամբ լիցուեցան, և կեանքը իրենց համար ծառայելու ու նուիրուելու միջոց մը դարձաւ։ Այս ներքին փոփոխութիւնը աշխարհի համար ճակատագրական ազդեցութիւն ունեցաւ և անոր նոր ուզողութիւն մը տուաւ։ Անոնք քրիստոնէական ճշմարտութեան վկաներ դարձան և իրենց կեանքին գնովը քարոզեցին ճշմարտութիւնը, առանց վարանումի կամ երկիւզի։

Եսայէ՛ պահ մը Արմոն Պետրոսին, որ Յիսուսի ձերբակալման գիշերը տկար աղախինի մը առջեւ իր վախէն իր Տէրը ուրացած էր, հրմա վերեն զօրութիւն հազած՝ Անոր մեծ վկաներէն մին կը հանգիստանայ և մեծ բազմութեան մը առջեւ քաջարար Անոր աւետարանը կը քարոզէ, և երեք հազար հոգիներ անմիջապէս դարձի կուգան։

Մենք ալ այսօր պէտք ունինք Հոգեգալուսի այս զօրացուցիչ չնորհքին, Առառուծոյ Ա. Հոգիին այս սրբացուցիչ և յեղաշրջող օրհնութեան, որպէսզի բարոյապէս զօրացած, կարենանք աղտոտիլ մեր սովորաբար ապրած թոյլ ու գաղջ կեանքէն, ու հոգեոր իրականութիւններու հանգէպ պայծառ տեսիլքով օժտուած առաջնորդունք կեանքի շիտակ ուզիլին։

Երկրորդ Պետականութիւն զէպքին միւս զիսաւոր արդիւնքը եղաւ Քրիստոնէական Եկեղեցւոյ հաստատութիւնը։ Քրիստոնէական Եկեղեցին ծնաւ Պետականութիւնի օրը։ Քրիստոնեաներուն թիւը Ա. Հոգիի իջած օրը 120 էր. նոյն օր Պետրոսի քարոզութեամբ 3000 հոգիներ մէկ անգամէն դարձի եկան։ Ապա օրէ օր, տարուէ տարի, դարէ դար այս թիւը աճելով և Քրիստոսի Եկեղեցին զարգանալով, այժմ երկրագնդիս վրայ քրիստոնեաներուն թիւը մատաւորապէս 800 միլիոնի հասած է։ Հրաշալի և

յարտառե այս աճումը Եկեղեցին կը պարտի Ա. Հոգիի ներգործութեան, ինչպէս նաև առաքեալներու և առաջին քրիստոնեաներու ազօթքին, հաւատքին, գործին ու նուիրումին։

Գ. — Քրիստոնէական Եկեղեցին եւ Ա. Հոգիին։ Եկեղեցական պատմութիւնը ցոյց կուտայ թէ Ա. Հոգին երբ Եկեղեցին հետեղած է, Եկեղեցին միշտ արագ աճում ու զարգացում ունեցած է, իսկ երբ անկէ քաջուած է՝ ժողովուրդին հոգեոր կեանքը տկարացած է և Եկեղեցին աշխարհի հետ միացած է, որուն հետեանքով մարած է իր հոգեոր կենուունակութիւնը։ Եկեղեցւոյ յաջողութեան գաղտնիքը միայն իր անգամներուն զիտակից հաւատքին, նուիրումին, խանգին ու եռանգին մէջ է. իսկ անոր կենուունակութիւնը կը կայանայ իր անդամներուն կրօնական նախանձախնդրութեան ու հոգեոր պայծառ տեսիլքներ ունենալու մէջ։ Անոնք սակայն Աստուծոյ չնորհներն են, որոնք երկինքէն կ'իջնին մարգոց վրայ Ա. Հոգիին միջոցաւ։ Դրամը, գաստիարակութիւնը, գեղարուեսը և աշխարհնիկ այլ միջոցներ կընան Եկեղեցւոյ յաջողութեան նպաստել, սակայն Եկեղեցիի մը իսկական ու ներքին ոյժը կը կազմեն Ա. Հոգիին օծումը ունեցող իր նուիրուած անդամները։

Առաքեալները մինչև որ չստացան աջօրութիւն ի բարձանց (ՂԿԱ., ԻՒ., 49) չկրցան ձեռնարկել իրենց ստանձնած սուրբ պաշտօնին։ Եկեղեցիի արգի պաշտօնեաներուն համար ալ չկայ ուրիշ կերպ օգտակար ըլլալու և յաջողերու իրենց հոգումին մէջ։ Որովհետեւ Աստուծոյ Ա. Հոգին Եկեղեցւոյ նորոգիչ ու յեղաշրջող ոյժն է, առանց որուն Եկեղեցին անզօր է և չի կրնար չարժիլ և արդիւնաւոր զօրծունէութիւն ունենալ որեւէ տահն։

Բնութեան մէջ ընական ոյժեր կան. օրինակ՝ հոգը, որուն ոյժով ժամանակ մը մարզիկ նաւերը շարժել կուտային։ Զուրը ուրիշ ոյժ մըն է որ հին ատեն մեր ջաղացքները շարժման մէջ կը զնէր. այժմ անով ելեքտրականութիւն կ'արտադրեն։ Նոյնպէս շոգին ոյժ մըն է որ հսկայական մեքենաներ գործի կը լծէ։ Ելեքտրականութիւնը ուրիշ ոյժ մըն է որ մեր տուները և

քաղաքները կը լուսաւորէ : Բայց բնութեան այս ոյժերէն վեր զերբնական ոյժ մը կայ հոգն որ աշխարհի մէջ , որ մեր եկեղեցիները շարժման մէջ կը դնէ , մեղաւորներուն խիզնը կ'արթնցնէ և զանոնք զդջումի ու ապաշխարութեան կ'առաջնորդէ : Առիկա Աստուծոյ Ս. Հոգին է , որ թէն Պիհանեկուտէի օրը պաշտօնապէս և տեսանելի կերպով իջաւ Եկեղեցին վրայ . անկէ յիտոյ առակայն անոր կենդանացուցիչ ու յեղաշրջող անտեսանելի գօրութիւնը եղաւ միշտ , որ Եկեղեցին պահեց կենդանի և կենսունակ : Այս իսկ պատճառաւ , Քրիստոսի Եկեղեցին եղական հաստատութիւն մըն է աշխարհի վրայ : Զեյթ մարդկային ընկերութեան մէջ ուրիշ հաստատութիւն մը որ կարենայ անոր տեղը բանել : Ա՛չ ընտանիքը , ո՛չ դպրոցը , ո՛չ պետութիւնը և ո՛չ ալ որեէ ընկերութիւն և կամ կազմակերպութիւն : Պետութիւնը՝ որ մեծ հաստատութիւն մըն է մարդկային ընկերութեան մէջ , երբ հարկը պահանջէ , ուուր կը զործածէ իր նպատակներու յաջողութեան համար : Բայց քրիստոնէութեան սուրբ իր սէրն է որ Ս. Հոգի ամենամեծ պառզներէն մըն է , և որով Եկեղեցին իր առաքելութիւնը ի գլուխ կը հանէ աշխարհի վրայ : Եկեղեցին , որ այնքան հսկայական գործ կատարած է մարդոց մէջ , ըրած է իր բոլոր մեծազործութիւնները իր սիրոյ զէնքով : Աստուծոյ Ս. Հոգին մարդոց ներշնչելով սիրոյ այս կրակը , սրբացուցած , ազնուացուցած ու զօրացուցած է զանոնք , և առաջնորդած է ծառայութեան կեանքի ու մեծամեծ զոհողութիւններու :

Հետեաբար , եթէ Եկեղեցին այսօր աշխարհէն վերցնենք , աեղը զնելու համար չունինք ուրիշ հաստատութիւն մը : Անիկա անզուգական հաստատութիւն մըն է որ կը ձգտի անհատներուն նկարագրին մէջ պատկերացնել : Աւետարանի մէջ մատնանշուած հոգեօր բարձրագոյն կեանքը :

Եկեղեցին այսօր ալ , իրբե զուտ կրօնական հաստատութիւնն , մարդկային ընկերութեան մէջ լիուլի կրեայ կատարել իր սրբազն գործը երբ Ս. Հոգին ներկայութիւնը վայելէ իր մէջ և Անորներշնչումներուն համաձայն ընթանայ : Ասանց Ս. Հոգին զործակցութեան Եկեղեցին անզօր :

Կը նմանի թռչունի մը՝ որ թեեր չունի , կամ ինքնաշարժ մեքենայի մը՝ որուն իւղը սպասած է : Այս տեսակ եկեղեցի մը , ո՛ր յարանուանութեան ալ պատկանի , ո՛ր երկրի մէջ ալ գտնուի , տարբերութիւն չըներ , Քրիստոսի սկսած սուրբ գործը չի կրնար յառաջ տանիլ , Աստուծոյ թագաւորութեան պատգամները չի կրնար արդիւնաւոր կերպով տարածել , սիրտերը չի կրնար յուղել , հոգիները չի կրնար ապաշխարութեան առաջնորդել : Թանզի նկեղեցին առաջին օրեն Ս. Հոգիով սկսաւ , Ս. Հոգիով զործեց , եւ այսօր ալ Ս. Հոգիով միայն կարող է տարւնակելի իր սրբազն առաքելութիւնը՝ ուրուն համար ինք զոյութիւն ունի երկրի վրայ :

Առաքեալները քրիստոնէութիւնը տարածելու համար չունեին պահանջուած եկեղեցական չէնքերը , բարեսիրական և միստոնարական ընկերութիւնները , զրամը և ուրիշ շատ մը զիւրութիւններ՝ զորս յաճախ լիովին ունին այսօրուան քարոզիչներն ու միստոնարները : Առաքեալն ազգօր ու անպաշտպան էին : Զուրիկ էին այն ճոխութիւններէն ու առատութիւններէն՝ զորս մենք այսօր ունինք : Առկայն մէկ բան ունին որ ամէն ինչ էր և ամէն բան կ'արժէր . Ասունդոյ Սոււրբ Հոգին իրենց ինչ եր , և ուստի յաջողեցան ընկել այն՝ ինչ որ շատ անզամ բանակի ոյժով , հարատութեամբ և զաստիրաբակչական մեծամեծ զիւրութիւններով մենք չենք կրնար ընկել :

Ֆր. Ա. ՍԱՐԱՖԵԱՆ



ՍԱՄԱՄԱՅ ՄՇՀՀԵՐԸ

(Դիւցազնաւիկ)

ՆԱԽՆԵՐԳԱԿԱՆՔ

Դառնամ ողորմի տամ Սանասարին,
Դառնամ ողորմի տամ Բաղդասարին,
Ու ողորմի տամ Առիւծ Մըհերին.
Դառնամ ողորմի տամ թըռլան Դաւթին,
Եւ ողորմի տամ կաթուն Խանդութին.
Ողորմի նաեւ Զէնով Օհանին.
Դառնամ ողորմի տամ Զոջանց ողջ տան.
Լոյսի մէջ ըլլայ անոնց դամբարան :

Այս պատմութիւնը մըտիկ ընողին
Հօր - մօր հոգիներն լոյսով ողողուին :

Մ Ա Ս Կ Ա Վ Ա Տ Ա Զ Ի Կ

|

Մըհերը մընաց քեռիներուն տուն,
Դաւթին ու Խանդութին ետ դարձան Սասուն.
Չըմշկիկ Սուլթանն ելաւ Դաւթին դէմ,
Առջեւը կարեց զերթ ապառաժ վէմ.
«Այսօր իմ օրն է կըոփիկ քեզ՝ հետ»
Ըսաւ Դաւթին ու լարեց իր նետ :
— Չըմշկիկ Սուլթան, տուր ինձ՝ ժամանակ,
Խանդութին տուն տանիմ ու դառնամ մինակ» :
— Խաչ պատարագին վրայ ըրէ երդում,
Որ երեք օրէն ետ կը դառնաս դուն» ,
Ըսաւ Չըմշկիկին : «Դաւթին ալ ըրաւ,
Խորհելով ծեռքը խաչին ըը դրրաւ :
Խաչը աջ ծոցէն ծախին էր անցած,
Դաւթին ալ, անգէտ, ծեռքը հոն դրած ...
Ու Խանդութին հետ հասաւ ան Սասուն,
Մոռցաւ Չըմշկիկին իր տըւած խոստումն .
Երեք օրն եղաւ երեք տարի լման,
Դաւթիթը յիշեց իր կապած պայմանն .
Խաչին տեղն արդէն խարան մ'էր հիմա ,
Ո՞վ սուտ երդումով անպատիժ մընայ :
Խանդութին ըսաւ որ ջուր տաքցընէ ,
Ու հանեց շորերն որ զինք լոգցընէ :
Պատուիրեց կընկան որ՝ մարմնին վըրայ
Տեսածը ըլլայ իր երեսին տայ :
Խանդութը սակայն խարանն երբ տեսաւ ,
«Դաւթիթ, ի՞նչ վէրք է քամակիդ» ըսաւ :
— Կոտրի բերանըդ, բեզի չըսի՞ ես ,
Չը տաս երեսիս ինչ որ կը տեսնես .
Սուտ երդում ըրեք եմ խաչին վըրայ ,
Եւ իմ պատիժը մահ պիտի ըլլայ» :

II

Ու հեծաւ Դաւիթն իր հըրեղէն ծին,
Կոխիի գնաց դէմ Զըմբշկիկին.
Ցերեկը ամրող կրոի կ'ընէր ան,
Կուգար կը մըտնէր, իրկունն, աւազանն,
Ու կը բուժուէին վերքերն հըրաշքով ...
Կը մըտնէ ինչպէս մըրիկն Վանայ Շով,
Ամէն առաւօտ կ'իջնէր կրոուի դաշտ,
Թշնամիին դէմ շարուած վաշտ առ վաշտ,
Եւ կը շողշողար թուրը կայծակին,
Ու կը նօսրանար թիւը բանակին:

III

Զըմբշկիկ Սուլթանն տեսաւ չէ հընար
Յաղթել Դաւիթին զօրքով անհամար.
Ծագեցաւ մըտքին՝ հընարք սատանի,
Կըրակ դրաւ ան խոփը գութանի,
Ու Դաւիթն երբոր անհոգ կը լոգնար,
Զըմբշկիկ Սուլթանն խոփը նետեց վար,
Հըրաշէկ խոփը Դաւիթի բամակէն
Մըտաւ ու ելաւ դուրս անոր կուրծքէն:
Ու հըսկայ ու վէս կաղնիի մ'նըման,
Աւազանին բով տապալեցաւ ան:
Քուռկիկ Զելալին դիակը առաւ,
Թամրին նետեց զայն ու Սասուն բերաւ:

IV

Սպանուեցաւ Դաւիթն, Խանդութն ետեւէն
Հող իջաւ իսկոյն իր սիրտին ցաւէն,
Երդիքէն ինրզինքը նետելով վար.
Գըլուխին տեղը, կ'ըսին խոշոր քար
Մ'այնտեղ կը մընայ զեռ ինչպէս մի սանդ,
Իր մահով մեզի թողած զերթ աւանդ:

Թաղեցին Դաւիթն, Խանդութն ալ իր քով.
Զէնով Օհանը, սիրտը կսկիծով
Գնաց Կապոյտկող բերելու Մըհներն,
Որ իր ծեռքով զայն կարգէ «Զոշանց» տէր.
Ու հետը առած բերաւ զայն Սասուն,
Օրինեց ու ըսաւ «Սասմայ տէրն ես դուն,
«Հայրըդ ա'լ չը կայ ... Զըմբշկիկ Սուլթանն
«Դաւով, ոչ ոյժով, ըսպաններ է զայն,
«Ու եկեր հիմա անեղ բանակով
«Նստեր է Սասմայ սահմաններուն քով» :

V

Եւ բերաւ Օհանը հըրեղէն ծին,
Համբուրեց Մըհներն ու դրաւ թամրին.
Ու ինը ալ նստաւ նժոյգ մը ներմակ,
Դէպ' Զըմբշկիկին բըշեցին բանակն:
Վերէն երբ տեսաւ Օհանն անհամար
Թեւը թշնամուն «Ով Տէր բարերար»
Ըսաւ, «ես ծեր եմ, ու փոքր է Մըհներ,

«Եթէ ըսպաննուի Սասունը անտէր
 «Պիտի մնայ միշտ գերի օտարին,
 «Անվերջ սուզ պիտի իջնէ մեր երկրին՝
 «Բարձրիկ Մարութայ Սուրբ Աստուածածին,
 «Մանուկ Մըհերն առ տակը բու աջին»:

Մներն հօրեղորն, հեղ մը, նայեցաւ,
 Ու դէմքէն անոր միտքը հասկցաւ.
 «Հօրեղբայր վանէ վախը բու մտքին,
 «Մեզ' օգնական է իաչ Պատարազին.
 «Հօրըս թարմ մահուան բոցն է սրտիս մէջ,
 «Ես մանուկ թէեւ՝ վըրէժս է անշէջ.
 «Քըշէ, հօրեղբայր սիրո տրւաւ տղան:
 Ու դեւերու պէս Մներն եւ Օհան,
 Խարդախ Սուլթանին բանակը մտան:
 Զէնով Օհանը կը զարնէր, կ'անցնէր,
 Մըհերն, հարուածով հուսկ, կը լըմքնցնէր
 Ինչ որ հօրեղբայրն կիսատ էր ձըգած:

Քուռկիկ Զէլալին սմբակներուն տակ
 Հազար մարդ ջարդեց. մընացածն անկարգ
 Թողին ու փախան եւ կը փախին դեռ,
 Ու կը սըրսըփան երբ Սասմայ Մներ
 Անունը հասնի իրենց ականջին,
 Կ'ըսեն ուր որ են նորէն կը փախին ...

Ու Զըմբշկիկի սատակն երբ տեսան,
 Ինկածներուն մէջ Մըհերն ու Օհան,
 Վըրէժն յազեցած ետ Սասուն դարձան:

(Տարունակելի)

Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ

ՏԻՌԻՐ ԳԱՐՈՒՆ

Դարուն է նորէն, արտերն են կանաչ,
 Ծիծեռնակները օդին մէջ՝ կրկին.
 Արեւը վերէն զերթ Աստուծոյ աչք,
 Ամէն բան առեր տակն իր նայուածքին:

Բայց կանաչն ինչո՞ւ չի թույեր զիս ա՛լ,
 Թռչուններու ճիշն ինչո՞ւ է տխուր.
 Ինչո՞ւ արեւը, զերթ խոշոր գոհար
 Կապոյտի սիրտին՝ չունի հըրապոյր:

Պիշ պիշ կը նային ծաղիկները ինձ՝
 Քունէն նոր զարթնած մանուկներու պէս.
 Բայց աչքերնուն մէջ ինչո՞ւ այս թախիծն,
 Նայուածքնին ինչո՞ւ այսքան սրտակէզ:

Արահետն նորէն կ'երկարի հեռուն,
 Բայց ա՛լ չի տանիր սիրտըս Մուրազին.
 Լեռները ինչո՞ւ ա՛լ կատարներուն
 Չեն կանչեր իրենց կապոյտ երազին:

Բան մը փոխուա՛ծ է կարծես ամենուր,
 Ամէն ինչ տխուր, ամէն ինչ թափուր:

Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ

ԲԸՆԵՍՈՒՐԱԿԱՆ

ՆԱՐԵԿԱՑՈՒ ՍՏԵՂՇԱԳՈՐԾՈՒԹԻՒՆԸ

Այս միանգամայն ճշմարտացի նկարագրութիւնը (որը տեսանելի պատկեր է ստեղծում) չափազանց հստաքքրական է որոշ կողմերով։ Այստեղ ոչ միայն լուսի՝ իրեն միջատի բնական, ոչ ճռումաբան նկարագիրն է տրուած, այլև, եթէ կարելի է այսպէս ասել, բանաստեղծի որակում-գնահատականը։ Պատկերի իրական բնոյթը հէնց շտարանով պայմանաւորուած է այդ որակութիւնը, որովհետև զրա մէջ միշտ կերպով արտացոլում են նաև բանաստեղծի հստարակական տրամադրութիւնները։ Եւ իրօք, որքան ցայտուն է երեան գալիս նրա ատելութիւնը օտար զաւթիչների նկատմամբ, երբ լուսերին, իրեն չափազանց զարչելի միջատների, համեմատում է արարական վայրագ զօրքերի հետ (ս . . . և զազանութեամբ քանասար զայլոց արարացւոց)։ Նարեկում բազմաթիւ են և այնպիսի դէպքեր, երբ բանաստեղծը չի խորչում անելու բացայայտ նատուրալիստական նկարագրութիւններ և արտայայտութիւններ (ձինունների և որգերի մասին, եալին)։

Բանաստեղծական արտայայտիչ փոխարերութիւնները և համեմատութիւնները նարեկում մեծ տեղ են բռնում. դրանց առանձնայատուկ կողմերից մէկն այն է, որ երբ որեէ հոգեգիճակի ցուցադրման համար գերցւում է իրական աշխարհից որինէ օրինակ, այդ օրինակը երբեմն այնպիսի ժանրամասներով է նկարագրուում, որ նոյն իսկ տուեալ հոգեգիճակից անջատ գերցրած ինքնուրայնարար կարող է իրենից գեղարվեստական մի ամրողջութիւն կազմել։ Երբ բնորոշ փաստ բերենք նաւարեկութեան նշանաւոր պատկերը։ Այս կետնքի պարագաները ծփանուած ծովի նմանութիւն ունեն, առում է նարեկացին, և մարզու հոգին իր մարմելէն նաւակով աշխարհի ծովի մէջ անդադար խուժող անթիւ կոհակներից միշտ տարութերում է։ Բանաստեղծին երբեմն թւում է, թէ այդ անհանգիստ ծովում

խորտակում է իր հոգին այնպէս, ինչպէս խորտակում է յանկարծակի մեծ փոթորկի հանդիպած նաւը։

Քանզի մինչդեռ չուեի ես յանհոգութեան անտարակոյն վասհութեամբ, Դոյզն կասկած արկածից ի միտ բերելով առ խորց փոքր միջոցին, Որ ի մէջ հանգստեանն եւ աշխատութեանն, իբր այն քե հասեալ իցեմ, Զենքն յամարանի բերեց հողմով ժամանեալ Երեխալեանն դիմակցութեամբ ամբոխեաց զնանդարտութիւնն։ Ուստի նաև ի բախման վայրենի ալեացն խորտակեցաւ։ Թեւոցն ձեռնարկութիւն բայխայեցաւ, Կոյմն ամբարձման ի կայից իւրոց խեցաւ, Առազասին բռչարան յանկարկատի ծուեն պատառեցաւ, Ենինուածոյն ուղղութեան բանեցաւ, Ապաւանդակին պարան կտրեցաւ, Ապաւինութեան խարիսխն լուծաւ, Լուծ օսուարք ամոլիցն կցորդութեան բանեցաւ, Սամիք ուղղացն նետոց զալարեցան, Լաւս հիման հաստարանի ընկղզմեցաւ, Վեկացն կառուցմունի անդրէն ուուզան, Չուոցն յարմարութիւնն պակասեցան, Աղնափայտին պատապարան խկոյն բեկաւ, Կապարանի զրսին հաստուածոյ յօւսեցաւ, Գոզք ամփոփման ծոցյն կազմածոյ անառ զեցան, Խելք օրբանցն եղերաց խախտեալ ոսեաւ, Պաղպաջունի բազմականացն անկեալ բարձաւ, Վանդակապատին վայելչութիւն յատակեցաւ, Գահաւարակին հանգստարան սփորեցաւ, Մածմունի տախտակաւարք ի միաբանութեանց միմեանց անջատեցան, Հեղոյաք պնդման բեւեռացն բարեցան։ Արգասիք իրին յիշատակարան ողբոց ինձ նմանեցաւ։ Նաւուղիղն հանդեպ նաւին դեղերեալ ողբայ, Զենքն ի ծնօտին եղեալ՝ արտասուաց վես իջուցան։

(Բան ԲՆ. — Բ.)

Արանից աւելի արտայայտիչ ու զեղեցիկ ի՞նչ կարող է լինել. բանաստեղծն այնպէս է իր խորտակուած հոգու հանդէպ, ինչպէս նաևուղիղը իր խորտակուած նաև հանդէպ, որը զեգերում է ծովափին ու զիսելով քրիտագէզ կոհակների վրայ ցըրռուած նաև թեգորները ողբում և ձեռքը ծնօտին՝ արտասուքի գետեր է իջեցնում:

Եթէ մէկը փորձէր յատկուածն նաւարեկութեան մի տեսարուն նկարազրել, մինայն է, որանից աւելին չէր կարող տաել Նարեկացին ինքը ամէն ինչ տեսնում է իրրե պատկեր և այդպէս էլ տեսցնում է ընթերցողին: Նա հանդէս է թերում իր աշազին ծանօթութիւնը տուեալ իրական առարկայի նկատմամբ՝ ապացուցելով իր իրրե վերածնութեան ժամանակաշրջանի մարդու արժանիքները: Նրա մօտ այնպէս սերտ են կապւում իրար հետ մարդու ներքինը և այն գրուերող՝ մարդուն ըրջապատող արտաքին աշխարհից վերցուած պատկերները, որ ստացում է մի սքանչելի երաժշտական ներդաշնակութիւն: այդ ներդաշնակութիւնը կազմող մասերը այնպէս ամուր են միահիւսոււած իրար հետ, որ թւում է, թէ բնականից այդպէս էլ գոյացել են:

Այս առումով առանձնապէս աչքի են ընկնում Նարեկացու փոխարերութիւնները, որոնք պոէմում անթիւ ու անհամար են, պոէտիկական տեսակէտից միշտ ճաշակաւոր, համարձակ ու ինքնատիպ: Աւզդակի կարելի է տաել, որ բանաստեղծի համար մի տեսակ օրգանական անհրաժեշտութիւն է հանդիսացել փոխարերութիւններին զիւմելը, միշտ իրականութիւնից վերցուած որևէ պատկեր - փոխարերութեամբ իր մասին խօսելը, իր խոներն ու զգացմունքներն արտայայտելը: Բերենք մի քանի նմուշներ:

Անկատ սիմբ կուտուրեան տնձինս մաքրութեան:

(Բան ԶԳ. - Պ.)

Մի եղէց անպուղ ի փոքր վաստկոյս՝ իբր ապազն սերմանով ամբերրի երկրի:

(Բան Ա. - Պ.)

Մի տացես ինձ արզանի ուրի անորդի՝ իբր իսրայէլի, եւ սիրն աչաց ցամահեալ՝ ով ամենազուր:

(Բան Ա. - Պ.)

Արդիօտ Տեսից զբիւրակործան վնասեցեալ անօր կազմեցեալ: Եցէ րէ տեսցն պատուհանի աչաց իմաստից զնուրեակ պարտուց իմոց պատուհալ...: Երե լինիցի խուառասնունդո մրացելոյ ծագման առաջնորդ: Երե նացիկ Տեսանել զտագնապեալ մըսաւ սպուլց յեղանակս զարնան մօս: Երե Տեսից զօղ անձեւոյն կանչացուցուցանող նոր ինդուց ինձ արօս:

(Բան Ա. - Պ.)

Այս նոյն բանը կարելի է տաել նաև Նարեկում գործածուած բանաստեղծական էպիտեանների բնոյթի մասին: Դեռ մի կողմ թողած այն զեպքերը, երբ ինքը բանաստեղծն իրեն զանազան էպիտեաններով որակումներ է տալիս, այլև նոյնիսկ այն ժամանակ, երբ նա ներբռում է Աստծուն կամ Քրիստոսին, այնպիսի կրօնա - վերացական յատկութիւններ ցոյց տուող էպիտեանների հետ միասին, ինչպէս օրինակ պինքնարուն բարի», «ամենից տիրող հաւասարապէս», «անմերձենալլի», «անըմբըլլի», «անուանալլի», «աննառանելլի», «անդառանելլի», «անդառննելլի», «անդուկիզբն», «աներկեան տեսութիւն», «ճշմարիտ էտկանութիւն», «այլն» (Բան Գ. - Ա.), «յաճախ հանդիպում են նաև այնպիսի էպիտեաններ, որոնք որևէ իրական հասարակական հասկացողութիւն արտայայտելով՝ կամ բնութեան որեւէ օրինակ տալով՝ որակումների կոնկրետ, չօշափելի պատկերներ են ստեղծում: Ինչպէս օրինակ՝ «ամենափայլ ճառագայթի», «անապական անձրես», «արփիացնցուղ ցօղ», «աղքատասէր պաշտպան», «անհանձինչելի հրաման», «աներկըրայ խօստումն», «անգայթակղելի ելք», «անխարդանչելի խրատ», «անխարդանչելի խրատ», «անիստութեան», «անգայթակղելի ելք», «անխարդանչելի խրատ», «անիստութեան» (Բան Գ. - Ա.), «պարիսպ ամրութեան», «պատուար պահպանութեան» (Բան ԶԳ. - Ա.), «այլն»:

Հոգեկան ապրումները չըջապատող իւրականութիւնից զերցրած պատկերներով արտայայտելը ժողովրդական բանահիւսութեան յատուկ զծերից մէկն է. անկասկած Նարեկացին մեր գրականութեան մէջ իր պոէտիկական նորամուծութիւնները կատարել է հայ ժողովրդական բանահիւսութեան հիման վրայ: Դեռ աւելին, նա իր «Մատեան Ողբերգութեան» պոէմի տեսակը ստեղծել է, ճիշդ է, մի կողմից նախորդ եկեղեցական բանաստեղծութեան կուլտուրան օգտագործելով, բայց միւս կողմից աւելի խոչոք չափով օգտագործել է ժողովրդական բանահիւսութիւնը, որով նաև պայմանաւորուել է այդ պոէմի ազգային ինքնատիպ ձևը:

Նարեկացին ժողովրդական բանահիւսութեան կուլտուրան շատ աւելի լայն չափերով է օգտագործել, այդ բանը արդէն նշուեց համեմատութիւնների և փոխարերութիւնների մասին խօսելիս, այժմ այս կապակցութեամբ՝ բոլորին պէտք է աւելացնել նրա պատկերաւորման արուեստի ևս մի քանի կողմեր: Դրանք են բառերի և արտայայտութիւնների կուտակումները, որոց տեսակի կրկնութիւններն ու չափազանցութիւնները և հակազրութիւնները:

Նարեկացին մի որնէ ապրում, խոն և զգացմունք արտայայտելու համար սովորաբար չի բաւարարում մի փոխարերութեամբ, մի էպիտեանով կամ մի ասացուածքով, այլ իրար վրայ կուտակում է նոյնիմաստ կամ մատիկ խմաստով բաւական մեծ քանակութեամբ այդպիսի կենդանազրման միջոցներ: Երբ ստեղծագործութեան պոէտիկական այս առանձնայտակութիւննը չի կարելի դիտել որպէս ոճի հոեւսորական ձևապաշտական զարգարանք: Եթէ տաղերի և ներբողների որոշ մասի մէջ կարելի է ձեւագաշտական տարրեր ցոյց տալ, ապա Նարեկում նման բան նկատելը սխալ կը լինէր: Այստեղ բանաստեղծի ապրումները և ստեղծագործական չունչը լիովին ներգաշնակում են իրար, որքան մեծ ու հուժկու է առաջինը, նոյնքան մեծ ու հուժկու է երկրորդը: Հետեւարար արտայայտչական անսովոր չափերի հասնող կուտակումները անմիջական արդիւնք են անսովոր ուժի հասնող իրենց յաւզական բովանդակութեան:

Եւ իրօք, եթէ օրինակ՝ բանաստեղծին ստրափեցնում է մօտալուտ ծերութեան պատկերը, որի առաջ նա բուռն ողբերգութիւն է ապրում, ի՞նչպէս կարող էր նա այդքան մարդկային ու բնական մի հոգեվիճակ զապել մի քանի արտայայտութիւնների մէջ և չպոռթկալ՝

Մի բոլցես զժկարութիւնս,
Մի անարգեր զալիսն,
Մի կորացուցես զկործանեալն,
Մի զիջուցես զիենալն,
Մի վայրաբերեր զիսնարհեալն,
Մի օնչման նողմոյ մատներ զառկայծեալն...

(Բան ԶԼ. — Պ.)

Բացի այն, որ այս և շարունակութիւն կազմող էլի շատ տողեր արտայայտում են մի հիմնական մոտիվ, կան և այդ հիմնականի մի մասը ներկայացնող համարեա նոյն իմաստն արտայայտող տողերի կուտակումներ (մի կործանուածը կորացնի, մի կքածը ծոսի, մի խօնարհուածը վայրահակի), որոնք ոչ թէ թուլացնում, այլ ուժից ացնում են զեղարուեստական տպաւորութիւնը:

Եթէ նա, օրինակ, չափազանց ծանր ու ողբերգական է համարում մարդու համար այնպիսի դրութիւն, երբ մի բան է ուզում կատարել, բայց չի կարող անում, երբ մի բանի է ձգուում, բայց նրան չի հասնում, ի՞նչպէս կարող էր չբացագանչել՝

Մի լիցի՝ ինձ երկնել եւ ոչ ծնանել,
Աղբալ եւ ոչ արտասւել,
Խորենի եւ ոչ հառաչել,
Ամպել եւ ոչ անձրեւել,
Ընթանալ եւ ոչ հասանել...

(Բան Բ. — Պ.)

Այստեղ թէպէտ ամէն մի տող մի առանձին փոխարերութեան պատկեր է, բայց բոլորն էլ նոյն իմաստն են արտայայտում: Նոյնիմաստ փոխարերութիւնների այսպիսի կուտակումը սքանչելի կերպով օժանդակում է բանաստեղծի ապրումների լիակատար բացայայտմանը:

Եթէ Նարեկացին, օրինակ, ուզում է ցոյց տալ այն խիստ թախիծը, որի մէջ զտնուում է ինքը իր զերազոյն ձգտման՝

Ոստծու էռքեան հետ միանալու ճանապարհից խոսաբուած լինելու պատճառով և ուզում է ցոյց տալ, թէ զրանով ինքը ինչ մեծագոյն երջանկութիւնից է զրկուել. բնականաբար անհնար կը լիներ կորցրած երջանկութեան մեծութեան մասին զաղափար տալ մի կամ մի քանի արտայաշտութիւններով. զրա համար հեղեղ էր պէտք որը չի ուշանում:

Եւ արդ որո՞ց խնդրոց արժանաւոր վարկանիվ զիսլով զիս մատչիմ ալերսել, Արքայութեա՞նն յորդէ վրիպեցայ, նրե փոռա՞ցի վայելցութիւն յորդէ զրկեցայ, թէ ընդ կինո՞ցդ անմահականաց յորդէ ներեցայ,

թէ ընդ հեթանո՞ւն պարակցութեան յորոց նեղեցայ, թէ ո՞ւս որպայն կինզանւոյ յորդէ խանցեցայ, թէ ո՞ս տելոյն բերկութեան յորդէ զօսցայ, թէ ծաղի՞կ փոռացն տնօրնի յորդէ բափեցայ, թէ պահանանա՞ցն ժառանգաւոր յորդէ կորուցայ,

թէ հայրենի՞ն ծոցոյն հարազատ յորդէ ընկեցայ . . .

(Բան Ի՞՞ Փ. — Ա.)

Նարեկացին այսպէս է և երջանկութեան պայծառ հեռանկարի և ակնկալութեան պահերին, երբ ցանկանում է զալիքի գեղեցկութիւնը՝ ժարդու համար ստեղծուելիք երանելի զինակը պատկերել. Ահա այդպիսի պահերից մէկը՝ երբ ծագելու լինեն սԱստծու Արդու ողորմութեան անստուեր նշոյլներն, այն ժամանակ՝

Տեղի տան ժիրութիւնք, նահանջին հեծու Փախնու խաւարն, մեկնի մեզն, [թիւնք, Աերդի մառախուղն, փարատի մոայլն, Սպառի աղջամուղջն, վերանայ մուրն, Գնայ գիւերն, տարագրի տաղնապն, Զբանան շարին, հալածին յուսահատութիւնն:

(Բան ԽԱ. — Ա.)

Ռտանաւորն այստեղ վարպետորէն այնպէս է կառուցուած, որ տապաւորութիւնն ուժեցնող կուտակումը առաջանում է ամէն մի տողի երկու համարեա նոյնիմաստ հատածներով:

Նարեկացու զգացմունքների ուժից ու խորութիւնից ոլլդրերգութեան Մատեանու պոէմում ծնուել են նաև ահազին քանակութեամբ բանաստեղծական հպահբորութիւններ, որոնք նոյնպէս իրենց կարենոր ակնուններում պոէմի արտայայտչական մատայլացումների մէջ և նարեկացին չափագունցութիւնը պատկերութիւնների է զիմում առանձնապէս այն գէպքերում, երբ իր զործած մեղքերի սոսկալի քանակի և զրա հետեանքով իր ապրած ահաւոր ողքերգութեան մասին է ուզում պատկերացում տալ: Ահա մեղքերի շատութեան միչ չափագանցութիւն՝ պատկեր.

Նա՝ զի երե զիայրա Արքանանու ի մի լուծ կուոց զօղեցից, Եւ կամ զինան Արարատեան ի կէս ամբարձման նժարի միոյ արգարութեան միջնորդ կացուցից, Ոչ հաւասարէ այն հարբութեան համազուգակցել:

(Բան Ի՞՞ Փ. — Ա.)

Ահա և զրանից առաջացող ողքերգութեան մեծութեան միչ չափագանցութիւն՝ պատկեր.

Զի երե զշուեք վտակեան առաջ զետոցդ յորդահոսման ծաւալմանցդ, Ար զնդեմ եւ զերկիր առհասարակ ոռոգաննեն՝ Արապէս բաւականութեամբ բաշխեալ ամենայնի, Եւ զբխումն ելից իւրեանց առ աշո իմ եղեալ, Զանձինս մեղաց սասկութեան զբոց զովացուցնել ոչ բաւականացին:

(Բան Ի՞՞ Փ. — Ա.)

Երկու զէպքում էլ այս չափագանցութիւնները, որոնք զարձեալ կառուցուած են առարկայական չօչափելի արտայայտութիւններով. Հնորհի պոէմի ընդհանուր բովանդակութեան բնոյթի, ընթերցողին միանգամայն բնական են թուում: Բանաստեղծը բոլոր զէպքերում էլ իր զործածած չափագանցութիւններով ուժեղ զեղարուեատական տպաւորութիւն է առաջացնում և համակում է ընթերցողին իր ապրումներով:

(Շարունակելի՝ 12)

Մ. ՄԿՐԵԱՆ

ԳԵՂԱՐՈՒԵՍՏԱԿԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԶԱՐԴԱՐՈՒԵՍՏ

ԾԱՌԻԿՆԵՐԸ ԵՒ ՎԱՐՍԱԴՐԱ-ԹՏՂԱՅԻՆ ՕՐԳԱՆՆԵՐԸ ԶԱՐԴԱՐՈՒԵՍՏՈՒՄ

Զոյգ ծաղիկների մոտիվը շատ է տառածուած նաև ճարտարապետութեան մէջ, որի լուսագոյն օրինակներից յիշենք Զոյգը ծաղիկների գոյզ որմեսուինների խոյակների քանդակները։ Այս ծաղիկների առանձնայատեսիթենն այն է, որ նրանք ցոյց են արբուած ուղղահայեաց կարուածքով, կողքից (¹)։

Զոյգ ծաղիկների մոտիվն կենցաղում համապատասխանում է, օրինակ, այն սովորութիւնը, որի համաձայն հարսանիքի ժամանակ հարսին ու փեսացին կոչում են «երկու ծաղիկ» և խումը նրանց ամման ու պաղաբերութեան կենցացը։

Զոյգ ծաղկի մոտիվը շատ տարածուած է եղել նաև քրիստոնէութեան սկզբնական շրջանի քանդակագործական յուշարձանների վրայ։ Այդպիսիներից են Ագորակի (²), Աղիամանի (³), Վանք-Խարաբայի (⁴) և այլ կոթողների վրայ պատկերուած ծաղիկները, որոնք թիւրիմացարար համարուել են արշմագիլի տերեներ։ Ճարտարապետ Թ. Թուրամանեանը, քննելով Աղիամանի քրիստոնէութիւնը, զրում է, «Եղոթողի սոսորին մասն իր արջմագիլի տերեներով յունա-ահապմէական աղգեցութիւնն է ցոյց տալիս . . . » (⁵)։ Ինչպէս տեսնում ենք, մոտիվի ոչ ձիշգ բացատրութիւնն իր հետ քաշ է

տալիս նաև այդ մոտիվի օտարամուտ լինելու սխալ տեսակէտը։

Նշենք միայն, որ զոյգ ծաղկի մոտիվն էլ, ինչպէս բոլոր զարգերը, տարրեր նիւթերի, տարրեր ժամանակների, տարրեր զարգետների պատմառով, նոյնութեամբ չել պատկիհրում, այլ տալիս է նոյն մոտիվի բազմաթիւ տարատեսակներ։

Ծաղկիը, որպէս ամման և պաղաբերութեան երեսոյթներն ընդհանրացնող հասկացողութիւն, առօրինակ կեանքում և ոհակայական տարածում է գտել։ Երբ երիտասարդները հասունացել են ամուսնութեան համար, նրանց համեմատել են արդէն ծաղկելու պատրաստ բայսերի և ծառաբերի հետ։ Այս տեսակէտից առանձին ուշադրութեան արժանի են, օրինակ, Համբարձան տօներին և հարսանիքների ժամանակ տեղի ունեցող մի շարք արարողութիւնները (⁶)։

Համբարձան տօնակատարութիւնները տեղի էին աւնենում զարնանը՝ բնութեան զարթօնքի, բուսական աշխարհի ծաղկման բուն պահին։ Երիտասարդ աղջիկները, բազմադարեայ սովորութիւնների համաձայն, ցանկանում էին գուշակել իրենց ամուսնութեան հետ կապուած հարցերը։ Եւ ահա նրանք զրահ համար, ամենից առաջ, զիմում էին ծաղիկներին։ Նրանք վնշում

(¹) Թ. Թուրամանեան, նիւթեր Հայկական ճարտարապետութեան Պատմութեան, 1, Երեան, 1942, էջ 260։

(²) Բ. Առաքելեան, Հայկական Պատկերաբան-քակները IV-VII Դարերում, Երեան, 1949, նկ. 18։

(³) Նոյն, նկ. 19։

(⁴) Նոյն, նկ. 27։

(⁵) Թ. Թուրամանեան, նիւթեր Հայկական ճարտարապետութեան Պատմութեան, 1, Երեան, 1942, էջ 23-24։

(⁶) Նոյն մատօղութիւնն իր հետքն է զրել նաև երազների մեկնութեան հին պրակտիկայի վրայ. այսուէս, օրինակ, Աջ 695 ձեռագիր երազանում կարգում ենք. «Ետաղիկ տեսանելն ըստի է, ծառ պաղուվ տեսանելն» մեծ քարի է . . . կանանչ և ծաղիկ տեսանելն ըստի է . . . Ցամենայն ծաղկանց տեսանելն» բարի է և այլն։

էին տարբեր սարբերից ընտիր ծաղիկներ, զետեղում 7 ազգիւրից առնուած ջրով լեցուն սափորի մէջ, «աստղունք դնում» և ապա կատարում վիճակահանութեան արարողութիւնները։ Այդտեղ, իւրաքանչիւր մասնակցողի բախտը գուշակում էր ժողովրդական մի խաղիկով, որի կրկնակն էր.

Զան, զիւլում, զան, զան,
Զան, ծաղիկ, զան, զան։

Հէնց այս կրկնակը ցոյց է տալիս, որ խաղի և արարողութեան կենտրոնական գաղափարը ծաղկի գաղափարն է եղել։ Այդ ծաղկի տակ հասկացուել է ոչ թէ բուսական այս կամ այն տեսակի ծաղիկը, այլ ընդհանրապէս ծաղիկը, որն իր մէջ ամփոփել է աճման և պտղաբերութեան գաղափարը։ «Զան զիւլումին գովքերը ընդհանրացում-ծաղկի ամենահոյակապ գովքերն են, որոնք կերտել է ժողովուրդը և յատկապէս կանացի սեռը՝ դարեր շարունակ։

Ինքնին հասկանալի է, որ «Զան զիւլումին ծաղկամանները, այդքան խորհրդաւոր արարողութիւնների չնորհիւ, պիտի արժանային յատուկ ուշադրութեան։ Զէ՞ս որ նրանց մէջ էին ամփոփուած ե՛ւ ջուրը, ե՛ւ ծաղիկը, ե՛ւ այն նշանները (մատանի, ականջի օլ, յուլունք, դրամ, դանակ, և այլն)՝ որոնք զցում էին գուշակութեանը մասնակցող աղջիկները։ Դա հէնց ինքը պտղաբերութեան մի սիմվոլ է եղել, որը զլուխներից բարձր բռնած, պարել են աղջիկները վիճակահանութեան ժամանակ և միշտ հսկել, որ երիտասարդները չփախցնեն այն։ Ահա նաև այդպիսի շատ անօթների նկարների ենք հանդիպում մեր զարդարուեսում, որոնք երեան են գալիս բազմազան ձեւերով։

Մաղիկները հսկայական տեղ էին զբաւում նաև հարսանեկան արարողութիւններում։ Ցիշենք յատկապէս «Ծաղկոցները»։ զրանք հարսանեկան երգեր են, որոնց մէջ գովերգում են, հիմնականում, հարսն ու փեսան։ Հէնց ինքը՝ այդ երգերի «Ծաղկոց» կոչումը ցոյց է տալիս, որ, իրօք, այդ երգերում ծաղիկներն են զրաւում ամենազլիսաւոր տեղը։ Այստեղ էլ սակայն լոկ բռւսաբանական ծաղիկների հետ չէ որ գործ է ունեցել ժողովուրդը։ Նոյն ընդ-

հանրացում-ծաղկի մոտիվն է, որ փառաբանուել է հարսանեկան հանդէսներում՝ այնքան զողարիկ և այնքան զունազեղ երգերի միջացով։

Հարսանիքաւորները մերթ հարսին, մերթ փեսային, մերթ էլ երկուսին միասին զիմելով, համեմատել են նրանց իրենց երգերի ամենաչքնազ ծաղիկների հետ ու ցանկացել, որ նրանք էլ ծաղկեն այդ ծաղիկների նման։ Ահա մի հատուած համապատասխան երգերից։

Մեր բազւորին ծաղիկ պիտեր ծաղկունաց(*)։ Մաղիկն ինչենից պիտեր ծաղկունաց։ Մաղիկ պալասոն պիտեր ծաղկունաց։

Որ փրբեր ծառն ու ծաղիկ նետ իրրաց(**)։

Այս նոյն ձեռով զովերգում են ձնձաղիկը, անթառամը, նոնենին, նունուֆարը, վարդենին, և այլն։

Համբարձման, հարսանեկան, ծառզարդ և ժողովրդական ուրիշ հանդէսներում ծաղիկները փառաբանուել են նաև այլ ձեհրով։ Գունազեղ ու բուրումնաւէտ ծաղիկներից պատրաստուած պսակներով պըճնել են հարսի, ծաղկամոր, «Ենուրինի» և այլոց զլուխները։ Նման սովորութիւններ եղել են նաև ուրիշ ժողովուրդների մօտ։ Այս երեսոյթները նոյնպէս իրենց հետքը թողել են զարդարուեստում՝ կապուելով աւելի բարդ հասկացողութիւնների հետ։ Նկարուել են թռչնամարմին կանայք (զրանց էութիւնը կը բացատրուի ստորե), որոնց զլուխն ամբողջովին առնուած է ծաղկապսակի մէջ։ Այդ կնոջ զլուխի ծաղկապսակից բռւսել են պտղաբերութեան վարսանդապտղային սիմվոլները։

Բայտ էութեան, այստեղ զործ ունենք ոչ թէ կենդանական, այլ բուսա-կենդանական մօտիվի հետ, որտեղ բոյսն ու կենդանին երեան են զալիս որպէս օրգանական ամբողջութիւն և արտայատում ընդհանրապէս բռւսա-կենդանական աշխարհների պտղաբերութեան գաղափարը՝ ծաղկի ու վարսանդապտղային օրգանների միջացով։

Մարդկանց զլուխն դրուած ծաղկէ պտղակները, գեռ շատ հին ժամանակներից սկսած,

(*) Այս տողը կրկնուում է երգեք անդամ։

(**) Մ. Միանսարեանց, Քնար Հայկական, Ա. Պետրոսուրեգ, 1868, էջ 145։

պիտի երեան գային նաև զլխարկների հետ, ամբացուէին նրանց վրայ և ի վերջոյ փոշխարինուէին ձաղկային զարդերով։ Այս տեսակէտից արժանի են ուշազրութեան հին աստուածութիւնների, թագաւորների և ուրիշների ձաղկակիր թագերը։ Այդպիսիներից է, օրինակ, Թոփրակ-Կալէւում զըտնըւած, ուրարտական ձաղում ունեցող մի մարդագլուխ առիւծի արձանի թագը, որի վրայ պատկերուած են ձաղիկներ։ Տատեմական գաղափարների մեացուէներ կրող այդ արձանը, իր դիցաբանական առումով, շատ աւելի հին ժամանակների հետ է առնչում, քան ուրարտական ըրջանը։ Երաթագիր վրայ գտնուող ձաղկազարդերն էլ, իրենց նախնական առումով, ոչ թէ բնական ձաղիկների գեղարուեստական վերարտագրութիւն են, այլ պտղաբերութեան հետ կապուող հասկացողութիւնների արտայայտութիւն։ Մաղիկը, օրպէս պտղաբերութեան սիմվոլ, աչքի ընկնող տեղ է գրաւում նաև այդ արձանի աջ կրծքին, ուսի մօտ։

Երբեմի ձաղկակիր թագերի մասին մեծ արժէք վկայութիւնների ենք հանդիպուութիւնների համար է, որ զարդարուեստը մշակել է ոճաւորուած և ընդհանրացնող ձաղիկների մոտիվները։ Այդ երեսոյթի չնորհիւ է, որ ոճաւորուած ձաղիկները հեռանալով բնական, կոնկրետ ձաղիկների մանրամասնութիւններից, յիշագայում։ Նրանց նախկին բովանդակութիւնն մոռացման պատճառով, գիտուել են օրպէս սովորական, անբովանդակ զարդեր, իսկ աւելի ուշ, երբ մասնագէտները փորձել են ուսումնասիրել այդ զարդերի իմաստը, ապա նրանք յանգել են ոչ ճիշդ եղբակացութիւնների։ Այս տեսակէտից աչքի է ընկնում յատկապէս բուրժուական տեսաբանների առաջ քաշած և զարդացրած այն կարծիքը, որի համաձայն ոճաւորուած ձաղիկները գիտուել են օրպէս արեի սիմվոլներ և կապուել արեի պաշտամունքի հետ։ Երբեմն էլ այդ զարդերը բացարուել են օրպէս ըրջազեր և անիւներ, զարձալ, ի վերջոյ, նոյնացուելով արեի իմաստը ցոյց տուող նշանների հետ։ Աւելի քիչ ոճաւորուած և համեմատաբար բնական տեսք ունեցող ձաղիկներն անզամ, յաճախ, գիտուել են օրպէս արեի սիմվոլներ։ Այս վերջինները երբեմն բա-

թեան սիմվոլներ, միաժամանակ որպէս նաև, ըստ հին պատկերացումների, չարաշալած ոյժեր, մարդկանց հազոււանների զարդերից, չենքերից ու կահ-կարասիքից բացի, օգտագործուել են նաև անառունների համար։ Երանցով զարդարուել են ոչ միայն գամերը, լծառարքը, մսուրները, թամբերը, ևային, այլև պատրաստուել են յատուկ կախիչներ, որոնք կախուել են անառունների պարանոցներից, ճակատներից։

Կարելի է գեր շատ օրինակներ բերել՝ ցոյց տալու, թէ ինչպիսի հոկայական տեղ է գրաւել ձաղկի մոտիվը զարդարուեստում և ընդհանրապէս առօրեայ կեանքում, կինցազում, հին պատկերացումների մէջ, և այլն։ Բայց այսքանն էլ արդէն բաւական է այդ երեսոյթը նկատելու համար և համոզուելու, որ այդ բոլոր դէպքերումն էլ ձաղկի համապարփակ մոտիվն ունեցել է գաղափարական այնպիսի իմաստալից բովանդակութիւնն, ինչպիսին է պտղաբերութիւնը։

Ահա կինոսականօրէն այնքան մեծ նշանակութիւն ունեցող այդ հարցն ընդգծելու համար է, որ զարդարուեստը մշակել է ոճաւորուած և ընդհանրացնող ձաղիկների մոտիվները։ Այդ երեսոյթի չնորհիւ է, որ ոճաւորուած ձաղիկները հեռանալով բնական, կոնկրետ ձաղիկների մանրամասնութիւններից, յիշագայում։ Նրանց նախկին բովանդակութիւնն մոռացման պատճառով, գիտուել են օրպէս սովորական, անբովանդակ զարդեր, իսկ աւելի ուշ, երբ մասնագէտները փորձել են ուսումնասիրել այդ զարդերի իմաստը, ապա նրանք յանգել են ոչ ճիշդ եղբակացութիւնների։ Այս տեսակէտից աչքի է ընկնում յատկապէս բուրժուական տեսաբանների առաջ քաշած և զարդացրած այն կարծիքը, որի համաձայն ոճաւորուած ձաղիկները գիտուել են օրպէս արեի սիմվոլներ և կապուել արեի պաշտամունքի հետ։ Երբեմն էլ այդ զարդերը բացարուել են օրպէս ըրջազեր և անիւներ, զարձալ, ի վերջոյ, նոյնացուելով արեի իմաստը ցոյց տուող նշանների հետ։ Աւելի քիչ ոճաւորուած և համեմատաբար բնական տեսք ունեցող ձաղիկներն անզամ, յաճախ, գիտուել են օրպէս արեի սիմվոլներ։ Այս վերջինները երբեմն բա-

(*) Տե՛ս «Հայ ժողովրդի Պատմութիւն», I,

Երեան, 1951, էջ 48-49ի միջև եղաղ ներզիրնկարը,

ՀԻՒՆ ԷՇԵՐ

ՎԱՍՆ ՍՈՒՏ ԵՒ ԱՆՑԱԽՈՐ ԱՇԽԱՐՀԻՄ

Արդ, ով եղբայր, եթէ կամիս որ յաղթես աշխարհի եւ ոչ ըմբռնիս ի պատրանս կենցաղոյս, դու խորհրդով միտ դիր եւ իմաստութեամբ քննեա եւ փորձեա եւ տեսանես թէ մնոտի է եւ անցաւոր կեանք մարդկան. որպէս զսուուեր անցանէ եւ քան զերագ աներեւոյթ զառնայ: Զոր օրինակ եթէ մտանես ի տաճար զեղագործ վայելուչ եւ վայելես տեսութեամբ, իսկ յորժամ ելանես անտի, թէպէտ դու եւ թէպէտ այն որ ոչ ետես, եւ դարձեալ կարօտանաս տեսանելոյ: Քանզի ոչ թէ յորժամ մեռանի մարդ՝ յայն ժամ զրկի յայս կենացս. այլ մինչդեռ կենդանի է՝ աւուրն փառքն յօրն ելանէ, եւ պահուն ի պահն:

Զի թէ կոչես գուսանս եւ լսես ձայնս ուրախութեան, երբ ձայնն յականջէդ կտրաւ, անցաւ ու գնաց, եւ դարձեալ կարօտ լինիս. թէպէտ դու՝ եւ թէպէտ այն որ ոչ լսեց ընաւ:

Եւ դարձեալ թէ տեսանես զբեզ յերազի թագաւոր եւ ծիաւոր, փառօք եւ պատով, իսկ յորժամ զարթնուս ոչինչ ունիս ընդ քեզ, բայց միայն զայն որ յիշես՝ եթէ զայս ինչ տեսա ի յերազի:

Այսպէս յայգուէ մինչեւ ցերեկոյ՝ եթէ ուտես եւ թէ խմես եւ թէ ի բազմաց պաշտօն առնուս, եւ թէ դու զայլս ծառայես եւ պաշտես. իսկ ի հասանելն երեկոյին՝ էանց ամենայն եւ գնաց, եւ ի վաղին որպէս երազ թըւի, եւ դարձեալ կարօտ լինիս եւ քաղցեալ:

Զոր օրինակ եթէ ելանէ մարդ ընդ առաւոտն եւ երթա ի ճանապարհ մի, եւ տեսանէ բազում այգիս եւ դրախտոս, մարգս եւ ծաղկունս, եւ անցեալ գնա, եւ հասանէ երեկոյին յօթեւանին՝ եւ ամենեւին ոչինչ ունի յայնացանէ ընդ իւր՝ բայց միայն զայն որ ասէ թէ զայս ինչ եւ զայն տեսի ի ճանապարհին:

Այսպէս եւ դու եթէ ի վաղուենէ մինչեւ ցերեկոյ զամենայն երկրաւոր ուրախութիւնս վայելես. իսկ երեկոյին՝ էանց ամենայն եւ դարձեալ կարօտ լինիս: Վասն այնորիկ ասէ մարգարէն. Որպէս յերազի ոք ուտէ եւ ըմպէ, եւ յորժամ զարթնու՝ ընդունայն էր ամենայն:

Այսպէս եւ ամենայն փառք մարդոյ, որպէս եւ հանդերձ մարդոյ, առ սակաւ սակաւ մաշի եւ հնանա. քանզի ծերանան ալիքն եւ պակասէ խելքն, թառամի զեղեց-

ցատրուել են նաև որպէս լոկ բնական ծառ զիկների «գեղարուեստական» վերաբաժնութիւն՝ առանց գաղափարական բովանդակութեան:

Արևային տեսութիւնը խոր արմատներ է տարածել ինչպէս զարգարուեստի մոտիվների ուսութեասիրութեան, նոյնպէս և մեր նախնիների գիտակցութեան մէջ, չի ծածկել ուրիշ կարեսոր և համազօր այնպիսի գործոնների դերը, ինչպիսիք են ջուրը, հողը, օգը: Արեւ երեան է եկել նրանց հետ միասին:

Այս հարցն աւելի սպառիչ պատասխան է ստանալու ստորե՝ չորս էլէմենտներին նուիրուած էջերում. ուստի այստեղ բաւարարուենք այսքանով:

(Շարունակելի՝ 5) Ա. Շ. ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆ

կութիւնն եւ նըւազի իմաստութիւնն, անգիտանայ գիտութիւն եւ նըւաղէ լոյս աչացն, թուլանայ մարմինն եւ նըւաղի ծայնն, եւ ամենեւին անկանի ի զօրութենէն. խաւարին տեսանելիքն, թուլանան ուրբն եւ կարկամին ծեռքն. պաղին ուղնկուրին, կարկի բերանն, եւ կապի լեզուն. տկարանայ զօրութիւն անծինն եւ բաղի ուժ մարմնոյն. եւ որչափ յերկարէ ժամանակ՝ մարմինն նուրոյն գերեզման լինի, եւ կենդանի մեռեալ կոչի: Այսպէս եւ ամենայն ինչ անցաւոր է յերեւելեացս եւ ոչինչ կայ հաստատուն:

Եւ թէ բարեկամ լինի մարդոյն՝ սակայն եւ այն բակտի, զի կամ մեռանի կամ զնայ եւ կամ պատճառանօր ինչ զսէրն յատելութիւն փոխէ: Եւ թէ մեղաց ցանկայ եւ կատարէ զայն եւ առնէ զիւր կամսն, եւ ոչ եթէ յագեցաւ, այլ եւ այն անցանէ առ ժամայն եւ դարձեալ կարօտանայ, որպէս ասէ Սոլոմոնն: Երբեմն մոլի ի կին եւ երբեմն ատէ զնա: Ի մեղաց շահ լոկ այն է որ մարդ պատժի յԱստուծոյ, սարսի ի հրեշտակաց, ամաչէ ի դիւաց, եւ պարսաւի ի մարդկանէ:

Արդ, ով մարդ, իմաստութեամբ միտ զիր որ չխարիս յայս կենցաղոյս: Յորժամ հանդիպի քեզ նստել ի մէջ մարդկան, ուտել ըմբել եւ ուրախանալ, դու զայն զմտաւ ած թէ ահաւասիկ յառնեմբ յուտելոյս եւ անցանէ ուրախութիւնս: Եւ յորժամ տեսանես մարդ փառաւոր զարդարեալ եւ նոխացեալ, դու զայն իմացիր՝ թէ այս մեռանելոց է եւ ի հող դառնալոց: Որպէս մարգարէն ասէ. Ամենայն մարմին խոտ է, եւ ամենայն փառք մարդոյ իբրև զծաղիկ խոտոյ:

Եւ յորժամ տեսանես զարուն եւ վայելչութիւն ծաղկանց, դու զայն ած զմտաւ՝ թէ անցանէ զարունս եւ ծմեռն զայ: Եւ յորժամ տեսանես առաւօտ զրւարթ եւ ուրախարար, դու զայն իմացիր՝ թէ անցանէ առաւօտն եւ զիշեր լինի:

Յորժամ գովեն զքեզ մարդիկ եւ փառաւորեն, դու մի՛ հպարտանայր, զի այն ի սակաւ աւուրս հընանայ եւ ի պարսաւանս դառնայ:

Եւ այսպէս ոչինչ է յերեւելեացս աստի հաստատուն: Եւ մարդս կարի դիւրափոփոխուն է: Զի թէպէտ առժամանակ մի որպէս զերկինս բարձրանայ, յետ սակաւ ժամանակաց որպէս զգետին մոխրանայ: Երբեւ զամա ուռի, եւ բան զկաթիլ պակասի: Որպէս զծաղիկս պայծառանայ, եւ զերդ զխոտ չրանա: Երբեւ զրոց բորբոքի, եւ զինչ զծուխ լուծանի: Որպէս զմրիկ փոթորկի, եւ բան զնարդի ոստայն տկար երեւի: Երբեւ զինոց սաստկանա, եւ զերդ զկայծ շիշանի: Որպէս զծուխ յառնէ, եւ իբրեւ զաւագ ի խորս ընկղմի: Երբեւ զծառ վայելչանայ, եւ որպէս զտերեւ թօթափի:

Երբեմն որպէս զեեառն հաստատուն կարծէ զինքն, եւ դարձեալ որպէս զտուեր աներեւոյթ լինի: Երբեմն որպէս զառիւծ գոչէ, եւ դարձեալ քան զմժեխ տկարանայ: Երբեմն իբրեւ զհողմն սաստկանայ, եւ դարձեալ որպէս շամանդաղ յօդս լուծանի: Երբեմն որպէս հեղեղատ յառնէ, եւ դարձեալ զերդ զխուի ի հողմոյ հալածի:

Այսօր ուրախ՝ եւ վաղիւն տրտում: Այսօր առողջ՝ եւ վաղիւն ցաւագին: Այսօր փառաւոր՝ եւ վաղիւն անարգեալ: Այսօր մեծատուն՝ եւ վաղիւն աղքատ: Այսօր ահազին՝ եւ վաղիւն ահաբեկ: Այսօր ի մեծութեան՝ եւ վաղիւն ի թաղման: Այսօր ի զանծի՝ եւ վաղիւն ի զերեզմանի: Այսօր ցանկալի՝ եւ վաղիւն անարգելի: Այսօր սիրելի՝ եւ վաղիւն ատելի: Այսօր երանելի՝ եւ վաղիւն եղկելի: Այսօր խնդալի՝ եւ վաղիւն ողբալի: Այսօր ժողովէ՝ եւ վաղիւն ցրուէ: Այսօր իշխան՝ եւ վաղիւն փախստական: Այսօր զօրաւոր՝ եւ վաղիւն տկար: Այսօր տէք՝ եւ վաղիւն ծառայ: Այսօր յագեալ՝ եւ վաղիւն բաղցեալ: Այսօր ի խաղաղութեան՝ եւ վաղիւն փախստական: Այսօր արդար՝ եւ վաղիւն մեղաւոր: Այսօր անարատ՝ եւ վաղիւն արաւաւոր: Այսօր անամօթ՝ եւ վաղիւն ամօթալի:

Մի ժամ յաղթեաց, եւ դարձեալ յաղթեցաւ: Մի անգամ պարտեաց, եւ դարձեալ պարտեցաւ: Մի անգամ փառաւորեցաւ, եւ դարձեալ անարգեցաւ: Ծնդ առաւօտս բարեկամ, եւ ընդ երեկս թշնամի:

Երբեմն ի միասին, եւ երբեմն բաժանեալ: Երբեմն միամիտ, եւ դարձեալ երկմիտ: Երբեմն ի բազմաց ծառայից պաշտաւն առեալ, եւ դարձեալ ինքն այլոց ծառայեաց: Երբեմն բերկրեալ, եւ երբեմն սարսեալ: Երբեմն ուրախ, եւ երբեմն տրտում: Երբեմն երեւեալ, եւ երբեմն կորուսեալ: Երբեմն խնդալից, եւ երբեմն լալազին: Երբեմն ի լիութեան, եւ երբեմն ի նըւազութեան: Երբեմն անհոգ, եւ երբեմն հոգաբեկ: Երբեմն հալածեաց, եւ երբեմն հալածեցաւ: Երբեմն մերծաւոր, եւ երբեմն հնուաւոր: Երբեմն բռնաւոր, եւ երբեմն ըմբռնեալ յայլ բռնաւորէ:

Ընդ առաւաւտրս լուաւ աւետիս, եւ ընդ երեկս բաւթ: Յափշտակեաց երբեմն զաղքատաց եւ ելից զտուն իւր զանծիր, եւ յետո մատնեցաւ ի ծեռս այլ բռնաւորաց եւ չքաւորեցաւ: Շինեաց տունս եւ տնկեաց այզիս եւ դրախտս զեղեցիկս եւ վայելուչ, եւ յետ մեռանելոյն եթող աւերակ: Անցանեն ընդ այն մարդիկ եւ ասեն ո՞ւր են շինողը սորա: Տեսանես որ չիք ինչ ի յայս կեանքս հաստատուն, այլ ամենայն ինչ փոփոխական է որպէս զշուր եւ զերդ զճրագ, որ ի փոքր բամոյ եւ ի սակաւ փքոյ շիջանի:

Այսպէս եւ կեանք մարդկան յանկարծակի բառնին եւ վերանան ի միջոյ, ըստ մարգարէին որ ասէ. Խսկ զիարդ եղեն աւեր, յանկարծակի սատակեցան, պակասեցան եւ կորեան, եւ եղեն որպէս երազք զարթուցելոց: Սակաւ աւուրք լինին ժամանակ մանկութեան եւ ապա փոխին յառոյց հասակն երիտասարդական: Եւ յետ այնորիկ սկսանին գալ ալիքն հրաւէր մահուն, եւ մարմինն մաշեալ անկանի ի զօրութենէ:

Արդ, եղբայրք, այժմ գործեցէք զբարիս, մինչդեռ ժամանակս ի ծեռս է, քանզի գայ գիշեր յորում ոչ ոք կարիցէ զործել: Քանզի աւր Տեառն իբրև զզող զա զիշերի, այնպէս հասանէ՝ ասէ առաքեալն: Եւ վասն անցաւոր կենացս, ասէ Սոլոմոնն, ունայնութիւն ունայնութեանց, ամենայն ինչ ընդունայն է, ամենայն ինչ սնոտի է, ամենայն ինչ որ եղեալ է ի հողոյ դարձեալ դառնա անդրէն ի հող: Եւ անցանեն կեանք մարդկան որպէս զինոս ամպոց, եւ քան զշիթս անձրեւաց, որ լինի պղացակ ի վերայ ջուրց: Եւ թէ եւս առաւեկ՝ քան զաւուր միոյ իցեւանի: Վասն որոյ եւ Տէրն մեր ասէ. Զի՞նչ աւգուս իցէ մարդոյ եթէ զաշխարհս ամենայն շահեսցի, եւ զանձն իւր տուժեսցէ. քանզի զինչ տացէ մարդ փրկանս ընդ անծին իւրում: Եւ Պօղոս ասէ՝ եթէ երեւելիքս առ ժամանակ մի են, եւ աներեւոյթքն յաւիտենական:

Արդ, ով եղբայրք, յորժամ երկրաւոր զբազմունքս պարտեն զմիտս ծեր, դուք զայս ամենայն զմտաւ ածէք եւ ապրիք ի չարեաց աստի շնորհօք Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի, որում վայելէ փառոք եւ իշխանութիւն ընդ Հօր եւ Հոգւոյն, ամէն:

Վերոգրեալ կտորը տոնուած է Ս. Աթոռոյս Թ. 1128 ձեռագրէն, որ Գրիգոր Տաթեւացիի յօրինած Մեկնութեանց ժողովածոյ մըն է, օրինակուած 1411 ին, մանրորոկ բոլորդրսվ: Վերոնագիրը կ'ըսէ. «Անանիայ Ար. Վարդապետի ասացեալ՝ Վասն սուտ և անցուոր աշխարհիս» (Էջ Միջ): Որոշ չէ թէ ո՞ր Անանիան է այս: Յամենայն գէպս գրուածքը շահեկան է անսվ որ շատերու կողմէ անտեսուած ձշմարտութիւններ կը յիշեցնէ մեզի:

Հրամ. Ն. ԵՊՍ. ՆՈՎԱԿՈՆ



ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՐԴԵՐՍ. ԹՈՎՄԱՅԻ ՎԱՆՔ

ՊԱՏՄՈՒԿԱՆ. — Ս. Թովմայի Վանքը կառուցուած է Գողթն գաւառի Ազուրիս գիւղաքաղաքին մէջ և այդ պատճառով յաճախ կոչուած է Ազուրեաց Վանք։ Ունի հոյակապ տաճար՝ ներքին հիմնալի գեղեցկութեամբ։ Վանքին պարիսպներէն ներս կան բաւական թիւով սենեկներ՝ միարաններու և ուխտաւորներու համար։ Ս. Թովմայի Վանքին մէջ կը նստէր Գողթն գաւառի եպիսկոպոսը։ Մեր հնագոյն և պատմական եպիսկոպոսութիւններէն մին է այն, բազմից յիշուած Հայ Եկեղեցոյ պատմութեան ընթացքին։ — Ազգ. Հանգ., 1904, ԺԱ., էջ 306։ Ասկեան, Վասպուրականի Վանքերը, Բ., էջ 685։

Ս. Թովմայի Վանքին առաջնորդներէն ծանօթ են բաւական անուններ, բայց ցարդ կարելի չէ եղած կազմել ամբողջական գաւազանը։ Ստորև կը ներկայացնենք ինչ որ կրցած ենք քաղել պատմական յիշատակարաններէ, զանց ընկելով նորագոյն դարերը։

1. — Մուսէ Եպիսկոպոս, 500-550. — Արտական, էջ 312։

2. — Յոյս Եպիսկոպոս, 554ին մասնակցած է Ներսէս Բ. Կաթողիկոսի գումարած Դուբնի Ժողովին։ — Ազգապատում, էջ 549։

3. — Անաստա Եպիսկոպոս, 556-580. — Արտական, էջ 312։

4. — Սիրն Եպիսկոպոս, 594-607. մասնակցած է Դուբնի Ժողովին, 607 թուրին. — Ազգապատում, էջ 611։

5. — Մարտիրոս Եպիսկոպոս, 633ին մասնակցած է Կարնոյ Ժողովին։ — Ազգապատում, էջ 690։

6. — Խայի Խափ. Եղիաքարուեցի, 726-775. Մանազ կերտի Ժողովին կը մասնակցի 726ին, կը մասնակցի նաև Պարտուի Ժողովին 768ին։ Ապա Կաթողիկոս կ'ընտրուի 775ին. — Ազգապատում, էջ 839, 882, 893։

7. — Սարկաւագ Եպիսկոպոս, 1280-1300. — Արտական, էջ 312։

8. — Տեր Զաքարիա, 1375. — Ամբառեանց, Երնջակ, էջ 179։

9. — Տերունական Եպիսկոպոս, 1424-34։ Յիշատակազիր մը գրած է թէ սա առաջնորդ և լուսաւորիչ է եկեղեցւոյ, և քաղելոց կերակրիչ և աղքատաց մխիթարիչ, գերեց ազատիչ և ամենիցուն օփոփիչ։ — Արտական, էջ 326։ Խաչիկեան, Յիշատ. ԺԵ. Դարի, Ա., էջ 337։ Նաև Ասկեան, Բ., էջ 691։ Յիշատ. ԺԵ. Դարի, Ա., էջ 423, 440։

10. — Տեր Ստեփանոս, 1434-47. որդի Ազգուղայի և Խուանդ Խաթունի, քեռորդի Տէրունական Արքեպիսկոպոսի. — Աձառեան, Ցուցակ Զեռ. Թաւրիկի, էջ 120։ Խաչիկեան, Յիշատ. ԺԵ. Դարի, Ա., էջ 440։

11. — Ազգարիա Արքեպիսկոպոս, 1476, որդի Ալթունազի և Օքայ Խաթունի, հօրեղբայր Դուկաս Եպիսկոպոսի. — Արարտ, 1911, էջ 388։

12. — Օիմկոն Արքեպիսկոպոս, 1477-88։ — Ասկեան, Բ., էջ 692։

13. — Ազգարիա Եպիսկոպոս, 1489-93. — Երնջակ, էջ 274։ Ասկեան, Բ., էջ 694։ Ազգ. Հանգ., 1904, ԺԱ., էջ 166։

14. — Գրիգորիս Արքեպիսկոպոս, 1552, ըստ Սարգիս Գրչի բացատրութեան, աղեռաբոյս և մեծանչակ հրաբունի և արհեպիսկոպոս։ — Երնջակ, էջ 311։

15. — Կիրակոս Վարդապետ, 1581. — Լալայիան, Ցուցակ Զեռ. Վասպուրականի, թ. 191, էջ 465-6։

16. — Տեր Աւետիս, 1593. — Արարտ, 1911, էջ 562։

17. — Խաչատուր Արք. Երնջակեցի, 1632-+ 1664 ՅԱ. 24։ Աշակերտ Մովսէս Տաթեացի։ Նորոգած է նախ վանքին պարիսպը, ապա սենեկները, և ի վերջոյ եկեղեցին, կրելով անպատճելի նեղութիւններ։ Իր աշակերտներէն յիշուած են Պետրոս Վրդ., Մովսէս Վրդ., Տէր Սարգիս, Տէր Հայրապետ, Տէր Մարկոս և Տէր Մանկասար. — Շահնամեանեանց, Ատորագրութիւն, Բ., էջ 326։ Արարտ, 1911, էջ 384, 563, 853։ Ասկեան, Բ., էջ 695-709։

18. — Պետրոս Եպիսկոպոս, 1664-+ 82, եղբօրորդի Խաչատուր Արքեպիսկոպոսի Կոչուած է սառաքինի և սրբաւոր բարունապետ . . . կարի յոյժ մակացու խմասաւ-

սէր և քաջ հսկողորդ։ Առ ալ իր կարգին վանքին մէջ կը կատարէ մեծամեծ նորոգութիւններ։ — Երնջակ, էջ 204, 209-10։ Սիսական, էջ 331։ Ազգ. Հանգ., 1904, ԺԱ., էջ 307։ Արարատ, 1911, էջ 314։ Ասկեան, Բ., էջ 710-711։ Ցուցակ Զեռ։ Երուսաղէմի, Գ., էջ 229։

19. — Յոհան Եպս. Տեսլերցի, 1682-1722։ Գովուած է իրրե քաջահանձար բարունապետ, որ եկեղեցին շինած է զանգակատունով հանգերձ։ — Շահնաթունեանց։ Ստորագրութիւն, Բ., էջ 323։ Երնջակ, էջ 207, 210։ Սիսական, էջ 327։ Արարատ, 1911, էջ 1011։ Ասկեան, Բ., էջ 679, 711-4։

20. — Բարեկ Վ. Ազուլեցի, 1730։ — Ասկեան, Բ., էջ 714-5։

21. — Յովիաննես Արք. Գոլդբանցի, 1737-40։ որդի Առաքելի և Նիկորի։ աշակերտ Յովհաննէս Արքեպիսկոպոսի։ — Ասկեան, Բ., էջ 716-7։

Ազատ Խանը Կաւերէ վանքը 1751 թուին։ — Երնջակ, էջ 457։ Սիսական, էջ 331-3։

22. — Թովման Եպս. Գաստակեցի, 1763-96։ Մուստաֆա Խանը Ազուլեցի կու զայ, 1789ին, և կը թալանէ վանքը։ — Երնջակ, էջ 190, 205, 457։ Արարատ, 1911, էջ 121, 126, 1006։ Ասկեան, Բ., էջ 719-721։

ԺԹ. գարու վերջը (1898) վանքին մէջ կը գտնուէին 89-10 ձեռագիրներ, որոնցմէ 58 հատ մեացած էր ներկայ գարու սկիզբը (1906). — Ասկեան, Բ., էջ 723։ Արարատ, 1911, էջ 117, Մեսրոպ Վրդ. Մաքուտական, և Նկարագրութիւն, և Յիշտատկարանք Զեռագրաց Ա. Թովմայ Առաքելոյ Վանուց և եկեղեցեացն վերին Ազուլեաց, եկեղեցւոյն Տանտկերտ գեղջ և անձանց մասնաւորաց։

ՄՇԱԿՈՒԹԱՑԻՆ. — Ա. Թովմայի Վանքին երկարատև գոյութեան ընթացքին սակաւ եղած են գրչութեամբ պարապող միաբաններ։ Մեզի ծանօթ են հետեւեալները միայն։

1. — Վարդան Գրիչ, 1375ին օրինակած է մէկ նարեկ. — Երնջակ, էջ 179։

2. — Մատթէոս Վրդ., եղբայր Խաչատուր Քահանայի. 1424ին օրինակած է մէկ Գիրք Հարցմանց. — Սիսական, էջ 326։ Խաչիկեան, Յիշտ. ԺԵ. Գարի, Ա., էջ 337։

3. — Թումայ Գրիչ, որդի Միմէռն Քահանայի և Սայինի. 1432ին օրինակած է մէկ Պատմապիր. — Ասկեան, Բ., էջ 691։

4. — Ստեփանոս Քահանայ, Գրիչ, 1434ին օրինակած է մէկ Աւետարան. — Ասկեան, Բ., էջ 691։

5. — Յովհաննէս Վարդապետ, 1436ին օրինակած է մէկ Պատմ. Ա. Թելուրոսի Զօրավորի. — Ասկեան, էջ 326։

6. — Մատթէոս Քահանայ, 1447ին օրինակած է մէկ Տօնական, Գողթնի Տ. Ստեփանոս Արքեպիսկոպոսին համար. — Աճառիան, Յուցակ Զեռ. Թաւրիկի, էջ 120-23։

7. — Յովհաննէս Գրիչ, որդի Մելքիութ Քահանայի և Խաթունմէլիքի, եղբայր Մելքիութ և Կարապետ Քահանաներու։ Օրինակած է Աւետարան մը, 1471ին, ոմն Փաշացի համար. — Լալայեան, Ցուցակ Զեռ. Վասպորականի, էջ 463։

8. — Գրիգոր Քահանայ, 1481-9, որդի Պետրոս Քահանայի և Միհրիշատի, 1481 (կամ 1488)ին օրինակած է մէկ Յայմաւուրի, սահուն թուղթի (կամ մազաղաթի?) վրայ, Պարոն Նուրիճանի խնդրանքով. — Երնջակ, էջ 299։ Ազգ. Հանգ., 1904, ԺԲ., էջ 171-2։ Ասկեան, Բ., էջ 694։

9. — Եփրեմ Քահանայ, Գրիչ և Մաղկող, որդի Յովհաննէս Քահանայի, 1551ին օրինակած և նկարագրագած է, մազաղաթի վրայ, մէկ Աւետարան, Շէնհեռ անապատի կրօնաւորուէի կոյս Մարիամի համար. — Երնջակ, էջ 276-8։

10. — Մարտիրոս Քահանայ, Գրիչ, 1638ին աւարտած է մէկ Գիրք Հարցմանց, Գր. Տաթեսացիի. — Ասկեան, Բ., էջ 696-706։

11. — Ղազար Քին. Ազուլեցի, 1671ին օրինակած է մէկ Զգօն Գիրք Կային, ուրիշ երկու գրիչներու հետ. — Երնջակ, էջ 203-4։ Կար., Ցուցակ Զեռ. Էջմիածնի, թիւ 499 (թիւ ՌՃի՞?, տպ. ՌՃԹ, 1680, յայտնի սխալ)։

12. — Միքայէլ Վարդապետ, (1730ի՞), Ա. Թովմայի Վանքին մէջ կ'օրինակէ մէկ Մեկնուրիին Սահմանաց Գարի, Առաքել Արքնեցոյ. — Կար., թ. 1863։

13. — Մեսրոպ Վարդապետ, 1740ին օրինակած է մէկ Մեկնուրիին Յայնուրիանն Յովիաննեւ. — Երնջակ, էջ 140։

Դ. ԵՊՈ. ՄՈՎԱԿԱՆ

ԳՐԱԽՈՍՏԵՐ

“ԼԻԱԿԱՏԱՐ ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒԻ ՀԱՄԵՍՏԱՏՈՒԹԵԱՄԲ 562 ԼԵԶՈՒՆԵՐԻ”

Կ Ե Ր Ա Խ Ո Ւ Թ Ո Ւ Թ Ի Ւ Ն

ՀՐԱՋԵԱՑ ԱՃԱՍԻԵԱՆ — Երևան — 1955, էջ 655

1953 Մայիսի 16ին իր մահկանացուն կը կնքեր բազմավայտակ լեզուարան հայագետ Ակադեմիկոս Հրաչեայ Աճասիեան։ Աճասոր կորուստ մը կ'արձանագրեր հայ լեզուարանութիւնը։ Շուրջ կէս զար, ան արամագրեց իր բոլոր ոյժերը հայ լեզուարանութիւնն մթին հարցերը լուծելու աշխատանքին։ Մշակեց հայ լեզուարանութիւնն բոլոր ճիւղերը, մանաւանդ հայ բարբառագիտուրիւնը, հայ սուլգաբանութիւնը և հայ լեզուի պատմութիւնը՝ որոնց անգարան կերպով կրնանք ըսիւ թէ հիմնագիրը հանդիսացաւ։ Միջազգային լեզուարանական մամուլը ակնդէտ կը սպասէր իր խօսքին, հայ լեզուարանութեան առնչութեամբ։ Հաւատարիմ աշակերտը Հիւազմանի և Մէյէյի, թրծուած հնգերովազիտութեան լաւագոյն աւանդութեանց մէջ, ան բարձրացուց հայ լեզուարանութիւնը զիտական ուսումնասուրութիւններու մակարդակին։ Մինչև իր մահը, իր բեզուն վաստակը կը յայտնաբերէ մեզի զրական լեզուարան մը և վարժ թիւնիսիեն մը՝ որուն համար հրապար չընձեռցին լեզուարանութեան տեսական հարցերը։ Բայց, իր յետ մահու մեծածաւալ տասը հատորներէ բազկացած Ակադեմարքիրականութիւնը Հայոց Լեզուի։ Համեմատութեամբ 562 Լեզուներից անզուգական երկասիրութիւնը կը գնէ զմեզ երջանիկ անակնակալի մը առջև։ որովհետեւ իրապէս, ու Ակադեմարք երեան կը բերէ իր շահագրգոռութիւնը լեզուարանական տեսական հարցերու նկատմամբ ևս եզակի գործ մը համաշխարհային լեզուարանական զրականութեան մէջ։ հոն կը շօշափուին, հաւատար հոգածութեամբ և առարկայականութեամբ, Արաւակերէնը (Հարաւային Ամե-

րիկեան լեզու) և Անգլերէնը, կուռչէներէնը (Արակայի բնիկներու լեզու) և Գերմաներէնը, և այլն։

«Ակադեմատարք»ի Ներաշունչին հատորը կը բազկանայ 655 էջերէ։ Բնդհանուր մուտքմբն է լեզուարանական զիտութեանց։ Գիրքը ունի երես զիտաւոր բաժանումներ։ — Ա. — Լեզուարանական ներածութիւնն. — Բ. — Լեզուներու Դասակարգութիւնը։

Ա. — Լեզուարանական ներածութիւնն, հետեւալ ստորաբաժնութիւնը։ — 1) Ի՞նչ է լեզուարանութիւնը. 2) Լեզուարանութեան տեղը զիտութիւններու հետ, 3) Լեզուարանութեան կապը ուրիշ զիտութիւններու հետ, 4) Հայերէնի մատուցած ծառայութիւնը զիտութեան, 5) Ի՞նչ է լեզուն, 6) Լեզուի ծագումը, 7) Լեզուի հոգերանական կողմը. Ներքին լեզու և արտաքին լեզու, 8) Լեզուն իրը գործիք թանձրացման, 9) Լեզուն իրը գործիք ճշշմարտութեան, 10) Լեզուն իրը գործիք համառատութեան, 11) Լեզուն իրը միջոց յիշողութեան, 12) Լեզուն իրը գործիք վերլուծման, 13) Լեզուի բնախոսական կողմը, 14) Լեզուի հասարակական կողմը, 15) Լեզուի փոխանցումը, 16) Լեզուի եղաշրջումը (էվոլյուցիա), 17) Լեզուի կենսաբանութիւնը, 18) Լեզուի յատկութիւնները և կատարելութիւնը, 19) Լեզուի գեղեցկութիւնը, 20) Լեզուի հարստութիւնը, 21) Լեզուի ճոխութիւնը, 22) Լեզուի համառատութիւնը, 23) Լեզուի սեղմութիւնը, 24) Լեզուի կանոնաւորութիւնը, 25) Լեզուի յատկութիւնը, 26) Լեզուի պարզութիւնը, 27) Լեզուի մաքրութիւնը, 28) Լեզուի յառաջդիմութիւնը և կատարելութիւնը, 29) Օտար ազգեցութիւններ, 30) Անհատական կամքը լեզուի մէջ, 31) Լեզուարանութեան բաժինները։

1) Ի՞նչ է լեզուարանութիւնը։ — Այն զիտութիւնն է, որ կ'ուսումնասիրէ լեզուներու կեանքը ընդհանրապէս, կը քննէ անոնց կրած փոփոխութիւնները պատմական զանազան չըջաններուն, երեան կը բերէ այն թաքուն օրէնքները՝ որոնց համաձայն կը կատարուին այդ փոփոխութիւնները։ Հիմնուելով այդ օրէնքներուն վրայ, կը միարնուի անձանօթ անցեալի մէջ, ու կը ջանայ լուսարանել բոլոր լեզուներու, և առ

հասարակ մարդկային խօսողութեան ծառագումը։ Սակայն, լեզուաբանութիւնը չի նոյնանար այս կամ այն առանձին լեզուի ուսումնակիրութեան հետ։ Շօշափելիքն և մասնաւորէն անդին, ան կը ջանայ գտնել այն ընդհանուր օրինաչափութիւնները, որոնք յատուկ են մարդկային լեզուին ընդհանրապէս։ 19րդ դարուն, լեզուաբանութիւնը կը կոչուէր նաև բարդացատական քերականութիւն, ինչ որ իրականութեան չի համապատասխաներ։ Հեղինակը միշտ պատմական գետնի վրայ է։ Թէս լեզուն ըլլալով հանգերձ պատմական եղափոխութեան ենթակայ ազգակ մը, է իր խկութեամբ գերազանցապէս համաժամեայ երեսոյթ մը։ Լեզուն համաժամեայ գոյութիւն մըն է։ Լեզուական միութիւն մը ըմբռնելու համար պէտք չունինք անպայման այդ միութեան պատմական եղափոխութեանց զիմելու։ Լեզուական միութիւնը այսինչ վայրկանին գոյութիւն ունի մեր մտքին մէջ, և իրրե այդ ըմբռնելի կը գտնայ հասարակութեան մը բոլոր անգամներուն կողմէ։ Լեզուաբանութիւնը լեզուական համաժամեայ վիճակներու գիտութիւնն է, ապա կու գայ այդ երեսոյթներու պատմական փոփոխութեանց մեկնաբանութիւնը։ Անձանեան մէծցած հեղերոպական բաղդացատական պատմական լեզուաբանութեան մէջ, հեռու մնացած էր լեզուի համաժամեայ ըմբռնումէն, որ արգի կառուցանողական-պաշտօնաւոր լեզուաբանութեան զլխուար նուանումներէն մին է, չնորդի Սոսիւրի և Թրուպէցքոյի նման լեզուաբաններու։ Ապա, հեղինակը կը շարունակէ. «Մարքս Աննինեան լեզուաբանութիւնը չի ընդունում բուրժուական լեզուաբանութեան մէջ գործազրուող պատմական-համեմատական միթուալ անվերապահօքէն։ Խօսելով այդ մեթոսի մասին, ի. թ. Ստալինը նշում է որ նա ունի լուրջ թերութիւններ, որոնցից սովետական լեզուաբանութիւնը հրաժարուում է։ Այնուհետեւ, սովետական լեզուաբանութիւնը ոչ միայն համեմատական քննութեան է ենթարկում լեզուական երեսոյթները, այլև տեսական վերլուծութիւններ է կատարուում և տալիս լեզուի ընդհանուր տեսութիւնը։ Մրանով նա արմատապէս տարբերուում է

բուրժուական լեզուաբանութիւնից։ որ գերազանցապէս փորձառական (էմպիրիկ) զիտութիւնն է։ Հիմնուած ըլլալով Մարքսիդմ-Լենինիզմի հիմունքների վրայ, սովետական լեզուաբանութիւնը չի կարող մնալ բուրժուական էմպիրիկ զիտութեան աստիճանին։ Լեզուաբանութիւնը միաժամանակ եւ տեսական եւ զործնական զիտութիւնն է, իսկ համեմատական քերականութիւնը լեզուաբանութեան մի անհրաժեշտ մասն է և ոչ ինքը լեզուաբանութիւնը։ Սակայն, ամբողջ զերքը հակա-Մարքսեան ուղղութիւն ունի։ Աչ մէկ ակնարկութիւն ի ժամանելու տարաժամուածական Մարքսիզմի կլասիկների ուսմունքին։ Անձանեան հակա-Մարքսեան մըն է համոզումով։ Լեզուաբանութիւնը ըստ հեղինակին պէտք է ուսումնասիրուի անկաշանգ կերպով, զերծ բոլոր նախապաշտումներէ, և այդ իսկ զիտութեան սեփական օրէնքներովը։ Անձանեան կը ջանայ պահել լեզուաբանութիւնը իր բարձրութեան վրայ, չենթարկելով զայն որեւէ արտալեզուաբանական զիտութեան մը անտեղի իշխանութեան, ինչպիսին քաղաքական զիտութեանց կամ ընկերաբանութեան։

Լեզուաբանութիւնը սակայն կը տարբերի լեզուագիտութենէն և բանասիրութենէն։ Լեզուագիտութիւնը մէկ քանի լեզուներու պարզ ծանօթութիւնն է։ Լեզուագիտութիւնը զիտութիւնն չէ։ Միջերկրականի վրայ գտնուող չօգենաւերու նաւասարիները առ հասարակ բազմալեզուագիտ են։ Բազմալեզու երկիրներ են Չույցիցիրան, Թուրքիան, Կովկասը, Պարսկաստանը, և այլն։ Լեհանայ կարաւանագետները կը խօսէին երազական և ասիտական բոլոր լեզուները։ անոնցմէ մին կը խօսէր 98 լեզու։ Մեր մէջ առ հասարակ շատ եղած են լեզուագէտներ, բայց քիչ լեզուաբաններ։ Լեզուաբանը կը տարբերի լեզուագէտէն որքան բուսաբանը կը տարբերի պարտիզպանէն։ Իսկ բանասիրութիւնը կապ ունի ոչ թէ լեզուի, այլ գրուածքի հետ։ Մեր մէջ, լեզուաբանութիւն, լեզուագիտութիւն և բանասիրութիւն բառերը իրարու հետ չփոխուած են։ Լեզուաբանութիւնը մէկ ու կէս զարու կեանք ունի։ Հիներու լեզուաբանութիւնը անհամբառապերէ կը բաղկանարտ Արգի լեզուաբանութիւնը մեծապէս կը տարբերի հինէն։

2) Լեզուաբանութեան տեղը գիտութիւններու մէջ: — Ամանք լեզուաբանութիւնը երբեք գիտութիւն չեն համարեր: Տղէտներու գործ: Առանք ծանօթ չեն լեզուաբանութեան օրէնքներուն, և նախապաշտուած են հին լեզուաբաններու կողմէ, որոնց համար, իրօք, լեզուաբանութիւնը գուարձալի բառախաղերու կոյտ մըն էր: Օրինակ, Սափոր բառը կը մեկնէին իրբուսանի վոր, երիտասարդը՝ «երից տառանց հասեալ է արդ», կանքիլը՝ «կայ անդ եղ», և այլն: Այս բոլորը անցեալի կը պատկանին: Լեզուաբանութիւնը վերջին հարիւրամեակին շատ զարգացաւ, և իր շատ մը կողմերով փորձառական գիտութիւններէ չի տարբերի: Լեզուաբանութիւնը նոյնիսկ կը կանցնի զրական գիտութիւններու շարքին, կիրարկելով հնչարանութեան համար յատկացուած նոր զործիքները:

Սոոյզ է որ լեզուաբանութիւնը շատ կէտերով թերի գիտութիւն մըն է, այն պատճառով որ աշխարհին զրայ այսօր խօսուած լեզուներուն կէտէն աւելին զես զրի տանուած չէ: Աշխարհի բոլոր լեզուներուն թիւն է չուրջ 1:00 (այլ հաշիւներով՝ 2500), որոնցմէ քերականորէն քննուած են միայն 600ը, իսկ մեացեալը չէ քննուած տակաւուին: Այսպէս են Ամերիկայի, Ավգրիանիոյ և Աֆրիկէի բնիկներու լեզուները: Արդարն, առաջին համաշխարհային պատերազմի ընթացքին, կորսուեցան Թուրքերու կողմէ բռնագրաւուած Հայոստանի, Կիլիկիոյ և Փոքր Ասորյ հայ բարբառները, ոմանք հազար թէ քննուած, իսկ ուրիշներ մնացին բոլորովին անձանօթ: Ատկայն լեզուաբանութեան մեծագոյն թերութիւնը անցեալին կը պատկանի: Եթէ այսօր, այս լուսաւորդարուն, լեզուներ և բարբառներ կը կորսուին, որքան ժողովուրդներ, լեզուներ և բարբառներ պէտք է կորսուած ըլլան խօր հնութեան մէջ: Այս կորսուած ժողովուրդներէն շատերուն միայն անունները զիտենք, ոմանք ալ մեզի ծանօթ են լեզուաբան մանր մունք մեացորդներով, իսկ ուրիշներ անհետ կորսուած են: Գիտութեան համար չափազանց ցաւալի է որ «գիտութեան մայր և զարեակ» հին Յօնները, որոնք գիտութեան և իմաստափառութեան մէջ նուաճում-

ներ արձանագրած էին, բոլորովին անձանօթ մեացած հն լեզուաբանութեան: Անոնք եւրոպայի, Ասիայ և Ավրիկէի շատ մը ազգերու հիտ սերտ յարաբերութիւններ կը մշակէին, բայց երբեք չմշակեցան անոնց լեզուները ուսումնասիրելու, ըլլան անոնք թրակացիներ, Փոխգիտացիներ կամ Կապուգովիացիներ: Հնդկիները, ըլլալով հանգերձ սքանչելի լեզուաբաններ, չհամագրքրուեցան ոչ է իրանական լեզուներով, որոնք աշնքան մօտիկ էին Հնդկերէնին, ոչ է Խոխարերէնով, և ոչ ալ իրենց զրացի և իրենց նուաճած բնիկ սեամորթներու լեզուներով: Այս կարուստները անդարձանիներ են:

Ապա, Աճառեան յատակօրէն կը պարզէ լեզուաբանութեան ինքնուրոյն նկարագիրը: անիկա պէտք չէ ենթարկուի ոչ «Մարքսիստական Դիալեկտիկային» և ոչ մի այլ գիտութեան քմահաճոյքին: Ուկա լեզուաբանութիւնը չի նոյնանում ոչ պատմագիտութեան, ոչ ընական գիտութիւնների և ոչ էլ հոգեբանական գիտութեան հետ. Նա մի ինքնուրոյն գիտութիւն է հաստակական գիտութիւնների չարքում: Իրբե այլպիսին նա ունի իր սեփական օրէնքները, որոնք նման չեն ոչ մաթեմատիկայի օրէնքներին, ոչ է հոգեբանութեան օրէնքներին, ոչ է ֆիզիկայի օրէնքներին, ոչ էլ քիմիայի կամ մի ուրիշ գիտութեան օրէնքներին: Այս օրէնքները միայն լեզուաբանական են և լեզուների հին ու նոր վիճակների համեմատական ուսումնասիրութիւննից հանուած լինելով՝ օգնում են զաներու բոլոր լեզուների ընդհանուր օրէնքները:

3) Լեզուաբանութեան կապը ուրիշ գիտութիւններու հետ: — Լեզուաբանէն կը պահանջուի ընդհանուր ծանօթութեանց պաշար մը: Երբ ան կը քննէ բոյսի մը, քարի մը կամ ասոտղի մը անունը, պէտք է տեղեակ ըլլայ բուսաբանութեան, հանքարանութեան և աստղագիտութեան: Սակայն, այս տեսակի ծանօթութիւններէն խոր հըմտութիւն չի պահանջուիր: Լեզուաբանութիւնը աւելի սերտ կապ ունի բանասիրութեան, բնախօսութեան, բնագիտութեան, պատմութեան, աշխարհագրութեան, հանգիտութեան և ուրիշ գիտութիւններու հետ: Լեզ-

ուարանութիւնը մեծապէս կ'օգտուի այս գլուխութիւններէն:

Լեզուներու հնագոյն վիճակներուն կը ծանօթանանք արձանագրութիւններու, զրամեներու, պատրիոններու կամ ձեռագիրներու միջոցաւ: Հարացատը կեզծէն զատորչել, ձեռագիրներու զանազան տարբերակներէն ուղղագոյն ձեզ սրոշել, բանասիրութեան պաշտօննէ: Հին լեզուներու ուսումնասիրութեան առաջին մասը անհրաժեշտորէն բանասիրական է: Հին լեզուները լաւ բացատրելու և բառերու նշանակութիւններու զարգացումը հասկնալու համար կը պահանջուի հին կեանքի գիտութիւնը, ինչ որ կը սորվեցնեն մեզի հնախօսութիւնը, պատմութիւնը և ազգագրութիւնը: Լեզուներու նոյնիսկ պարզ թուարկումը անհրաժեշտ կը դարձնէ աշխարհագրական տեղեկութիւններու միջամտութիւնը: Առանց այս բոլոր գիտութիւններուն, լեզուարանութիւնը կը գառնայ մերթ անհամ և զուարձալի բառախոսղերու խառնուրդ մը՝ բոլորփին անարժան կրելու գիտութեան անունը: Իր կարգին, լեզուարանութիւնը կը նպաստէ նաև ուրիշ գիտութիւններու, ինչպէս, 1) Մանկագրութեան, մանաւանդ լեզուներու ուսուցումը իրմազ կ'ընձեռէ գիւրուսոյց միջացներ: 2) Գրականութեան, ի մասնաւորի բառերու ձեկը, նշանակութիւնը, ինչպէս նաև ուղղագրական խընդիրները կը յատակէ: Լեզուները բազմաթիւնեն, այդ բոլորը ուսումնասիրել մարդկային մէկ կեանքի և մէկ ուղղի համար անկարելի է: Աւելի գիւրին է ճանչնալ աշխարհի բոլոր բոյսերը և կենցանիները, քան լիակատար կերպով սորվիլ տասնեակ մը լեզուներ՝ որոնցմէ խւրաքանչիւրը 30.000էն 100.000 բառեր կը պարունակէ: Այս պատճառով, լեզուարանութիւնը բաժնըւած է զանազան մասնագիտութիւններու, ինչպէս հնգերոպական լեզուներու գիտութիւն, սեմական լեզուներու գիտութիւն, նայեակիտութիւն, սլաւոնացիտութիւն, յունացիտութիւն, արեելեան լեզուներու գիտութիւն, և այլն: Այդպիսի մասնագիտութիւններէն մէկն է Հայոցի տուրիւնը, որուն նուիրուած է ներկայ աշխատութիւնը: Պետականութենէ զուրկ

փոքր ազգերու պատկանող մարդիկ, ընդհանրապէս կը սորվին երկու կամ երեք լեզուներ, այն է՝ մայլինի լեզու, պետական լեզու և գիտութեան ու մշակոյթի լեզու:

(4) Հայերէնի մատուցած ծառայութիւնը գիտութեան: — Հայերէնի ուսումնասիրութիւնը մեծ ծառայութիւններ կը մատուցածնէ ընդհանուր լեզուարանական գիտութեան:

Հայերէնը թէ և իր հնութեամբ չի կրնար բազգատուիլ ո՛չ Հիթիթերէնի, ո՛չ Հնդկերէնի, ո՛չ Յունարէնի և ո՛չ ալ Լատիներէնի հետ, սակայն ունի գրականութիւն մը՝ որ 15-ու կէս գարեր տեսած է և այսօր ալ անընդհատ կը շարունակուի 40ի չափ բարբառներով: Այսպէս, ան կը ներկայացնէ միենայն լեզուի հին, միջին, նոր և նորագոյն ըրջանները: Ան իր հնագոյն ըրջաններուն պահած է ձայնագարձի օրէնքը նով վերջացող բառերու հոլովման մէջ (հարսն, հարսին, հարսամբ, հարսուելք) ոչ թէ պատահական մեացորդներով, այլ կանոնաւորպէս և ընդհանուր ձեռով, որով ան հին և արժանահաւատ վկայ մըն է ձայնագարձի գոյութեան, հնդկերոպական նախալեզուի հոլովման մէջ: Երկու անգամ կրելով ձայնափոխութեան օրէնքը (առաջինը՝ Ե. դարէն առաջ և երկրորդը՝ միջին հայերէնի ըրջանին), կը ներկայացնէ մեզի այդ օրէնքի ծագման պայմանները: որոնց ուսումնասիրութեամբ կը լուծուին և կը հաստատուին նաև գերմանական խումբի կրկնակի ձայնափոխութեան օրէնքները: Հայաստան և Հայերը ըրջագատուած ըլլալով մեծ ու փոքր ժողովուրդներով, փախառութիւններ կատարած են ուրիշ լեզուներէ, ինչպէս և այլ լեզուներ՝ Հայերէնէն: Շատ մը Պահաւերէն բառերու ընթերցումը Հայերէն փոխառութիւններու միջոցաւ կը ստուգուի:

ԱՆՈՒՇՈՒԱԽՆ ՎՐԴ. ԶՂՋԱՆԵԱԱՆ
(Շարունակելի՝ 1)



ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒ

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

(The World Council of Churches)

(Կազմութեան 10րդ տարեդարձին առքիւ)

Ա. — ՆԵՐԱՌԱՎԱԿԱՆ ԾԱՆՈԹՈՒԹԻՒՆ . — Աժխարհի Քրիստոնեայ Եկեղեցիներուն միջեւ դեպի միուրիւն նոր շարժում մը սկսած է զարգանալ: Այդ շարժման կազմակերպեալ արտայայտուրիւնն է «Եկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդը» (The World Council of Churches):

Եկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդը բնկերակցուրիւն մըն է Եկեղեցիներու, հիմնուած հասարակաց Տիրոջ — ՅԵՍՈՒԽՈՒ ՔՐԻՍՏՈՍԻ — հաւատքին վրայ եւ հետեւաբար իրեն նպատակ ընտրած է համազործակցուրեամբ ստեղծուելիք միուրիւն մը: Քառասունեօր ազգերէ բխած 162 յարանուանուրիւններ կազմած են Եկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդը՝ որուն անդամներուն ընդհանուր բիւր կը հասնի 170 միլիոնի:

Խորհուրդը կազմող Եկեղեցիները, ի մի հաւաքուած երկրագունքի հինգ ցամաքամասերէն եւ կղզիներէն, կը ներկայացնեն ազգային, ցեղային եւ մասկուրային մեծ զանազանուրիւններ: Միուրեան մեջ կարելի է յատկանել Երուսաղեմի եւ Անտիոքի հնագոյն Եկեղեցիներէն — Նոր Կահարանի ժամանակներէն — մինչեւ Հարաւային Ափրիկէի նորագոյն Բանգու Եկեղեցին՝ հիմնուած 1954 ին:

Համաշխարհային Խորհուրդի Եկեղեցիները իրարևէ շատ տարբեր են իրենց ծեսով, կազմակերպուրեամբ եւ պատասխանով. բարդատուրեան համար կարելի է յիշել Առեւելեան Ռւզլափոս Եկեղեցիները, իրենց մանամասնեալ ծեսովն ու նույիտապետուրեամբը, եւ Քույքրեները — Quaker — իրենց պարզուրեամբը: Բազմարիւ տարբերուրիւնները մեկ կողմ բոլած, այս Եկեղեցիները ունի բազի եկած են Քրիստոսի հանդեպ իրենց ունեցած հասարակաց կապով եւ հաւաքով:

Եկեղեցիներու Համաշխարհային ժողովին մեծ ընտանիքին անդամ Եկեղեցիները հետեւեալներն են. — Անկիմիան (Յպիսկոպոսական), Ժողովական, Արեւելեան Ռւզլափոս, Մկրչչական, Պայտական, Աւետարանական, Լուտերական, Մեռուական, Մանուկներու մկրտուրեան չիտաւացող), Մերուական, Հին Կարոլիկ, Բարեկարգեալ, Մորավեան, Երիցական, Փրկուրեան Բանակ, Եղբայրներ, Աւակերներ, Բարեկամներ եւ Միացեալներ:

Հոգվեկական Կարոլիկ Եկեղեցին իր փափաքին համաձայն մաս չէ կազմած Եկեղեցիներու սոյն ժողովին. նմանապէս Ռուս Ռւզլափոս Եկեղեցին յարմար չէ նկատած միանալու:

Այս նոր շարժումի միուրեան ձեւը առայալուած է իր իսկ անունը կազմող երեք բառերով. — «Եկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդ»: Ան կազմուած է եկեղեցիներէ, որպէս ամբողջուրիւն, եւ ոչ թէ պարզապէս անհնարինային է, եւ ոչ թէ պարզուեն ազգային կամ Արեւմտեան: Ան Խորհուրդ մըն է, կամաւոր բնկերակցուրիւն, եւ ոչ թէ զերազան Եկեղեցի եւ կամ օրինական - իրաւական հեղինակուրիւն ունեցող հաւատական մարմին մը: Խորհուրդը պատօնապէս ի գոյ Եկատ 1948 ին, Եկեղեցիներու մեծ համաժողովի մը բնրացէին, Ամսդերտամի մէջ՝ Հոլանդա: Եր ծագրեալ կազմակերպուրիւնը ունեցաւ եւրուրդ ժողովի բնրացէին, 1954 ին, Էվլինորընի մէջ՝ Ամերիկա:

Բ. — ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐ. — Եկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդին արտայայտած Քրիստոնեական միուրիւնը պարզապէս տեսական ոկզունք մը չէ, այլ ան կը յայտնէ ինքինք գործնական ձեռնարկներու մէջ, ինչպիսին է օժանդակուրիւն գալքականներու եւ այլ կարօտեալ Եկեղեցիներու: Դեր այս մարզին մէջ, զանազան Եկեղեցիներ, հակառակ իրենց բաժանումներուն, համազարծակցուրեան եւ իրերօնուրեան հիմունիով մէկ մարմին մը կը ներկայացնեն, որ կ'արտայայտուի «Եր մէկ անդամը ցաւի, միւս բոլորն ալ միասին կը ցաւին» խօսել:

Սոյն Խորհուրդին կատարած օգնուրիւնը գալքականներու, եւկու տեսակ է. — 1)

Օդնուրիւն տնօնց՝ որոնք մնակրուեց մնացած են պատեազմի և բաղաբական պայմաններու բերումով: 1955 թուն միայն, 12,421 անձեր, գլխաւորոքար Արեւելիան Եւրապյան, վերահաստառուեցան նոր տուներու մէջ, Միացեալ Դամակիցներու, Առաստալիոյ, Գանատայի, Հարուային Ամերիկայի և այլ երկրներու մէջ: Այս բարենպատակ գործին համար ժողովը ունի ներկայացուցիչներ 41 երկրներու մէջ: Մրագիրներ կան նաև ուրիշ երկրներ զարդի ուզող տարափիւներու օգնելու, նաև ծերացած ու նիւթագած նորեւորականներն ու նկեղեցւոյ պատճառներու հանգօտեան վայր փոխադրելու, դեպի Քաղաքա-Լուսան - Զույցերին: 900,000 խման արաբներու վրանային բռուառ կեանքը բարեկաւելու հարցը նկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդին իրազործելի անմիջական ծրագիրներն մէկն են:

Մարդաբանական ծառայութիւններու գաւաքը ընդուռակ է տակուին: 1953ին նկեղեցիներու այն Խորհուրդը օգնեց Յունանանի մէջ պատճանած երկրաշարժի զններուն: 1954ին ան օգնութեան փուրաց Քուեկայի մէջ տագնապոյ մարդկութեան, հայրային լով ուժելիք, զգես եւ զեղորայք 2,800,000 ամերիկեան տոլորի արժողութեամբ: Նաև 1955ին Անդկաստանի, Փարիսանի և Լուսի մէջ պատճանած ջրհեղեցիներուն առիրով նկեղեցիներու Խորհուրդը հասաւ նիւթական օգնութեան:

Թիւրքիոյ, Խարանպուլի մէջ 1955 Մեպսեմբեր 6ին պատճանած խոսվութեան ընթացքին, հանդուցան Աւդզափառ եկեղեցիներ եւ վճառուեցան յոյն բնակիչներու տուններ ու խանութեներ, այս առիրով նկեղեցիներու Խորհուրդը հասաւ անմիջական օգնութեան: Խորհուրդին ներկայացուցիչները մենեցան Խարանպուլ, և զւոյն եկեղեցական առաջնորդներուն նետ համախորհուրդ տեղեկագիրներ փուրացնելու համար: Այս ձեւով Տիեզերական Պատրիարքանին անմիջականուն յանկացուեցաւ 75,000 ամերիկեան տլարի գումար մը:

1955 թուականին նկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդին կատարած նիւթական օժանդակութիւնը կը զնանառուի, ներառ-

եալ Զքրչ Աւրելյան Արքիմիան (Ամերիկային) տամադրու նիւթական օժնութիւնը:

Միջ-Եկեղեցական տարբեր օժանդակութեան ձեւ մըն և նաև «Տիեզերական Կրաքառուկիներ»՝ որոն ընունի կարելի եղած և աւելի խան 1300 ուսումնիներու բարձրագոյն ուսմանց նետելիքը: 1955-56 տարեշշանին 119 կրաքառուկներ հայրարուցան 25 երկիրներէ բնուրուծ առաջեցներու համար, որոնցնէ 36ը զետեղուեցան Ամերիկեան Ասուածաբանական վարժարաններու մէջ, ընդ հայուսութեամբ Եկեղեցիներու Ազգային Խորհուրդին, որ զուս Ամերիկան կազմուկեալութիւն մըն է:

Միջ-Եկեղեցական իրերօգնութեան այլ ձեւ մըն ալ եղաւ Տիեզերական Փոխառութեան Հիմնարկը - Ecumenical Loan Fund, որով կարելի զարձած է պատճառութիւնի վայրեւու և եկեղեցական այլ հասանառեանց կառուցումը: Մեկ խօսնով, նկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդը կը նետելի աւելացանական իրերօգնութեան պատզամին, իրեն յուրացոյց ունենալով սա հօտնաբանք: «Կեզ ուրիշին բեռը եւ այս ձեւով զարձադրել Քրիստոսի օրենքը»:

Բացի վերոյիշեալ բարեխրական եւ բարեխործական նկատմակիններու նետապեղումներ, Խորհուրդը իւ զարձունեկութեան պատճանականութեամբ առնուցաւ երբ պատուիրակութիւն մը 1955 Խոյեմբերին զնաց Կ. Պոլոյ Պատրիարքին մօս, նոն պատճանած խոսվութիւններուն առլիով:

1. — Քրիստոնեական երկու մեծ նիւթերուն միջեւ - Արեւելիան Աւղագիոս եւ Բաղրամիան - համարուժակցութեան զարգացում: Այս բայլը զործնականութեան առնուցաւ երբ պատուիրակութիւն մը 1955 Խոյեմբերին զնաց Կ. Պոլոյ Պատրիարքին մօս, նոն պատճանած խոսվութիւններուն առլիով:

2. — Բարիստական փոքրամասնութեան նեցուկ ըլլալ բարոյապես եւ իմացապես օրինակի համար Խալիլի Waldensianներուն, Սպանիոյ եւ Գոլոմափիոյ Աւետարանականներուն: Երբ Սպանիոյ մէջ զննուող Աւետարանական միակ կրօնական բարձրագոյն վարժարանը փակուեցաւ 1956 Յունուարին կառավարական համանզուվ, նկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդը դրեց պատուիրակութիւն մը, որուն միջամտութեան ընունի ըուսով վերաբացուեցաւ ան:

3. — Կարելիուրեան սահմանին մեջ յարաբերութեան մեջ մտնել Սովետական Միութեան կամ անոր կապուած երկիրներու մեջ գտնուող Եկեղեցիներուն նետ։ Անհատական հաղորդակցուրիւն կարելի եղաւ մշակել 1955ին Արեւելեան Դեմքանիոյ, Զեխոս-լովուրիոյ եւ Հունգարիոյ Քրիստոնեայ առաջնորդներուն նետ։ Նման բոլոր փոխ-յարաբերական աշխատանքներու հիմնական նպատակը եղած է եւ է երկարէ վայրազոյրի ետին գտնուող Եկեղեցիները մեկուսացած չպահել Արեւմտեան Եկեղեցիներէն։

4. — Ամբողջական ու փոխադարձ յարաբերութիւններ մշակել Արեւմտեան Եկեղեցիներու եւ Ասիոյ ու Ափրիկէի Եկեղեցիներու միջեւ։ Վերջին երկու աշխարհամարտերուն Եկեղեցիները, որոնք հաստատուած են ուսուելուար օսոր բարոզչուրեանց ընունիւ, փափառ յայտնած են բաժնեկիցներ ու գործակիցները դառնալու Արեւմուտքի Եկեղեցիներուն նետ հաւասար գետնի վրայ եւ ոչ քե մտնչենապէս տնօնց հավանիքն ենքնեւ մնալ։ Եկեղեցիներու Խորհուրդը կարելիուրինը ստեղծած է նման յարաբերութիւններ մշակելու։ Եկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդի՝ 1960ին գումառելիք Եկեղեցական համաժողովը Մելլանի մեջ գումարելու առաջարկը ցոյց կուտայ արդէն Արեւելեան (Ասիոյ-Ափրիկեան) Եկեղեցիներու կտիռ ունեցող Ենեկայուրիւնը Խորհուրդին ներ։

Եկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդը իր առաջին շետք դրած է միջ-Եկեղեցական իրենոքնուրեան եւ զարդականներու նպատառութան վրայ, առանց իրեն հիմնական նպատակ գարձնելու Եկեղեցական կամ կազմակերպչական խնդիրները։

Փ. — ԽԱՐՀԱԲՐԴԻՒՆ ԿԱՂՄԱԾ ՈՒՍՏԱՆ ՄՐԱԳԻՔԻԸ. — Եկեղեցիներու սոյն Համաժողովին երկուոյ շետք ուսումն վրայ դրուած է։ Ներկայ Ժամանակներուն աշխարհի վրայ ցոււած բոլոր Եկեղեցիները պարտին միասնաբար դիմականը այն բոլոր հնապատճիւրիները՝ որոնք կ'ուղղուին Քրիստոնեայ հաւատքին եւ կեանքին դէմ, ու շանալ հաւատքնել զանոնք։ Ահա քե ինչու Եվրոպը նախագալուր, 1954ին, ուսանելի նիւթերը դաստիւրեց տուեալ եւ մնայուն հիմերու վրայ։ Չաս տուեալ ծրագրին, ուսումը պիտի

չամփոփուի դպրոցական ծանօթուրեանց սահմանին մեջ, այլ փորձառական հիմերու վրայ պիտի դրուի, իր մեջ առնելով խորհրդակցուրեանց եւ ժողովներու գումարումը։ Այս իմաստով ուսման ծրագրը երեք զիստոր նպատակ-ուղիներ պիտի ունենայ։ 1. — Եկեղեցւոյ դերը ընկերուրեան մեջ։ 2. — Եկեղեցւոյ աշխարհական-քարոզչական գործը ի սիմուս աշխարհի։ 3. — Եկեղեցւոյ միուրիւմը։

Ուսման ծրագրի վերոյիշեալ առաջին հարցին համար նախատեսուած է երեք տարուան ուսման շրջան մը, ուսումնասիրելու համար քե Քրիստոնեայ աշխարհը ինչ պատասխանառուրիւն ունի հանդիպ այն երկիրներուն որոնք ընկերային արագ փոփոխուրեանց կամ լաւ եւս բարեփոխուրեանց կարին ու կարելիուրիւնը ունին։ Ակնարկուրիւնը Ասիոյ, Ափրիկէի եւ Հարաւային Ամերիկայի համար է, ուր ժողովուրդներ արքնած են եւ նանցած մարզկային իրաւունքները, արդարուրիւնն ու ազատուրիւնը։ Թէեւ այս հարցին բարւոնք լուծումը չի սահմանափակուիր զուս կրօնական ու բարեսիրական միջոցներու կիրարկուրեան մեջ եւ Եկեղեցին համար պատշաճ չէ մասնակցիլ խնդրին թենիք մասի բարեփոխման, սակայն եւ այնպէս ան չի կրնար այ խուսափիլ կարգ մը տակաւին սնտեսուրեամբ չը կազմակերպուած երկիրներու իր նպատը բերել բարոյապէս։

Այս առաջին հարցի ուսումնասիրուրիւնը երկու թելագրամներ ունի. — Խախ օգնել Ասիոյ եւ Ափրիկէի մեջ գտնուող Եկեղեցիներուն, ընթացք տալով այդ Եկեղեցիներու ժինարար հնապատճական թելագրամներուն, տեղական Եկեղեցիներու ընթացիկ պահանջներուն վերաբերմանը։ Եներոգ, օգնել Արեւմուտքի Քրիստոնեաներուն, ուպէս զի հասկնան եւ նանցան զնանատել իրենց պատասխանառուրիւնը հանդիպ Ասիական ու Ափրիկան ժողովուրդներու։

ՔԱՂԵՑ

ԶՈՒԻՆ Վ.Ր. ԱՐՁՈՒՄԱՆԵԱՆ

Առքի Ապագա

(ՄԲացեալ յաջորդի)

ՄԵՐ ԹԵՄԵՐԵԿՆ

ԻՐԱՔԻ ԹԵՄԵՆ

•

Պաղպատի Հայոց Առաջնարդարանէն ստոցւած նոմակէ մը կը քաղենք համեստ շահնեկան տեղեկութիւնները:

Տեղւայն թեմական Խորհուրդը սրոշած է որ Պաղպատի նորակառաց Մայր Եկեղեցւայ քովնակի զայդ սեղաններու տուրնթեր հաստատւին մնայուն երկու գանձանակներ, մէկը ի պայծառութիւն Ս. Էջմիածնի և միւսը՝ Ա. Երուսաղէմի:

Առաջնորդի առաջարկութեամբ, Աւագ Ռոբաթ Թաղման կարգի կատարումէն ետքը, Քրիստոսի Ս. Գերեզմանին և Տիորինական Սրբալայրերուն պայծառութեան համար թեմական Խորհուրդին գրեխաւարոծ բացառիկ պնակին արգիւնքը եղած է 130 Տինար, զար աղնաւարար կրրկնապատկած է Մեծայարդ Տիար Արամ Արքին Ղարիպեանը: Զանազաններէ ստոցած անհատական նուէրներով միասին, Երուսաղէմի համար ապահովուած է աւելի քան հինգ հարիւր Տինար:

Ապրիլ հօթնին, մեռած է բնիկ Զէյթունցի Սերոս Խաչիկ Տէճեան, 70 տարեկան: Ան մահէն մէկ ամիս առաջ Պաղպատի Հայոց Եկեղեցիին կտակած է իր ամբազջունցածը՝ երկյարկունի տուն մը՝ երկու հազար Երաքիւն Տինար արժողութեամբ: Փախանցումի գործողութիւնները կատարուած են: Առաջնորդը երկիցո այցելոծ է հիւանդին: Ապա նախագահուած է անսր յուղարկաւորւթեան և եօթնօրէքի արարողութեամբ: Գոված է հանգուցեալին հեռատես արարքը ի յիշատակ անձին և յօրինակ ուրիշներուն:

Եիւրաւոր Նահատակաց Յիշատակին Օրը, Ապրիլ 24, սկսած է Պաղպատի նորակառաց Մայր Եկեղեցւայ կից գանձառղ գերեզմանատան բարեզարդութեան արշաւը: Առաւօտուն հոծ բազմութեան մասնակցութեամբ պատարագած է Առաջնորդը և յորդորած ժողովուրդը որ սրտարուխ

նուիրատաւութեամբ զօրովի լինի թիւմական Խորհուրդի Առհնապահ Դոկտոր Վարդան Ալէքսանդրիանին, որ իր ծախսվալը, սիմէնթով, խճաքարերով, երկու կազմէն թորմ ծաղիկներ և նոր ծառեր տնկելով, վայելչօրէն շինած էր հիւսիսէն հարաւ երկարու մէջտեղի գլխաւոր ուղին, 100 մեղք երկայնքով և 8 մեղք լսյնքով: Ճամբան կը յոնդի հարաւային պատին կից նոյնին նախաձեռնութեամբ և ծախսվալ բնակոն դիրքաւորումավ ի նորոյ շինուած՝ յուշարձանին վրայ որ Ապրիլ 24 ին հանդիսական օրհնութեամբ նուիրուած է Բիւրաւոր Նահատակաց և գերեզման չունեցող հնջեցեալներուն յիշատակին:

Նորաշէն մահարձանին խոչազարդ գոներէն ներս զետեղուած է մշտավար լոյս մը, որ կը ճառագայթէ տռ ջեի ծառաւղիին վրայ: Խոկ մահարձանին կտուրին երկու թեկերուն վրայ զետեղուած խնկամաններէն գուլոյ գուլոյ կը բարձրանան խունկի ծուէնները: Ետեւը իրը խորք կան Մասիսը խորհրդաւորող քարտակայտերը: Մուտքի երկու կողմերուն կիսորուրը աղիւասչէն իւղուններկ ցանկապատը կը ծառայէ աղօթքի, յատնկայս կամ նսուուկ խորհրդածելու: Առաջնորդ Սրբազնը մահարձանին նուիրագործման պահուն օրհնուց հնարամիտ և ձեռներէց նուիրատուն և յորդորեց բազմութիւնը որ հետեւ արուած գործունական օրինակին, մինչև 1960, Ապրիլ 24, բարեզարդելու համար ամբողջ գերեզմանատառունը:

Այս նպատակով Ապրիլ 24 ին Եկեղեցական Տիկնանց և թեմական Խորհուրդի գլխաւորած պնակներէն գայցեած հարիւր քսոն հինգ Տինարը պահ գրուած է Ս. Մ. Յարիպեանին մօսը իրը հիմնադրամ:

Ամբաղջութեամբ նշանակովի վերակազմուած են Մուսոււլի և Քէրքիւկի Ծխական Խորհուրդները: Ամբաղջանալու վրայ է Պարայի Ծխական Խորհուրդին կտզմը:

Կատարուած են հովուական հետեւել փափսիւթիւնները: Մուսոււլէն՝ Տ. Խորէն Քննչ, Գաստագեան փախադրուոծ է Պարա: Պարայէն՝ Տ. Գեղամ Քննչ, Փաշայան փփսադրուոծ է Պաղտատէն՝ Տ. Արշաւիր Քննչ, Աէվատիւն փփսադրուոծ է Մուսոււլ:

ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹԻՒՆ ՄԸ

ՍԻՆԱՅԻ Ս. ԿԱՏԱՐԻՆԵՒ ՎԱՆՔԸ

Այս տարուան Ապրիլ ամսուան ընթացքին, բարեբախտութիւնը ունեցանք կատարելու ուխտագնացութիւն մը դէպի Արևայի թերակղզին Ա. Կատարինէի վանքը։ Աւատագնացութեան առիթով, կրօնական ու պատմական վայր մը տեսնելու փափաքին հետ նպատակ ունէինք նաև այս հին վանքին մէջ գտնելու և ցուցակագրելու հայերէն ձեռագիրներ։

Ճանապարհը երկար և յօդնեցուցիչ էր ամբողջ մեր խումբին համար։ Վանքը Աղեքսանգրիայէն 607 հազարամետր հեռուէ։ Խրան հետաքրքրական ու նկարագեղ, մանաւանդ կարմիր ծովի վրայ բացուազ Արևայի թերակղզին Ֆեյտան կոչուած հովիտը, որուն մէջէն անգալաբար բարձրացող կառքը զոյնզգոյն կրանիթեայ լեռնաշղթաներու, անհամար ձորերու ոլորտին ընդէջէն, տեսողութեան առջեն կը բերէ աննկարագրելիորէն գեղեցիկ տեսարաններ, յանգելու համար վերջապէս Ա. Կատարինէի վանքին՝ որ երկինքէն ինկած գոհարի մը պէս հեռուէն կը փայլի երկք բարձրաբերձ լեռներու — Մոգսէս, Սաֆոսաֆա, Մինէլլա — քանցքներուն հանդիպման կէտին, 1470 մեթր բարձրութեան վրայ։

Վանքը կառուցուած է Բիւզանդիանի Յուստինիանոս կայսեր կողմէ յամի Տեղան 570ին։ Ամրոցի մը նման ըրջապատուած է չորս կողմերէն 12-15 մեթր բարձրութեամբ և 1.65 մեթր թանձրութեամբ կրանիթեայ պարիսպներով։

84 մեթր երկայնքով և 70 մեթր լայնքով տարածութիւն մը կը գրաւէ վանքը։ Բառանկիւն այս ըրջապատկին մէջ կը պարփակուի Ա. Կատարինէի Մայր Եկեղեցին՝ որ իր գանձերով աւելի թանգարան մըն է։ արժէքաւոր նկարներ, բազմազան ջահեր, մոլայիքներ կը տեսնուին ամենուրեք։ Աղեքսանգը Բ. Զարին կողմէ նույրուած է ուկեզօծ, նրբօրէն քանդակեալ ջուխտ դամբան-պահարաններով Ա. Կատարինէի պատկերը։ Ունի 2000է աւելի թանկարժեք որբանկարներ (իքոն) որոնք կը ներկայացնեն

աշխարհի վրայ գտնուած սրբանկարներու ամենամեծ հաւաքածուն։ Նկատելով որ Լէօ կայսրը, Բ. գարուն, իր հրամանագրերուվը ոչնչացնել տուաւ Բիւզանդական կայսրութեան մէջ գտնուած բոլոր սրբանկարները, անոնց պաշտամունքը գաղրեցնելու համար, այստեղ գտնուազ սրբանկարները զերծ մնացին ոչնչացումէ, որովհետեւ այդ թուականին Արևայի թերակղզին արգէն ինկած էր երաշտ տիրապետութեան տակ։ հետևաբար վերոյէշեալ հրամանագրերը չէին կրնար ի զորու ըլլալ վանքէն ներս։

Պատմութիւնը կ'աւանդէ թէ Ա. Կատարինէ կոյս։ Քրիստոնէութիւնը ընդունելուն համար, հալածուած, չարչարուած ու զիտատուած է Աղեքսանգրիոյ մէջ և մարմինը անյայտացած է։ Առկայն Յուստինիանոս կայսեր կառուցած այս վանքին բարեսպաշտ վանականներէն մին, Բ. գարուն, Ասուուած այստանութեամբ երեսն բերած է թէ նահատակեալ կոյսին մարմինը հրեշտակներու թերուն վրայ Աղեքսանգրիայէն փոխազդուած ու թագուած է Մազուս լեռնաշղթային մէկ զագաթին վրայ։ Վանականները կը հաւատան ու երկար փնտըռուու քնիրէ ետքը կը գտնեն կոյսին մարմինը՝ այժմ իր անունը կրող լերան զագաթին վրայ, ծովու մակերեսէն 2635 մեթր բարձր։ Կը զետեղին զայն նախ նոյն զագաթին վրայ կառուցուած մասնաւոր մատուուի մը մէջ ու յետազային, մին. զարու ընթացքին, կ'իջեցնեն զայն պահարանի մէջ ու կը պահն այն տաեն Աղեքսանգրիայի յորդորչեալ սրբագյրին՝ մէջ, յորմէնետէ զանքն ու եկեղեցին կը կոչուին Ա. Կատարինէի վանք և Ա. Կատարինէի եկեղեցին^(*)։

(*) Տ. Թորգոմ Պատրիարքի պատրաստած Սույր և Տօնի գրքոյկին մէջ (էջ 48), հետեւած ծանօթութիւնը կը արտօն նեկանինէ կամ Կատարինէ կոյսի մասին։ Աղեքսանգրացի ազնուական տնին, լուսանց Կուսանիանոսի ցեղէն, իմաստակէ տիկին մը, որ, եր Մակոմիլիանոս Տաճ Աղեքսանգրիա շիկին մը, մեծ մենանինէ մէջ ներկայ եր ներանուական տնին մը, զնա հրապարակաւ յանդիմանեց զինքը, իր պատահ կուտերու ստորինց պարզելով։ Կայսր Երաշտեց իր փիլիսոփաներէն եւ նետօներէն յիսոն անձինք, որպեսզի իրենց փետրեամբը տահամոզեն կոյսը։ Անոնք ոչ միայն շատողեցան, այլ բնդիակառակին, նուանելով անու պերճախօսութենքն, իրեն իսկ Երիստոնեալ դարձան։ Մակոմիլիանոս հրակէզ մահ-

Վանքի շրջափակին մէջ, հկեղեցւոյ կողքին, կ. գարուն կառուցուած է մզկիթ մը՝ խորհրդանշելով երկու մեծ կրօններուն համագոյութեան կարելիութիւնը նոյն վայրին վրայ:

Իրաւամբ, աւանդութիւն և պատմական իրողութիւն է որ երբ Սինայի թերակղզին անցաւ կամ անցնելու վրայ էր Խոլամ տիրապետութեան տակ, Քրիստոնեայ վանականներ իմաստութիւնը ունեցած են զիմելու ուղղակի մեծ մարգարէին, հրաւիրած ու հիւրասիրած են զինք վանքին մէջ, ու ստացած իրմէն վանքին նուիրականութիւնն ու անբոնաբարելիութիւնը հոչակող վաւերագրեր, զորս մարգարէին դրոշմին տակ, իմա մատի ու ձեռքի ստորագրութեամբ, ցուցագրած են գրադարանի անցքի պատերուն վրայ:

Երբ իշխանաւոր Էլ-Հաքիմ, «առաքեալ ուղղափառ հաւատաքին», (996-1021) իր բանակով կը մօտենար վանքին, զայն կործանելու համար, ի տես մեծ մարգարէին տրուած վաւերագրերուն, կը դադրեցնէ իր արշաւանքը և յետս կը կոչէ վանքը կործանելու իր որոշումը, պարտադրելով սակայն որ վանքի շրջափակին մէջ ու հկեղեցիի կողքին կառուցուի մզկիթ մը, ինչ որ վանականները ընդ փոյթ կատարած են, այսպէս ապահովելով իրենց ու վանքին գոյութիւնը մինչև օրս:

Աւխտագնաց այցելուին խուզարկուաչքը կրնայ նշմարել վանքի շրջափակին մէջ այլալեզու եկեղեցիներու պատկանող մատուններու հատքեր, որոնք յայտարար նշաններն են թէ անցեալին վանքէն ներս ապրած են Յոյներէ զատ նաև այլ քրիստոնեայ ազգերու պատկանող միաբաններ, ընդ որս թերես Հայեր ալ՝ որոնք կերտած են Մեսրոպեան տառերսկ, վանքին մէջ գտնուած հայերէն ձեռագիրները։ Այսօր սակայն, վանքը իր յարակից մասերովը կը

ուամբ նահատակել տուաւ այս վերջինները, եւ բանաւրի տուաւ զնեկարինէ, եւ բազում անշահներէ վեց, երբ չկրցաւ խախտէ անոր հաւատքը, զատապատեց զիանութեան։ Քրիստոնեաներ անոր մարմինը զայնաբար փոխադրեցին Սինայի վանքը, որ այնունետեւ այդ պատճառաւ եղաւ հետաւոր ուխտադիմի մը։ Ա. Կատարինէ նկատուած է պատճան սրբուհին քրիստոնեայ իմաստակեներուն։

պատկանի Ա. Կատարինէի Յունադաւան ինքնազլուխ Միաբանութեան։

Գրագարանը 60 մեթր երկայն ու 15 մեթր լայն ընդարձակ սրահ մըն է։ Ըստ զրադարանապետին յայտարարութեան, իր մէջ կը պարունակէ, տպագրեալ ու ձեռագիր, 6000է աւելի թանկարժէք հատորներ, զրուած 11 լիգուներով։ — Յունարէն, Ասրաբերէն, Սիրիաք, Մուսւերէն, Պարսկերէն, Հայերէն, Ղաֆերէն, Ֆրանսսերէն, Լեհերէն, Լատիներէն և Վրացերէն։

Զեռագիրներուն մէջ յիշատակութեան արժանի է Codex Sinaiticus Կոչուած Յունարէն Աստուածաշունչը, որ օտար ձեռքերու միջոցաւ 1869ին հասած է Նախ Մուսիրոյ Զար Աղեքսանդր Բ. ին, որ ազնուութիւնը ունեցած է գերադարձնելու վանքի գրադարանին հարազատ ընդօրինակութիւննը, և որ այսօր հպարտանքով կը ցուցադրուի գրադարանին անցքի ցուցագիրներէն միոյն մէջ։ Codexը կը բազկանայ 346 լնամիր մազագաթեայ թերթերէ, իւրաքանչիւրը 13.5ով 15 մատնաչափ ծաւուլով։ Քրիստանական թանգարանը գնած է սկզբուազիր օրինակը Մուսւ Համայնագար կառագարութենէն 1933ին, 100.000 Սթէրլինի, և այժմ կը պահուի այս թանգարանին մէջ, իրեւ անօր ամենէն արժէքաւոր հնութիւններէն մէկը։

Աղեքսանդրիոյ մէջ հրատարակուող յունական թերթի մը բարեկամ խմբագիրներէն մէկուն և կնոջս հետ, զրադարանին երկյարկանի պահարաններուն մէջ, երկու ժամ անընդհատ վնտուուքներ կատարեցինք գտնելու համար հայկական ձեռագիրներ, որովհետեւ 1942ին, առաջին ուխտագնացութեան միջոցին, օրուան զրադարանապետը ներկայացուց ինձ նմոյշ մը հայկական ձեռագիրներէն, զորս աչքէ անցուցի օրպէս հետաքրքիր Հայ, առանց որևէ նօթագրութեան։ Հակառակ կարգ մը պատուիրակներու կողմէ կատարուած աշխատանքներուն, սոյն վանքի ձեռագիրներու ամբողջական ու կանոնաւոր ցուցակագրութիւնն ու գասաւորումը դեռ տեղի չէ ու նեցած։ 1957ին և 1958ին, Փրինսթըն-Միչիկըն համալսարաններու նախաձեռնութեամբ կատարուած են աշխատագութիւններ գրադարանէններս, ցուցակագրումի և դա-

սառարումի առնչութեամբ։ Հակառակ տարուած աշխատանքներուն, զբաղարանապետին յայտարարութիւնը, թէ աձեռագիրները տակաւին կանոնաւորապէս գասաւորուած չենք, կրնայ ներկայացնել ճշմարտութեան մէկ ժամ։

Ցունական վանքերու աւանդական սուվորութեան մը համաձայն, Ա. Կատարինէի վանքն ալ պահած, պաշտպանած ու կուտակած է գարերէ ի վեր իր ննջեցեալ վանականներուն ոսկորները վանքի շրջափակին երկու մեծ աւանդատուններուն մէջ, բացառիկ եպիսկոպոսներու մանկանացու մացօրդները, որոնք զմոսուած կը պահուին անջատ պահարաններու մէջ։ Այս սուվորութիւնը ազդու և մշտակայ յուշաբար ազգարարութիւն մըն է ննջեցեալներու կողմէ, ուղղուած ամենքին՝ վանականներուն և ուխտաւորներուն, Աստուածաշնչական այս խօսքին։ «ՅԱՍՏՈՒԱԾՈՅ ԵՐԿԻՌ, և զպատուիրանո նորա պահեա՛, զի այս է մարդն ամեննեին» (Ժողովող, ԺԲ., 13)։

Վանքը իր շրջափակին մէջ ունի նաև պատղառու պղտիկ պարտէզ մը, զեղազարդուած կիպարիսներու չնորհալի թաւուտքով մը, ինչ որ անապատային լերկ լիոններու ամայութեան մէջ կախարդանք մըն է ինքնին։ Վանքին ու պարտէզին հարկ եղած ջուրերը կը հայթայթուին վանքի շրջափակին մէջ փարուած խորունկ հորերէն։ Գլուխաւորներն են Մովսէսի հորը, Անդէզ Մորինիին հորը և Ա. Ստեփանոսի հորը։ Սինոյի թերակղիին համար ջուրի խնդիրը մանու և կինաց խնդիր մըն է, որովհետեւ անձրի ու ձիւն հազուագէպ են։ Վանականները այս տարի ալ կը տրանջային ջուրի պակասէն։ Այցելուներու տոմարին մէջ արձանագրեցնիք մեր սրտարուսի մազթանքը, — առատ ջուր և անձրեւ Սինոյի թերակղիին համար։

Ուխտագնացութեան մաս կը կազմէ Մովսէսի լերան վերելքը, 2283 մեթր բարձր ծովու մակերեսէն։ Առաւոտ կանուխ մեկնեցանք վանքէն ու հինգ ժամէն հասանք լերան կատարը, ու հոն, կէս ժամուան դադարէ մը վերջ, սկսանք վայրէջքը լերան կողէն, ապառաժներու մէջ յարդարուած 3000է աւելի կրանիթեալ սանդղամատերէն։

Լերան կատարէն, թերակղիին յաջոր-

դական լիոնաշղթաներուն պարզած համայնապատկերը, որ գէպի Արեելք կ'երկարի մինչեւ Ազգագայի ծովախորչը, պարզապէս հիանալի է, ու եթէ արեմտեան կողմը գտնուող ու Մովսէսի լիոնաշղթային մաս կազմող մերձակայ Ա. Կատարինէի լերան երկնաւոլաց բուրգը — 2635 մեթր բարձր — արգելք չի հանդիսանայ, պարզուած համայնապատկերը պիտի տարուածուէր Ազապայի ծովախորչէն մինչեւ կարմրի ծով։

Միտո սահմանափակ տարածութիւն ունեցող (առ առաւելն 250 քառ. մեթր) Մովսէսի լերան կատարին վրայ կառուցուած են, արեելեան կողմը, մատուռ մը, իսկ արեմտեան կողմը՝ մզկիթ մը, որոնք տարօրինակ կերպով, այդ բարձրութեան վրայ իրարմէ անջատուած կը մեան քար ու կիրէ շինուած ու երկաթէ փշաթելերու ցանցով պատուած միջնարմով մը։ Մատուռը գեղեցիկ է, առաստաղն ու պատերը զարդարուած են Աստուածաշնչական գէմքերու և գէպքերու վառ նկարներով։ Մզկիթը սակայն կարօտ է վերանորոգման։ Ան շինուած է ապառաժի մը վրան՝ որուն ներքն զըտնելու քարանձաւուր, բստ աւանդութեան, ծառայած է որպէս ապառաժնարան Մովսէս մարգարէին, երբ ան, ժողովուրդէն մեկուսացած, խօսեցու Եհովայի հետ ու կնքեց իրայէլի լիեւ Արք Ալիսան ու սատցաւ Անորձնաքերէն սրբազնասուրը Տասնարաննեան, որ հիմքը կը կազմէ երեք յաջորդական մէծ կրօնքներու հաւատքին։

Կը պատմուի զարձեալ թէ այս ապառաժին վրայէն է որ, իր կարգին, մեծ մարգարէն Մօհամէտ, իր պաւուրագո անուանեալ նժոյզին վրայ նստած, ոլացաւ երկինք ու սատցաւ Ալլահէն յաւելուածական պատուէրներ ու յաշտնութիւններ։ Հաւատացեալներ կը տեսնեն այդ ապառաժին վրայ պաւուրագի սաքերէն միոյն հետքը։

Մովսէսի լերան կատարին վրայ կէս ժամուան հանգիստէ մը ու վանականներու կողմէ փարուած խորունկ հորէն քաշուած համեղ ու պաղորակ ջուրը լմագիլէն յիտոյ անգամ մը ևս նայեցանք թերակղիին բարձրուազիր ու սքանչելի համայնապատկերին և աստուածահաճոյ աղօթք մը մբմընջելով հրաժեշտ աոինք այդ սրբատեղիէն։

(Մէզը) Գէմրդի ԳԱՅԱՐԵԱՆ
Աղեքանիդիր

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՇՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Վեհափառ Հայրապետի առաջադրութեամբ, Տաթեւի, Հաղարծնի եւ Հառիճա վանքերը Հայրաստանի Յուշարձանների Պահպանութեան Կոմիտէի կողմից յանձնուեցին Մայր Աթոռիս խնամքին եւ գործածութեան իրբեւ կրօնական սրբատեղիներ :

Տաթեւի (Թ. դար), Հաղարծնի (ԺԱ. - ԺԲ. դարեր) եւ Հառիճա (Լ. - ԺԿ. դարեր) վանքերը մեր նշանաւոր պատմական յուշարձանների շարքին են պատկանում իրենց ճարտարապետական ոճով եւ հոգեւոր - մշակութային անցեալով :

Մայր Աթոռը մօտ ապագայում պիտի կազմէ յատուկ ծրագիր այս պատմական վանքերի վերանորոգման եւ կեանքի կոչելու կապակցութեամբ :

20 Մայիս 1959 թ.

(Անիք Դիւանատան)

ԴիւԱՆ ՄԱՅՐ ԱԹՈՐԻ

Ա. Էջմիածին

Սուրբ էջմիածնի Մայր Տաճարի Աւագ Սեղանի վերակառուցման առթիւ, Վեհափառ Հայրապետի սիրալիր համաձայնութեամբ, Երեւանի Գիտութիւնների Սկանդիան պեղումներ կատարեց Ս. Սեղանի բեմի տակ, ղեկավարութեամբ ճարտարապետ Ա. Սահինեանի :

Սոյն թուի ապրիլի ծին, Երեւանից հրաւիրուած հնագէտների եւ ճարտարապետների յանձնաժողովը տեղում քննելով պեղումների արդիւնքները, հաստատեց նետեւեալը.

Ա. - Այժմեան Ս. Սեղանի տակ, մօտ 1,5 մետր խորութեան, յայտնաբերուեցին Ե. դարում, Վահան Մամիկոնեանի կողմից կառուցուած Աւագ Սեղանի խարիսխները, բեմը եւ Վէմ քարը պահպանուած անաղարտ վիճակում :

Բ. - Ե. դարի բեմի որոշ սրբատաշ քարերի վրայ պահպանուած են հնագոյն որմանկարների մնացորդներ :

Գ. - Ե. դարի Ս. Սեղանի կառուցուածքի ներսում պահպանուած են առաւել հնագոյն խորանի պատեր, որոնք ըստ իրենց կառուցուածքի եւ շինարարական տեխնիկայի, գոյութիւն են ունեցել մինչեւ Ե. դարը : Այն կարող է լինել Ս. Գրիգոր Լուսաւորչի օրով (301 թ.) կառուցուած խորանը կամ թերեւս պատկանել է առաւել հնագոյն շրջանի սրբավայրի :

Դ. - Ե. դարի բեմի ներքեւի շարուածքի մէջ, հորիզոնական ուղղութեամբ, յայտնաբերուած է Ուրարտական ժամանակաշրջանի (Զ. - Թ. դար Ք. առաջ) մի սրբատաշ ործաքարից (բազալտ) յղկուած մի մեծ կոթող, որը իր չափերով ($3,10 \times 73 \times 0,53$ մ.) հանդիսանում է ցարդ յայտնի Ուրարտական կոթողներից ամենամեծը :

Այդ հազուագիւտ յուշարձանը վկայում է Մայր Տաճարի ստեղծումից աւելի քան մէկ հազարամեակ առաջ, Ս. Էջմիածնի շրջապատում, դեռևս Ուրարտական ժամանակաշրջանից գոյութիւն ունեցող մշակութային կեանքի կերպոնի առկայութիւնը :

Վեհափառ Հայրապետը հաւատատեց հնագէտ - ճարտարապետների առաջարկութիւնները, այն է.

Ա) Մայր Տաճարի նոր կառուցուելիք Աւագ Սեղանի մակերեսը պատել երկաթ - բեթոնով, պահպանելով բեմի տակ պեղումների հետեւանքով ներկայիս առաջացած զետնափոր տարածութիւնը իր անցքերով եւ Ս. Սեղանի յետեւի կողմից (թանգարանից) յատուկ մուտք բանալ ընդհանուր դիտման համար, որպէս սրբավայր եւ պատմական յուշարձան :

Բ) Ուրարտական ործաքար կոթողը (ստելան) դուրս հանել իր տեղից եւ կանգնեցնել Ս. Էջմիածնի քակում մի յարմար տեղ, յատուկ պատուանդանի վրայ, իրբեւ յուշարձան - կոթող :

10 Ապրիլ 1959 թ.

(Անիք Դիւանատան)

ԴիւԱՆ ՄԱՅՐ ԱԹՈՐԻ

Ա. Էջմիածին

ՆՈՐՈԳՈՒԹԻՒՆՆԵՐ

Ա. ՀՐԵՇԱԿԱՄԵՏԱՑ ԵԿԵՂԵՑԻՆ ՄԷՋ

Ա. Հրեշտակապետաց եկեղեցին երաւաղէմի հայոց վանքի ըրջափակին մէջ գտնուող փոքր սրբավայր մըն է: Ենուուած է Աննա Քահանայապետի տունին տեղւոյն վրայ, ուր բերուեցաւ Յիսուս առաջին անդամ դատուելու համար ձերքակալութենէ յետոյ: Այստեղ էր որ Յիսուս սպասաւորներէն ապատկուեցաւ յարմէ սրովիքն թեւասքողէր: Հետեարար Յիսուսի չարչարանաց հետ կապուած սրբավայր մը եղած է ի սկզբանէ անտի: Յարդ կ'առպի եկեղեցւոյ հիւսիսային պատին կից ձիթենիի այն ծառը ուր աւանդարար կ'ըսուի թէ կապուած է Յիսուս նախ քան Աստիան հանուիլը: Այս իսկ պատճառաւ տեղացիներ այս եկեղեցին կը կոչեն «Տէյր էլ-Զէյթուն», Զիթենիի վանք:

Արգարի Վանքին մէջ փոքրիկ վանք մըն է Հրեշտակապետացը իր ուրոյն տեսչութեամբ և Բնակչութեամբ: Այս վանքի կարգ մը մասներն ալ ենթարկուեցան նորոգութեանց:

Ա. — Սոյն եկեղեցւոյ հարաւային պատին մէջ բացուած նախին իւզատուն կոչուած փոքրիկ խուցը մաքրուեցաւ, ընդարձակուեցաւ և կոկիկ խօստավարան մատուափ մը վերածուեցաւ Մատուար օժտուեցաւ բոլորովին ի նորոյ շինուած մարմարեայ սեղանով մը:

Բ. — Եկեղեցւոյ «գանձատուն» կոչուած փոքրիկ աւանդատունի հինցած ձեփերը վար առնուեցան և ի նորոյ ձեփուեցան: Թէ՛ խոստավարանին և թէ՛ այստեղին համար առաստաղէն մեծկակ լուսամուտներ բացուեցան, առաջքն առնելու համար քանդիչ խօսնաւութեան: Ենփուեցաւ նաև եկեղեցի հարաւային պատի յախճապակիներէն վերի մասը:

Գ. — Կարեռագոյն նորոգութիւնները կատարուեցան եկեղեցւոյ բուն սրբավայրին մէջ որ ձանօթ է Քրիստոփի առաջին քան անունով: Այս փոքրիկ մատուար բացուած է եկեղեցւոյ հիւսիսային պատին մէջ, արեւմեան անկիւնը:

Այս մատուափին արեւելեան պատին մէջ փորուած է բուն սրբավայրի փոքրիկ պատարագամատոյց սեղանը: Սեղանին ներքեւը արդէն մարմարակերտ նորոգուած է 1831ին:

Այս առթիւ սեղանին երկու կողմերը մարմարէ սիւներ գրաւեցան որոնք իրենց վերի կը բռնեն կամարակապ մարմարէ խորան մը քանդակազարդուած ողկոյներով, թռչուններով և հրեշտակներով: Սեղանին նախին վայտեայ առտիճանները փոխանակուեցան մարմարեայ առլերով: — Մատուարին միւս պատերը և առաստաղը յախճապակիներով ձածկուած է էին, որոնցմէ ոմանք թափուած և

ուրիշներ՝ խախտած էին: Բոլորն ալ վար առնուեցան և աննաց ետի գտնուած աւելորդ է հին ձեփերը մաքրուեցան: Այս մաքրութեան ընթացքին պատերու մէջէն եւան վեց խաչքարեր և խաչքարերու բազմաթիւ կտորներ:

ոմանց արձանագրութիւնները բոլորովին եղծուած էին, ընթեռնելի իներէն հնագոյնը կը կրէր Զժ հայկական թուականը (= 1461): Պատին մէջէն կ'երեւէին այս մատուափ արտաքին կողքին վրայ գտնուող պատմական ձիթենիին արմատները: Պատինը նորոգուելի յետոյ վերատին ձածկուեցան նախին յախճապակիներով աւելի կանոնաւոր կ'երարով: Խակ պատերուն ներքեի մասը շառչ մէկ մեծքը բարձրութեամբ, ինչպէս նաև յատակը, ձածկուեցան մարմարով: Խաչքարերէն լմանները զետեղուեցան պատերուն վրայ և նոյն պատերուն վրայ բացուած փոքրիկ պահարաններու մէջ: Կոտորուանքները Մատինագարանի հնագիտական բաժինն Փոխադրուեցան: Գլուխուաններուն մէջ հետաքրքրական էր հնագրով և անարուեստ փոքրիկ արձանիկ մը, ձեռքի մեծութեամբ, որ կը ներկայացնէր կին մը գրին մանկիկ մը երկնցած: Եթէ չ'ենթագրենք որ այս արձանիկը կը պատկերէ Ակոյոյ և Մանուկ Յիսուսը, պատին ենթագրենք որ ասիկա կը ներկայացնէ: Ովսաննայի քարքի զրոյցը: Այս զրոյցը կապուած է Յիսուսի յազմական երաւագէմ մուտքի աւետարանական գէպքին հետո կը պատասխանէ: Աւետարանական այս իրողութեան կը յաջորդէ զրոյցը, որ եկած է երկու տարրերակներու: Ըստ մէկին Յիսուսի այս խօսքին վրայ յանկարծ արդարեւ խոշորկեկ քար մը Ռիվոննա: Կ'ազադակէ: Այս քարը ցարդ կը ցուցուի Ս. Հրեշտակապետաց եկեղեցիի հիւսիս արեւելեան անկիւնը, որ մարդու բերնին նման բացուածք մը ունի իր վրայ: Խակ համաձայն զրոյցի միւս տարրերակնին, ամուշ կին մը միւս կիններէն վար: Ճնարկուած համար, երբ աննոք իրենց փոքրինները գրկած Յիսուսը զիմաւորելու կ'ելլեն, ինքն ալ քար մը խանձարուով պատելով գիրկը կ'առնէ և Յիսուսը զիմաւորելու կ'ելլէ: Երբ Յիսուս վերոյիշեալ խօսքը կ'արտասունէ հաւատաւոր այս կնկան գրկի քարը կը վերածուի կենդանի մանկան որ միւս մուռներու հետ միասին և ովսաննա: Կը պոռայ: Հաւատաւոր այս զրոյցին պատկերացումն է փոքրիկ այս արձանիկը որ զետեղուեցաւ նորաշէն խօստավանարանի մուտքին վերև, ներսի կողմէն:

ԸՆԹԵՐՅՈՂՆԵՐԻՆ ԽՄԲԱԳՐՈՒԹԵԱՆՑ

Երազլին (Կեչէ), 15 - 4 - 1959

Պատուարման Խմբագրութիւն

«Մին» պատուական ամսագրի

Եռուսաղէմ

Դաս յարգելի եւ սիրելի հայր Խմբագրի,

Հանդիքով եւ խորիս շնորհակալութեամբ ուսացայ «Մին»ի Յունատա եւ Փետրուա միացեալ թիւեր, զոր բարեհանձած էի ինձի դրեկեր՝ այնան բարութեամբ եւ ազնուութեամբ։

Անոնց բրեւցումը ինձի համար եղաւ իրական իննոյն մը՝ հոգեպարուան և ուսազուան։ Էցեր զարդարուած էին մէկը միւսէն աւելի բաղց, նիւթել եւ համեղ խորհուսեալով՝ որոն մէքի սնունդ եւ հոգի բարուառութիւն կը շամբեն իրաւմը։

Ճառոնց կը փափաթէի «Մին»ի ընթերցումը վայելել։ բայց նիւթական պատճառներ արգելի էին եղած այս բաղանակին իրազումնան։ հազար մասն Ամենակային որ տաչէն է ամենայն բարեա, եւ անհան շնորհառութիւն մեղուացան Միաբանութեան Ս. Յանկորեանց որբա Եղեաց, որ համանի արխութեամբ, հաւատառութեամբ եւ անձնոյի զնուղութեամբ կը պահպանէ եւ կը բարզաւան։ Ս. Տեղեա ազգ՝ սիխական բրինճեներ որոն իրաւ պարձանենք են Ազգին Հայոց։

Այս առքի, մէկ հանի հակիրին բռուցիկ ակինակին աւելորդ չեմ համարի զի առնել տեղույս հայ համայնքին վերպերմամբ։ Երազլին Կրետէ կրզի ամենէն վանառաւան կեդրոն է, իսկ Կրետէն Հելլենական բազին ամենէն փայուն զահանեւեկն մէկն է։ Հու կամ նին զարեւէն հաստատած հայ զարու մը, որ առաջ, ժամանակի զանք մասեցուցած եւ անհացուցած է խոպա։ Այսօրաւան զայուրը նոր ժամանակներու մէջ հաստատած է, ունին 30-35 թիսանիներ։ նիւթական իր առարար վիճակով, ունին կոլիքի բարական եկեղեցի՝ որ 300 արտաան հնութեան դռւում կը կրէ։ Առանց նիւթեական եկեղեց ունենալու կարող եւ հաւասար որ ամուս բերդ մը զարձած է ան ընդունի կարծանաւառ ամէն տասակի միւսական ազդակներու։

Մարզին կը մաղրեմ Զեզ կարողութիւն եւ հայուղութիւն՝ միւս բարարա վարելու համար Զեզ բերդակ գործ՝ յօրու Ազգին եւ ի պայծառութիւն։ Հայ Առաք. Առղախան Ս. Եկեղեցւոյ։

Մնամ աղօրսակից

Հոգ. Հովհան Համայնքին Հայոց Կրետէի

ՅՈՎՀԱՆՆԵԼՅ ԽԱՇԱԿԻՐ ՔՀՆՅ. ՎԱՐԴՈՒՄՆԵ

Ս. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՈՒԵՆ

ՀԵՌԱԳԻՒԹԻՒՆՆԵՐ

Պեհուարա Թագաւորի արտասահմանէն ապահով վերագարձիւ առթիւ. հետեւալ խնդակցական հեռագիրը զրկուեցաւ. Արքունի Դիւանականեան, Դերշ. Տ. Մուրէն Արքեպոս-ի կողմէ, Մայիս 2ին.

«Եռին Վեհափառութիւն Մեծն Հրատէն Թագաւորի իր պիտեակ եկիր յաղական եւ ապահով վերագարձին առթիւ, յանոն Եռուսաղէմի Հայոց Պատրիարքիւն եւ Յաղամանու Հայ համայնքին, կ'առաջեն Նորին Վեհափառութիւնն մեր ամենէն անկերծ արտայայտութիւնը բարիզալուածի եւ հաւատաբանութեան, եւ կ'աղորեն Ամենական Ասունծոյ, այս առթիւ, պահպանէն Նորին Վեհափառութիւնը եւ իր Գանիք՝ իրեւ ապաստան Եկեղին եւ Առար ծովովուրդին։

* * *

Պաշտօնաթերթիս բարեմիտ և պատուական մէկ բարեկամը հետեւալ նկատողութիւնը կ'ընէ կազմակցութեամբ մեր այն յայտարարութեան թէ Արտասահմանի բոլոր Քահանայ Հայրերուն նուէր կը զրկուի Մին պաշտօնաթերթը, եթէ իրենց հասցեները մեզի զրկուին։

«Եռեցէլ որ առարկեմ պաւանաբերիդ եւեկի կողինի վայ դրուած բոյոր Քահանայի Մին նուէր դրեկու 2եր առաջարկին։ Արտասահմանի մէջ սանեակեներով Քահանայ Հայեր կամ որոն կրնան սալ եւ պիտով կուսան ասրուած մը բանձեկին Մինին պահ համարակարաւան մը՝ որ իրենց կը չամբէ ամրոց արուած ընթացքին մէմի եւ նոզին սնունդ։

Խմբագրաւթիւն կը պատասխանէ. Վերայիշեալ յայտարարութիւնը կը վերաբերէր յայտարակու բոլոր այն Քահանայ Հայրերուն որոնք Մին չէին սահանար ցարդ։ Անինքն պատուական փայտանեց մը Քահանայ Հայրերուն որոնք Մին կը սահանան և կանոնաւորաւար կը վճարեն իրենց բանձեկիները։ Անոնք որոնք բացառիկ զանողութեամբ կ'ընէին բարոյական այս պարտասուրութեան կատարումը, Մին զժգոն պիտի չմնայ եթէ անոնք իրենց այդ զանողութիւնը յատկացնեն իրենց ընտանիքներուն և իրենց մորի բարգաւաճման խել անոնք որ, բայ սիրելի նամակագրի հաւատառութիւն, կ'ընան տալ և սիրով կուտան տարուան մը բաժնեգինը, զատան ենք որ պիտի չարուակին իրենց վճարումները, եթէ ոչ անզատանու իրրե բաժնեգին՝ գէթ չվասն բարգաւաճման Մինին։

Յորդանանու Անկախութեան տօնին, Մայիս
25ին, Վեհ. Թագաւորին զրկուեցաւ հետեւեալ
հեռազիրը՝ Սուրէն Սրբազանին կողմէ:

«Անկախութեան տօնին առքիւ, ես, իմ կողմէս եւ¹
յանուն Ս. Յակոբանց Անիսին եւ Յորդանան հայ
համայնքին, յարդանօն կը յայտնիմ իմ խոր հաւատար-
մուրին Զերդ Վեհափառութեան, եւ կը խնդրեմ Ա-
մենակալ Ասումնին Հնունի Զեր Վեհափառութեան
եւկար, բարգաւան եւ յոդրական իշխանութիւն»:

Որուն ի պատասխան ստացուեցաւ հետեւեալ
հեռազիրը՝ Մայիս 30 թուակիր:

«Ենորհակալ եւ Զեր անկեղծ Հնունի ուուրեանց
եւ մադրանելերուն համար, Յորդանան անկախու-
թեան տօնին առքիւ»:

Հիմնէցն

Յունիս 5ին, Վեհափառ Թագաւորի հիւանդու-
թեան առթիւ, Գերշ. Տ. Սուրէն Սրբազանի կողմէ
հետեւեալ հեռազիրը զրկուեցաւ Արքունի Դիւա-
նապետին:

«Անձնութեամբ իմացանի նորին Վեհափառութեան
հիւանդութիւնը; Հանծէկ հաղորդել նորին Վեհափա-
ռութեան, իմ կողմէս եւ յանուն Ս. Յակոբանց Միա-
րանութեան եւ Յորդանան հայ համայնքին, մեր հա-
ւատարմութեան եւ նուիրումի խոր հաւատանքի, եւ մեր
ուսազն մաքրանելուր՝ իր արագ եւ լիալաւար ապա-
ժինման համար; Զերեւանանորէն կ'ալորենք որ Ան-
նակալը Եր պատպանութեան ներեւ առնէ նորին Վե-
հափառութիւնը եւ Հնունի առն եւկար, Երանիկ եւ
բարգաւան կեամբ»:

Խորամաց Գուրբանն պայյրամի առթիւ, հետեւ-
եալ հեռազիրը զրկուեցաւ ն. Վեհ. Հիւսէյն Թա-
գաւորին, Գերշ. Տ. Սուրէն Արքեպոս.ի կողմէ,
16 Յունիսին:

«Յանուն Ս. Յակոբանց Միարանութեան եւ Յոր-
դանանի մէջ ապարազ նայ մոլովուրդին, Անհան տօնին
առիրով, Զերդ Վեհափառութեան կը ներկայացնենք
մեր առենացերմ Հնունի ուուրինները, յայտնիլ նաև
մեր հաւատարմութիւնը»:

Որուն ի պատասխան ստացուեցաւ հետեւեալ
հեռազիրը՝ 22 Յունիսին:

«Ենորհակալայութիւն կը յայտնի Զեր ազնի Հնու-
նաւուրեանց եւ բարեմաղրաւութեանց համար՝ զու
դրկան էիմ Անհան տօնին առքիւ: Կը հայցեմ Բարձեալն
որ յիշեալ տօն այս Արար մոլովուրդին յաշ-
դրիւն եւ ուրախութիւն»:

Հիմնէցն

ԵԿԵՂԵՑԱԿԱՆՔ - ԲԵՄԱԿԱՆՔ

● Եշ. 23 Ապրիլ. — Իրիկուան Ժամը 6.30ին,
Մայր Տաճարին մէջ պաշտուեցաւ Մեծ Պահոց
և կեսարէի վերջին ժամերգութիւնը՝ որու ըն-
թացքին Գերշ. Տ. Շնորհը եղաւ, աւարտեց ըն-
թերցումը և յարակից բացարարականը Գործք
Առաքելոց գրքին՝ որուն սկսուած էր 6-7 ամիս-
ներէ ի վերջ:

● Եր. 25 Ապրիլ. — Յիշատակ յառութեան Դա-
ղարու: Ս. Գլխազգի մատրան մէջ մատուցուած
Ս. Պատարացի ընթացքին, Ս. Թարգմ. Վարժա-
րանի բովանդակ ուսանողութիւնն ու ուսուցչա-
կան կազմը, ինչպէս նաև օտար վարժարաններու
հայ ուսանողներ, ստացան Ս. Հաղորդութիւն:

— Եկոսօրէ վերջ, Գերշ. Տ. Սուրէն Արքեպոս.ի
զիխուուրութեամբ, Միարանութիւնը Հրաշա-
փառացի մուտք գործեց Ս. Յարութեան Տաճար,
ուր պաշտուեցան երեկոյեան ժամերգութիւնն ու
Ծաղկազարդի նախատօնակը՝ մեր վերնամատրան
մէջ: Ազա կատարուեցաւ Տնօրինական Սրբա-
տեղեաց այցելութեան հանգիստուոր թափօր Տա-
ճարէն ներս: Թափօրապետն էր Գյորգի թէն Հիւ-
րարար Ս. Աթոռ ժամանած Հոգէ. Տ. Վաչէ Վրդ.
Յովսէկիւան:

● Կիր. 26 Ապրիլ. — Մաղկազարդ: Գիշերային
և առաւուսեան ժամերգութիւնները պաշտուեցան
և Ս. Պատարացը մատուցուեցաւ Ս. Յարութեան
Տաճարի մեր վերնամատրան մէջ: Պատարացին
էր Հոգէ. Տ. Վաչէ Վրդ. Յովսէկիւան: Ազա, Գերշ.
Տ. Սուրէն Արքեպոս.ի զիխուուրութեամբ, կատար-
ուեցաւ մեծանոնդէս թափօր Գրիշտառի Ս. Գե-
րեզմանին և Պատանատեղւոյն շորջ: Թափօրա-
կանիք ի ձեռին ունէին ձիթենեաց և արմաւենեաց
ստոր, իսկ մեր թափօրին կը հետեւ էին Պատոց
և Ասորւոց թափօրները ժամը 1.30ին, Միարա-
նութիւնը շքերթով վերագարձաւ Մայրավանք:
ու Հայոց Թաղի մուտքէն մըր զիխուուրութիւնը շարա-
կանը երգելով բարձրացաւ Պատրիարքարան՝ ուր
Գերշ. Տ. Սուրէն Արքեպոս. Պահապանիչով որնեց
ու արձակեց հաւատացեալ և ուխտաւոր ժողո-
վուրզը:

— Եկոսօրէ վերջ, շքեղօրէն զարդարուած Մայր
Տաճարին մէջ կատարուեցաւ նախ Անդամաստանը,
և պաշտուեցաւ երեկոյեան ժամերգութիւնն՝ Հո-
գեզմայլ շարականներով ընդմիջուած և Ազա կա-
տարուեցաւ գոնոբացէքի սրազգարաւ արարո-
ղութիւնը: Հանգիստ թեանց կը նախազանէր
Գերշ. Տ. Սուրէն Արքեպոս. Այս առթիւ, Հոգէ.
Տ. Հայկասեր Վրդ. քարոզեց, շեշտելով բարձ-
րութեան առաքինութիւնը: և կը ուղղեց
որ յաւարտ պաշտամունքի, եկեղեցւոյ մուտքին՝
ի նախատ Ազանիէ Բաւարանին զրուած պիտի-
ներուն նուրիբահաւաքութեան մասնակցին առա-
տամենն կերպով: Կարգացուեցաւ վարդոյրնե-
րու բացման մասնակցով բարեպաշտ ուխտաւո-
րաց անուանացանկը, որմէ ետք կատարուեցաւ
վարագոյրներու բացման արարողութիւնը:

● ԿՀ. 28 Ապրիլ. — Աւազ կերեարքի; Բառ սովորութեան. Ա. Պատարագ մատուցուեցաւ Ա. Յարսութեան Տաճարի բակի մեր Ա. Յովհ. Աւետարանչի մատրան մէջ; Ապա կատարուեցաւ Տնօրինական Արքատեղեաց այցելութեան հանդիւաւոր թափոր Ա. Յարսութեան Տաճարէն ներս; Թափորագետն էր Հոգ. Տ. Կիւրեղ Վրզ. Գարիկիան Թափորի իւրաքանչիւր հանգըռութենին ուխտաւորց տրուեցան բացատրական քարոզներ՝ Հոգ. Հայրեան կողմէ.

● ԵՀ. 30 Ապրիլ. — Աւազ Հիմուարքի; Առաւուսութեան ժամերգութեան աւարտին, Մայր Տաճարին մէջ կատարուեցաւ «Ապա Ապաշարողաց» Ապա, կարծ զարարէ մը ետք, մատուցուեցաւ հանդիւաւոր Ա. Պատարագ՝ Աւազ Անդանին վրայ; Պատարագին էր Գերշ. Տ. Շնորհք Ապա, կարգացուեցաւ Ա. Յարսութեան Հայրապետի Հազորութեան ծառը, գերազանցօրէն վիճ է շինիչ խրառներով լի. Մեծ թիւով հաւատացեալներ մասնակցեցան Հայորդութեան մեծ խորհուրդին:

— Կէսօրէ Գերշ. Մայր Տաճարին մէջ. Գերշ. Տ. Սուրէն Արքեպիսկոպոսի նախագահութեամբ կատարուեցաւ «Առևալուայի սրտազրաւ կարգը, Ներկայ էր խուռն բազմութիւն ժողովրդեան Եկեղեցւոյ զարը լեցուն էր ստար բարձրաւորին Հիւրերով և հրաւիրեալներով. ընդ որս և Երուսաղէմի վասեմ. Կառավարիչը. վասեմ. Խուժամասրբը. Քամաքիս Զինուորական և Առարկանական հրամանաւորները. ինչպէս նաև Ա. Տնդեաց և Հին Փալարի Աստիկանապետը և զանազան պետութեանց Հիւագուստունութեան. Արքորդութեանց աւարտին, ըստ սոսուրութեան. Անկիլքան Գերշ. Արքեպիսկոպոսը. կափսկոպոսական զգեստաւորմամբ, Աւազ Անդանի բեմէն, Անդիլը էր լեզուով կարգաց Ա. Աւետարանին Առևալուայի վերաբերեալ համարները Ամրողջ արարողութիւնը հատական կառավարութեանի վարչութեանէն զրկուած մասնաւոր ընկերութեան մը կազմէ շարժանկարի առնուեցաւ:

— Ժամը 5ին. Գոքը թափոր մը մեկնեցաւ Ա. Հրեշտակապետաց Եկեղեցին (Ա. բանա Քրիստոսի), ուր կատարուած Ա. Աւետարանի ընթերցումէն ետք, թափորը ուղղուեցաւ զէպի տաճարի բակին մէջ գտնուող Ա. Զիթենիի ժառը. Թափորը կը գլխաւորէր վանուց Տեսուչը՝ Հոգ. Տ. Կորին Վրզ. Ա. Մարին առջե ևս կատարուած Աւետարանի ընթերցումէն ետք. Հոգ. Տ. Թորգոմ Վրզ. խօսեցաւ քարոզ մը՝ վանքին տանիքներն ու բակը խոնուած բազմաւարիւր ժաղովուրդին. անզրազանալով Պետրոսի ուրացումին ու անոր յաջորդող զջումին՝ որ զինքը վերահսասատեց իր նախկին զերին մէջ, մինչ Յուղա զիմեց անձնասպանութեան: Հոգ. Հայրը տուաւ նաև նոյն վանքին պատմականը:

— Դիշերուան ժամը 7էն մինչև 12. Մայր Տաճարին մէջ կատարուեցաւ «Իւաւարան Կարգը», տիրազզեցիկ խորհրդաւորութեամբ. Հոգ. Տ. Վաչէ Վրզ. քարոզով մը վեր հանեց Հաւացի զիշերուաւան փրկարար նշանակութիւնը:

● Ուր. 1 Մայիս. — Աւազ Աւրարք: Կէսօրէ Գերշ ժամը 12.30ին, Ա. Յարսութեան Տաճարի մէջ կատարուեցաւ «Խաչելութեան Ապաշար»:

Կարգը՝ Հոգ. Տ. Կիւրեղ Վրզ. ի ախազահութեամբ:

— Կէսօրէ Գերշ ժամը 4ին, Մայր Տաճարին մէջ պաշտուեցաւ հանդիսուուր թաղման Կարգը՝ Գերշ. Տ. Սուրէն Արքեպիսկոպոսի նախագահութեամբ:

● Եր. 2 Մայիս. — Ճրապալոյ Ա. Զատիկի: Առաւուսութեան ժամը 8.30ին, ըստ սովորութեան Ա. Յարսութեան Տաճարի զուոր բացուեցաւ մեր Կողմէ: Ժամը 10ին, Գերշ. Տ. Սուրէն Արքեպիսկոպոսի գլխաւորութեամբ. Միարանութիւնը մեկնեցաւ Ա. Յարսութեան Տաճար, ուր յաջորդարքար տեղի ունեցաւ Առևալուայի հանդիսութիւնն ու մեծահանգիս թափորը: Ժամը 12.30ին, Յունաց Ա. Գերեզմանին չուրչ կարգարած եռաղարձ թափորէն յետոյ, Յունաց Ամեն. Ա. Պատրիարքը ու մեր Լուսահանը՝ Հոգ. Տ. Հայկասեր Վրզ. զգեստաւորեալ, մասն Ա. Գերեզմանն, որուն բովածի բացուած քններէն, քիչ ետք, նուրիսական լոյսը զուրս պիտի գար ու ակնթարթի մը մէջ պիտի փոխանցուէր մեր վերենատան պատշզամին մէջ իր տեղը գրաւող Գերշ. Տ. Սուրէն Արքապանին՝ որ անով կ'օրնէ վարը խոնուած բազմազդի ու բազմահազար հաւատացեալներու ամրութը: Ընդհանուր խոնզավառութեան մէջ սկսան հնչել Տաճարին յունական և հայկական բոլոր զանգերն ու կոչնակները, մինչ վարը, Ա. Գերեզմանի շըրջապակին մէջ, ընթացք կ'առնէ մեր եռաղարձ թափորը. զինաւորութեամբ Հոգ. Լուսահան Հօր՝ որ կը կրէր խոյր եպիսկոպոսական. Մեր թափորին կը հետեւէին Ղպտոց և Ասորոց թափորները: Մայն մեծահանգիս արարողութիւնները տեսեցին մինչև ժամը 2 կ. վ.՝ որմէ ետք Միարանութիւնը շքերթով համբայ ելաւ զէպի Մայրավանք: Դաւթիրերզին զիմաց, Գերշ. Արքապանն ու Հոգ. Լուսահանը զգեստաւորեացան, մինչ զպիրները սկսան «Քրիստոս Յարեաւ» շարականը երգելով յառաջանալ: Թափորը մուտք գործեց Մայր Տաճար, ուր Աւետարանի ընթերցուած արձակուեցան:

— Ժամը մը ետք, Մայր Տաճարին մէջ սկսաւ ձրագալոյցի արարողութիւնը, որուն աւարտին, Աւազ Անդանին վրայ մատուցուեցաւ Ա. Պատարագը Ժամարան էր Հոգ. Տ. Վազգէն Վրզ. Ապա, Գերշ. Տ. Նորիյը Ապա, նախագահը Ա. Զատիկի նախատառնակին՝ որմէ ետք Միարանութիւնը զգեստաւորեալ և երգեցողութեամբ բարձրացաւ վանքի սեղանատունը:

● Կիր. 3 Մայիս. — Ա. ԶԱՏԻԿԻ: Գիշերուած ժամը 2ին, Գերշ. Տ. Շնորհք Ապա, զինաւորութեամբ, Միարանութիւնը լուցեալ լուստերներով մեկնեցաւ Ա. Յարսութեան Տաճար: Առաւուսութեան ժամերգութիւնը մինչև Հարցը՝ պաշտուեցաւ Տաճարի մեր վերնամատրան մէջ: Ապա, Միարանութիւնը, զգեստաւորեալ, իչաւ Ա. Գերեզմանի շըրջապակի, ուր կատարուեցաւ եռաղարձ մեծահանգիս թափորը՝ Ա. Գերեզմանին և Պատանատեղին շուրջ նախագահութեամբ Գերշ. Արքապանի վարութիւնը:

ունցաւ և Անդամաստանը։ Կարճ դադարէ մը ետք մատուցուեցաւ օրուան հանդիսաւոր Ա. Պատարագը՝ Քրիստոնի կենաւուու Ս. Գերեզմանին վրայ Պատարագեց և քարոզեց Գերշ. Տ. Նորայր Եպս., չեշտելով Յարութեան ղետպին կարևորթիւնը՝ իրին հիմնաբարը քրիստոնէական հաւատքին։ Ա. Պատարագին ընթացքին բազմաթիւ հաւատացել են նորայր Հաղորդուեցան։ Առաջ վերապարձին, Միայն ք վերապարձին, Միարանութիւնը՝ Քրիստոն Յարեաւ շարականը երգելով բարձրացաւ Պատրիարքարան։

— Կէսօրէ վերջ. Մայրավանքի մեծ բակին մէջ տեղի ունեցաւ Զատկական մեծ Անդամաստանը, Նախագահութեամբ Գերշ. Տ. Առքէն Արքեպոսի։

● ԲՀ. 4 Մայիս. — Յիշասակ մեռնելոց։ Օրուան հանդիսաւոր Ա. Պատարագը՝ Մայր Տաճարի Աւագ Անդամին վրայ մատոյց Գերշ. Տ. Նորհը Եպս.։ Ա. Պատարագէն ետք կատարուեցաւ եռազարձ մեծ անդքէ թափօր Մայր Տաճարին մէջ, զիթաւորութեամբ Գերշ. Տ. Առքէն Արքեպոսի, որ ամպհովանին տակ. կենաց Փայտի մասունքով կ'օրհնէր Տաճարը խռնուած ուխտաւոր և հաւատացեալ ժաղովուրդի բազմութիւնը։ Թափօրական եպիսկոպոսների ի մերին ունիէն զաւականներ, իսկ Հազը. Հայրին՝ սրբոց մասունքներ թափօրէն ետք երգուեցաւ «Ճանապարհ»՝ յատկապէս ուխտաւորաց բարի հանապահ մաղթելու և «Տէր ողբուժեա»։ Ապա, «Օրհնեցէք զՏէր», Ա. Աթոռոյ շարականի երգեցողութեամբ, Միաբանութիւն և ժաղովուրդ բարձրացան Պատրիարքարանի մեծ զանինը, ուր Գերշ. Տ. Առքէն Արքեպոս., ո խուաւորաց ուղղած ողջերթի իր ջերմ խօսքերէն ետք բաժնեց բոլորին մէկսկան։ Պատարագին նշխար։

● ԲՀ. 5 Մայիս. — Գ. օր Ա. Զամիլի։ Ա. Պատարագը մատուցուեցաւ Մայր Տաճարի Ա. Քրիստոնի մատրան մէջ։ Ա. Պատարագէն ետք կատարուեցաւ Հոգինանդաստեան պաշտօն՝ բազմաթիւ խնդրամատոյց ուխտաւորներու ննջեցեալներուն համար։

● Կիր. 10 Մայիս. — Դու կիրակի! (Յիշասակ նախասակաց)։ Հանդիսաւոր Ա. Պատարագը, Մայր Տաճարի Աւագ Անդամին վրայ մատոյց և Յարութեան խորհուրդն շուրջ քարոզեց Հազը. Տ. Կիւրեղ Վըզ.՝ իր խօսքի աւարտին անդրազանալով նաև տարագրութեան համրուն վրայ ինկած մեր մէկ միլիոն Նահատակներու ողբերգական յախնանին։ Ա. Պատարագէն ետք. Մայր Տաճարի գաւթիւն մէջ կատարուեցաւ Հոգինանդաստեան հանդիսաւոր պաշտօն՝ յիշեալ Հահատակաց Հոգիներուն համար, Նախագահութեամբ Գերշ. Տ. Նորհը Եպս.ի նոյն արարութութիւնը ապա կրկնուեցաւ հին կրտան և Զամ-թաղի կերպեցմանավայրեռուն մէջ։

● Ծր. 16 Մայիս. — Կէսօրէ վերջ. Գերշ. Տ. Առքէն Արքեպոս, Քէմհաճեանի զիխաւորութեամբ, Միաբանութիւնը Հրաշափառութիւնը մուտք գործեց Ա. Յարութեան Տաճար, ուր պաշտուեցան երեկոյեան ժամերգութիւնն ու Նախատօնակը՝ մեր վերնամատրան մէջ Ապա կատարուեցաւ Տնօրի-

նական Արքատեղեաց այցելութեան հանդիսաւոր թափօր Տաճարէն ներս։ Թափօրապեան էր Հոգը. Տ. Հայկասեր Վըզ. Պայրամեան։

● Կիր. 17 Մայիս. — Ավեարհամատրան (Կանչ կիրակի)։ Գիշերային և առաւօտեան Ժամերգութիւնները պաշտուեցան ի Ա. Յարութիւն, մեր վերնամատրան մէջ։ Ապա, Գերշ. Տ. Նորայր Եպս. Պաղարիան մատոյց օրուան հանդիսաւոր Ա. Պատարագը Քրիստոնի Ա. Գերեզմանին վրայ և քարոզեց Հազը. Եկեղեցւոյ առաքելականութեան չուրջ և Ա. Պատարագէն ետք նախազանց Ա. Գերեզմանին առջե կատարուած «Անդամաստանը»։

● Կիր. 24 Մայիս. — Կամիր կիրակի։ Ա. Պատարագը մատուցուեցաւ ի Ա. Յարութիւն, մեր վերնամատրան մէջ. Քարոզեց Հազը. Տ. Վազգէն Վըզ. Քաղըըսլեան, բնարան ունենալով օրուան ձաշու Աւեարհանին Շիրոց զրարիս զործեալ իցեց՝ ի յարութիւն կենաց, և որոց զար արարեալ՝ ի յարութիւն զատաստանաց (Յովհ., Ե., 29). ու եղբակացաց, թէ մարդ պիտի զատասի համաձայն իր զործերուն և ոչ թէ լոկ իր հաւատքին ու ըմբռնուամբին, վասնզի հաւատք առանց զործոց մեռեալ է։ ու նաև որովհեան քրիստոնէական հմարիտ հաւատքին անպայման կ'ընկերածան բարի զործեր։

● Կիր. 31 Մայիս. — Տու Երեման Ա. Խաչին։ Ա. Պատարագը մատուցուեցաւ Մայր Տաճարի Աւագ Անդամին վրայ։ Քարոզեց Գերշ. Տ. Նորհը Եպս. Գալուստեան, Ախոթ ունենալով օրուան տօնը ու կարգաց, ամենքին հասկնալի լիզուով, կիւրեղ Երուսաղէմացի Հայրապետի կոստանդ կայսեր ուղղուած Թուզթը։ Ա. Խաչի Հրաշալի երեւմին առիթով զրուած։ Աւագ Խորանին վիրե կը տեսնուէր վաս կանթեղներով զարգարուն Ա. Խաչին նշանը։

● Կիր. 7 Յունիս. — Ա. Պատարագը մատուցուեցաւ ի Ա. Յարութիւն, մեր վերնամատրան մէջ։ Քարոզեց Հազը. Տ. Յովհէփ Վըզ. Մամուռ՝ յայտնելով թէ մարդ բաղկացած է երեք զոյացութիւններէ՝ հոգի, մարմին և միտք, որոնց ներզաշնակ համազործակցութեամբ պայմանաւոր է անոր երջանկութիւնը։

● ԲՀ. 10 Յունիս. — Վաղուան Համբարձման տօնին առթիւ, կէսօրէ վիրշ ժամը 2ին, Միաբանութիւնն մաս մը, Գերշ. Տ. Նորհը Եպս.ի վըլիստառութեամբ, բարձրացաւ 2իմթենեաց լեռ, ուր Համբարձման Սրբավայրին վրայ կառուցուած մեր վրանամատրան մէջ պաշտուեցան երեկոյեան ժամերգութիւնն ու Նախատօնակը։ Իրինազէմին կատարուեցան Շիրհացէն Հակո, ու ապա առաւօտեան ժամերգութիւնն Արարողութիւնները աւարտեցան զիշերու ան ժամը 10ին։

● ԵՀ. 11 Յունիս. — ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ՏԵԱՆԻՆ։ Առաւօտեան ժամը 7ին, Գերշ. Տ. Առքէն Արքեպոսի կիխաւորութեամբ, Միաբանութիւնը ինքնաշարժերով բարձրացաւ 2իմթենեաց լեռ ու քիչ ետք Հրաշափառութիւնը մուտք զործեց Համբարձման Սրբատեղին՝ ուր մեր վրանամատրան մէջ հանդիսաւոր Ա. Պատարագը մատոյց և օրուան տօնի

իմաստի մասին քարոզեց Գերշ. Տ. Շնորհք Եպս.՝ յայտնելով թէ երկինքը պիտի քացուի ընդունելու համար նաև բոլոր անոնք՝ որոնք կը հետեւին Քրիստոսի քայլերուն։ Քարոզէն ետք. Գերշ. Տ. Ուուրէն Արքապանի նախագահութեամբ. կատարուեցաւ Հայրապետական Մազթանք՝ Մայր Աթոռույթ Արքէն Ա. Էջմիածին վայրագրութեան տարեգարձի առթիւ. իսկ Ա. Պատարագէն ետք. Գերշ. Պատարագիչ Արքապանը նախագահեց Արքավայրին առջն կատարուած Անդաստանուն։

● Եր. 13 Յունիս. — Ա. Պատարագը մատուցուեցաւ Մայր Տաճարի Ա. Համբարձում վերնամատրան մէջ։

● Կիր. 14 Յունիս. — Երկրորդ նադիլագրի էրկէն նախատօնակը, այսօր՝ առաւտուեան ժամերգութիւնը պաշտուեցաւ և Ա. Պատարագը մատուցուեցաւ Ա. Հրեշտակապետաց եկեղեցւոյ մէջ։ Քարոզեց Հոգ. Տ. Կորին Վրզ. Մանուկեան, բնարան ունենալով օրուան ձաշու Աւետարանէն Հասեալ է ժամ զի փառաւորեսցի Արդի Մարդոց։ միկարանելով իմաստը օրուան տօնին ու անդրադառնալով Ա. Գր. Լուսաւորչի կեռանքին հետ աղերս ունեցող հրեշտակի աւանդութեան, բարյական զաներ հանելով անոնցմէ։

● Եր. 20 Յունիս. — Ա. Պատարագը մատուցուեցաւ Մայր Տաճարի Ա. Առաքելոց վերնամատրան մէջ։

— Կէսօրէ վերջ. Մայր Տաճարին մէջ պաշտուեցաւ Հոգեգալստեան մեծահանդէս նախատօնը, իսկ իրինագէմին՝ Եկեղեցէի և Հոկման արարողութիւնները։

● Կիր. 21 Յունիս. — ՀՈՒԹԱԱՌՈՒՍՏ: Օրուան Հանդիսաւոր Ա. Պատարագը՝ Մայր Տաճարի Աւագ Անդանին վրայ մատուց Գերշ. Տ. Ուուրէն Արքապա. և քարոզեց օրուան տօնի մասին, բնարան ունենալով Եւ Խ աղաչեցից զՀայր, և այլ միսիթարիչ տացէ մեզ։ Կարգացուեցաւ երեք եպիսկոպոսներու կողմէ յաջորդաբար Ա. Յոհ. Ռոկիրեանի ձառը գրուած առ իւրաքանչիւր զէմս Ա. Արքորդութեան։

● Եր. 27 Յունիս. — Ե. օր Հոգեգալստեան; Ա. Պատարագը մատուցուեցաւ ի վերայ տանեաց, Ա. Հոգածոյն Նուիրուած մատրան մէջ։

● Կիր. 28 Յունիս. — Ֆիւսակ Եղիայի մարգարէն։ Ա. Պատարագը մատուցուեցաւ ի Ա. Յառութիւն, մեր վերնամատրան մէջ, ուր քարոզեց Հոգ. Տ. Արքում Վրզ. Մանուկեան, բնարան ունենալով Եղիա մարգարէին երկինք վերանալու պահուն իր աշակերտ Եղիսէի տօւած պատասխանը. Եթէ տեսնեսուզաց քեզի պիտի տրուիր, յայտնելով նաև թէ որո՞նք պէտք է ըլլան մեր թշնամիները և ի՞նչպէս պէտք է սիրել զանոնք։

— Կէսօրէ վերջ. Ա. Հրեշտակապետաց եկեղեցւոյ մէջ պաշտուեցաւ Ա. Հափիմինանց նախատօնակը. Հանդիսապետ էր Գերշ. Տ. Ուուրէն Արքեպիսկոպոս։

● Բ. 29 Յունիս. — Ա. կուսանացն Հոփիմիմինց: Առաւտուան ժամերգութիւնը պաշտուեցաւ ի Ա. Հրեշտակապետ. իսկ Ա. Պատարագը մատուցուեցաւ եկեղեցւոյ աւանդատան՝ Ա. Հափիմինանց մատրան մէջ։

ՊԱՇՏՈՆԱԿԱՆՔ

● Ուր. 24 Ապրիլ. — Ա. Զատկի տօնին առիթով. Գէյրութէն Ա. Աթոռ Ժամանեցին Հոգ. Տ. Վաչէ Վրզ. Ցովսէփեան և Հոգ. Տ. Գիւտ Վրզ. Նազգաշեան Հոգ. Հայրերը Ներկայ եղան և իրենց մասնակցութիւնը բերին Զատկական մեր Հանդիսութեանց և տօնիրէն ետք վերադարձն Պէյրութ։

● Կիր. 26 Ապրիլ. — Առաւտուան, Հապէջաց վեհ. Թագուհին, որ ուխտաւորաբար ժամանած էր Ա. Վաղաք, այցելեց Ա. Յարութեան Տաճար, Մամավանաներու փողոցին ծայրէն մեր Աւագ Թարգմանը և զաւազնորդեցին զայն եկեղեցին ուր Գերշ. Տ. Շնորհք Եպս., Հոգ. Տ. Կիւր Վրզ. և Տաճարին Տեսուչը՝ Հոգ. Տ. Լեռն Արզ. ընդունեցին վեհ. այցելուն. Առաջնորդեցին զայն Պատանատեղի, Գողգոթայի ստորոտը և Ա. Գերեզման։

— Ն. Վահեմ. Թագուհին այցելեց նաև Գեթսեմանիի Ա. Աստուածածնայ և Բեթղեհէմի Ա. Շնուղեան տաճարները, ուր զիմաւորուեցաւ Նմանապէս Արքավայրերու տեսուներուն կողմէ։

● Դչ. 29 Ապրիլ. — Բնդառաջնորդ Կառավարութեան Տպագրութեանց Ընօրէնութեան հրաւերին, Ամպասատօր պանզոկին մէջ, ի պատի Եւրոպացի թղթակիցներու սարքուած նաշկերոյթին Ներկայ գտնուեցան Հոգ. Տ. Հայկասեր Վրզ. Պայրամեան և Տիար Կ. Հինգլեան։

● Եր. 2 Մայիս. — Նորին Վեհապատութիւն Հիւսէյն Թագաւորի արտասահման կատարած շրջապայտէն ապահով վերադարձի ուրախ առիթով. Վանքիս աւագ մուտքը պատշաճ կերպով զրօշագարգուած էր և լուսաւորուած միաց երեք զիշերներ։

— Կ. Վ. Ժամը 4ին, Ն. Վ. Թագաւորի յաղթական վերադարձի առիթով, Երուսաղէմի Քաղաքապետական կազմը Օրիէնթ պանզոկի մէջ ընդունելութիւն մը սարքած էր, որուն Ներկայ գտնուեցաւ Ա. Աթոռույս Գործոց Ընդհ. Վարիչ Գերշ. Տ. Ռուրէն Արքեպս. Քէմհանեան, ընկերացութեամբ Հոգ. Տ. Հայկասեր Վրզ. ի Տիար Կ. Հինգլեանի։

— Հապէջաց Ասեմափայլ Թագուհի Ա. Քաղաքուսիտի պալուն բարեկատն առթիւ, Ամերիկան Քոլոնի բարեկատուսիտ գացին, յանուն Պատրիարքարանիս, Գերշ. Տ. Տ. Սուրէն և Շնորհք Արքավաներ, Հոգ. Տ. Տ. Հայկասեր և Վաչէ վարդապետներ և Տիար Կարպիս Հինգլեան։

● Կիր. 3 Մայիս. — Գէյրերուան ժամը 8ին, Ն. Վեհ. Հիւսէյն Թագաւորի իր հրկիրը վերադարձի ուրախ առիթով, Վահեմ. Վարչապետին կողմէ. Հիւսէյն Ակումբին մէջ արուած ճաշկերոյթին Ներկայ եղան Գերշ. Տ. Սուրէն Արքեպս., ընկերացութեամբ Հոգ. Տ. Վազգէն Վրզ. ի.

● Բ. 4 Մայիս. — Մերքակուտականներու խորհրդաբանի նախագահէն հրաւերին ընդառա-

ջելով, ի պատիւ ն. Վ. Հիւսէյն թագաւորին՝ իր ռւրախառիթ զերադարձի առիթով տրուած ճաշկիցիթին, յանուն Պատրիարքարանիս, ներկայ գտնուեցաւ Ամմանի Հոգ. Հոգիւ Հոգ. Տ. Արիւ Արզ. Երիզանեան:

— Յունաց Ամեն. Ա. Պատրիարքի հրաւերին ընդառաջելով, ի պատիւ հիւրաբարք քաղաքա գտնուող Արքապիոյ Պատրիարք Ամեն. Տ. Կերմանոսի, Համբարձման Երան վրայ տրուած ընդունելութեան ներկայ գտնուեցաւ Գերշ. Տ. Առուէն Արքեպոս., ընկերակցութեամբ Հոգ. Տ. Վազգէն և Հոգ. Տ. Յովհէփ վարդապետներու և Տիար Կարպիս Հինգիեանի:

● Ք. 5 Մայիս. — Ա. Զատկիւ տանին առթիւ, Գերշ. Տ. Առուէն Արքեպոս.ի զիխաւորութեամբ, Միաբանութիւնը չնորհաւորութեան զնաց Յունաց Ամեն. Ա. Պատրիարքին: Ապա. Միաբանութենին մաս մը չնորհաւորութեան զնաց Դամոց Գերշ. Եպո.ին, Ասուրոց վանքի Հոգ. Տեսչին և Հապէշաց Գերշ. Եպո.ին:

— Նոյն օր, Պատրիարքարան չնորհաւորութեան եկան Յունաց և Լատինաց Ամեն. Ա. Պատրիարքները, Յրանչիսկեանց Գերշ. Կիւսիժուոր, Ղպտաց և Հապէշաց Գերշ. Եպո.ները և Ասուրոց Հոգ. Միծաւորը՝ իրենց Միաբանութեան անդամներով, Պապական նույիրակը, Անկիլիքան երկու Գերշ. Եպո.ները, Լուսերականներու Երկը, Ցոյն Կաթոլիկ Պատր. Փոխանորդը, Վամե. Քաղաքապետը՝ քաղաքական կազմով, և այլ ականաւոր անձնուորութիւններ:

— Զինուորական Ընդհ. Հրամանաւորութեան հրաւերին ընդառաջելով, ն. Վ. Հիւսէյն թագաւորի Արքեպոս.ի զերադարձի ուրախ առիթով, Զարքայի Ապայակոյտի ակումբին մէջ տրուած ճաշկերոյթին ներկայ գտնուեցան Գերշ. Տ. Առուէն Արքեպոս. և Հոգ. Տ. Թորգոս Վրդ.:

● Եշ. 7 Մայիս. — Յանուն Միաբանութեան, Յորդանանի նորընաւիր Դաւիթի 10 նախարարաց չնորհաւորական հեռագիրներ զրկուեցան Գերշ. Տ. Առուէն Արքեպոս.ի կողմէ. որոնց ի պատասխան բոլորէն ալ սասցուեցան փոխադարձ չնորհակալական հեռագիրներ և նամակներ:

— Տէր և Տիկին Անդամ նույիրակի հրաւերին ընդառաջելով, ի պատիւ Ամերիկեան Բարեկամներու համագան Տիար Հարուտ Մայիսըրի և իր տիկինջ, Օրիէնթ պանզակի մէջ տրուած ընդունելութեան ներկայ եղան Գերշ. Տ. Առուէն Արքեպոս., Հոգ. Տ. Յունաց և Տիար Կ. Հինգիեան:

● Եր. 9 Մայիս. — Կէսօրին, քաղաքիս Կառավարիչ ն. Վ. Հասան էլ-Քէմիլի, ընկերակցութեամբ Ասեմ, Մութասարըֆին և Աստիկանապետին. Ա. Զատկիւտունին առիթով չնորհաւորութեան եկաւ Պատրիարքարան:

● Կիր. 10 Մայիս. — Գերշ. Տ. Առուէն Արք., ընկերակցութեամբ չըրս հոգեոր Հայրերու, մեկնեցաւ Ամման և չնորհաւորական այցելութիւն տուաւ նորընտիր Վարչապետ ն. Վ. Հազար էլ-Մէճիլիի և իր բույր նախարարներուն:

● Բշ. 11 Մայիս. — Կ. ա. Ժամը 10.30ին,

քաղաքիս Բրիտանական նոր Հիւսպատոս Պր. Մարթին Եանկ, Հիւսպատոս Պր. Պրաշին հետ այցելեց Պատրիարքարան:

— Նոյն օր, Ա. Տեղեաց և Հին Քաղաքի Աստիկանապետ Սատրպ Պէյ. Ա. Զատկի չնորհաւորութեան եկաւ Գերշ. Տ. Առուէն Արքեպոս.ի:

● Բշ. 18 Մայիս. — Յորդանանի Աննուայի Տնօրէն Պր. Գլարքի հրաւերին ընդառաջելով, ի պատիւ Աննուայի Բնոց. Տնօրէն Պր. Տէլիսի և իր տիկինջ ի պատիւ, Ամպասատօր պանզակի մէջ տրուած ընդունելութեան ներկայ եղան Գերշ. Տ. Առուէն Արքեպոս., Հոգ. Տ. Ս. Հայկասեր և Վազգէն Վարդապետներ և Տիար Կարպիս Հինգիեան:

● Եշ. 21 Մայիս. — Քաղաքիս Ալապէնաց Պէլինիքական օգանաւային ընկերութեան տնօրէնութեան հրաւերին ընդառաջելով, Միջին Արեւելքի Բնոց. Տնօրէն Տիար Ճողիքի Փաքուսիթի և իր տիկինջ ի պատիւ, Ամպասատօր պանզակի մէջ տրուած ճաշկերոյթին ներկայ եղաւ Գերշ. Տ. Առուէն Արքեպոս., հետն ունենալով Հոգ. Տ. Վազգէն Վրդ. և Տիար Կարպիս Հինգիեանը:

— Նոյն օր, Ժընէլի Քաղթականաց Գրասենեակի փոխ-Տնօրէն Պր. Ժիլուկը Եակէր այցելեց Պատրիարքարան և երկար խօսակցութիւն ունեցաւ Գերշ. Տ. Տ. Առուէն և Շնորհը Արքապաններու հետ, զաղթականաց համար շինուելիք չէնքի մը կապակցութեամբ. Յաջորդ օր, Պր. Եակէր անդամակից եղաւ Արքապաններուն:

● Բշ. 25 Մայիս. — Յորդանանի Անկախութեան 13րդ տարեղարձի առթիւ, Խառի բանակատեղին մէջ կատարուած զինուորական մեծ տողանցքին ներկայ գտնուեցան Գերշ. Տ. Շնորհը Եպո. և Հոգ. Տ. Հայկասեր Վրդ.:

— Գերշ. Արքազանն ու Հոգ. Հայրը ներկայ եղան նաև, Նոյն առիթով, Զարքայի Սայայա, Կոյտի ակումբին մէջ, Պաշտպանութեան համարաւորութեան կողմէ, ընդ հովանեաւ. ն. Վ. Քաղաքաւորին տրուած երեկոյեան ճաշկերոյթին:

● Ք. 26 Մայիս. — Անկիկայի Միացեալ նահանգաց Արտաքին Գործոց նախարար Տալըսի մահուան առթիւ. Ամերիկեան Հիւսպատոսարան ցաւակցութեան զացին Գերշ. Տ. Առուէն Արքեպոս. և Գերշ. Տ. Շնորհը Եպո., և ընդունուեցան Գերշ. Պր. Յանուքինի և Հիւսպատոս Պր. Քիւկորի կողմէ.

● Ք. 27 Մայիս. — Անդիիկան զոյզ Հիւսպատոնինը և Պէլինիքական Հիւսպատոսու իրենց տիկիններով վանքու այցելեցին և իրենց ցոյց տըրակացաւ Գանձաւան ինչ ինչ առարկաներ Ապապատուսիրուեցան թէյով Պատրիարքարանի սարուրդականին մէջ:

● Կիր. 31 Մայիս. — Քաղաքիս Յոյն-Կաթուկի Պատրիարքի քայլ Աստիկան գոյզ Հիւսպատոնինը և Պէլինիքական Հիւսպատոսու իրենց տիկիններով վանքու այցելեցին և իրենց ցոյց տըրակացաւ Գանձաւան ինչ ինչ առարկաներ Ապապատուսիրուեցան թէյով Պատրիարքարանի սարուրդականին մէջ:

— Նոյն առթիւ, Յոյն-Կաթուկի համայնքի

կողմէ, ի պատիւ իրենց զատը, Փախանորդին, Ահեք Ամի մէջ սարքուած ընդունելութեան ներկայ եղան Գերշ. Տ. Առուբէն Արքեպոս. Հոգչ. Տ. Հայկասեր Վրդ. և Տիար Կարպիս Հինդիեան:

● Եր. 6 Յունիս. — Կրթական նախարարութեան կողմէ տրուած հրաւերին ընդունելով, քաղաքիս Կառավարական զպրոցներու տարեկան Դաշտահանդէսին ներկայ եղան Գերշ. Տ. Առուբէն Արքեպոս. և Հոգչ. Տ. Վազգէն Վրդ.:

— Ի. վ. ժամը 3 30ին, Գերշ. Տ. Շնորհք Եպոս. ի զլուխ Միաբանութեան, բացումը կատարեց Ա. Թարգմ. Վարժարանի տարեկան Պազարին:

● Եշ. 11 Յունիս. — Ի. վ. ժամը 5ին, Հոգչ. Տ. Անուշաւան Վրդ. Զգջանեան ներկայ եղան Դամբինիկեաններու վանքին մէջ տրուած բանախուռթեան մը՝ «Յունաստանի և Աթոսի շուրջ»:

● Եր. 13 Յունիս. — Ի. վ. էլիդապէթ Բ. Թագուհիի ճնշդեան տարեղարձի տօթիւ, Բրիտանական Ընդհանուր Հիւպատոսի և իր տիկնոջ կողմէ, իրենց հիւպատոսարանին մէջ տրուած ընդունելութեան ներկայ եղան Գերշ. Տ. Առուբէն Արքեպոս. և Հոգչ. Տ. Թարգմ. Վրդ.:

● Գչ. 16 Յունիս. — Խօհամաց Գուրզպան պայյրամի տօնին առիթով, Գերշ. Տ. Առուբէն Արքեպոս., հետո ունենալով Հոգչ. Տ. Տ. Հայկասեր և Վազգէն վարդապէտները, շնորհաւորութեան զնաց Վահեմ. Կառավարչին, Զինուորական Հրամանատարին, Ընդհանուր Հաստիքանական և Առաջարիու Ընդհ. Հիւպատոսին: Խակ Լիբանանեան Հիւպատոսին և Վահեմ. Մի Փթիին քառթիւր յանձնեցին:

● Բչ. 22 Յունիս. — Առաւտեան ժամը 8ին, Գերշ. Տ. Առուբէն Արքեպոս., ի զլուխ Միաբանութեան, բացումը կատարեց ցառ. Վարժարանի և Ընդայարանի և ապա Ա. Թարգմանչչաց Երկրորդական Վարժարանի Ամամիքնի Քննութեանց:

— Երեցջայէս Յունաց Պատրիարքարանն այստորպեց Ա. Յարութեան Տաճարի Խորոզութեան սկսելու համաձայնագիրը, որ ամիս մը առաջ պատրաստուած և երկու շաբաթներ առաջ մեր և Լատինաց կողմէ ստորագրուած էր: Մանրամասնութիւնը յառաջիկային:

● Գչ. 24 Յունիս. — Քաղաքիս Ահեք ձօն ակնարուժարանի վարչութեան Հրաւերին ընդունաչելով, Հոգչ. Տ. Տ. Հայկասեր և Կորին Վարդապէտները ներկայ զանուեցան: Առուբէն տօնին առիթով, Հիւնդանդանոցի պարտէդին մէջ տրուած թէյասեղանին:

— Նոյն ատեն. Հոգչ. Տ. Անուշաւան Վրդ. և Հոգչ. Տ. Դաւիթի Արք. Ներկայ եղան, Կառավարութեան կողմէ, Ալճերիոյ ի նպաստ, Այնիւնա Համբայի մէջ տրուած բանախոսութեան:

● Եւր. 26 Յունիս. — Գերշ. Տ. Առուբէն Արքաց ան և Տիար Կարպիս Հինդիեան վերադարձան Խորայէէն, ուր կը զանուէին Երեք օրեր վանական վարչական զործերով:

● Կեր. 28 Յունիս. — Ի. վ. ժամը 4ին, Հոգչ. Տ. Տ. Հայկասեր և Կիւրեղ Վարդապէտներ ներկայ եղան նմիր Աղջկանց Գուէճի Ամամիքնի Հանդէսին և մրցանակարաչչափութեան՝ որուն կը նախագահէր Երուասպէմի Վահեմ. Կառավարիչը:

● Գչ. 30 Յունիս. — Կէսօրէ վերջ, Զինազուլային Յանձնախումբի պետ Մէյջը ձէնէրալ Գարլ Բաօն վօն Հօրնի և Տէր և Տիկին Հէնրի Վիժիէրի հրաւերին ընդունելուով, Զինազուլային ապարանքին մէջ տրուած ընդունելութեան ներկայ եղան Գերշ. Տ. Առուբէն և Տ. Շնորհք Արքազաններ. Հոգչ. Տ. Վազգէն Վրդ. և Տիար Կ. Հինդիեան:

ՏՐՈՒԱՆ ՈԽԵՏԱԿՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Հակառակ Մերձաւոր Արեւելքի մէջ տիրող ուխտաւորութեան համար ոչնչպաստաւոր կացութեան, այս տարի ևս ունեցանք բաւական մեծ թիւով ուխտաւորներ: Անոնց թիւը անցաւ հազարը: Եկած էին զիխաւորաբար լիքանանէն և Սուրբայէն: Ուխտաւորաց ընդունելութեան համար կազմուած էր մասնաւոր յանձնախումբը մը՝ բաղկացած Տ. Տ. Հայկասեր, Կորին, Թարգմ. Անուշաւան և Վազգէն վարդապէտներէ: Խնչուիս ասկէ առաջ քանից շնորհաւորութեան վանցած կազմուով կազմականներէ: Հակառակ այս իրողութեան, բայոր ուխտաւորներն ալ մի կերպ պատսպարուեցան: Թարգմանչաց վարժարանը և Ժառն. Վարժարանի շէնքերէն մին այս նովատակին յատկացուեցան: Այնիվէլ Կոչուած միջազգային կազմակերպութիւնէն 25 վրաններ բերուեցան և Ժառն. Վարժարանի գաշտին մէջ լարուեցան:

Ուխտաւորները Արքավայրեր առաջնորդելու համար կազմուած յանձնախումբի կարգադրութեամբ, և նախապատրաստաւած ծրագրի մը համաձայն, ուխտաւորներ խումբը առնումբ առաջնորդուեցան Տնօրինական ըուլոր Արքավայրերը, Բեթղեհէմ, Յորդանան գետ, Մեռեալ ծով, Փորձութեան լեռ և Երիքով, Զիթնեաց լեռ, Աստուածածնայ տաճարը որի Գեթսեմանի, Խաչի համբան, և այլն: Պարտեցան ու ծանօթացան Մայրավանքի ներքին եկեղեցիները — Ս. Յակոբ, Ս. Թորոս, Ս. Հրեշտակապետ: Առաջնորդուեցան վանուց կրթամկան ու մշակութային հաստատութիւնները — Պատրիարքարան, Մատենագարան, Ժառն առաջնորդուեցան Վարժարան, և այլն: Ուշ ժամանակ ուխտաւորները զրկուած չնացին վերյիշեալ պատհութիւններէն: Իրենց համար ևս մասնաւոր կարգադրութիւն եղաւ որ այցելն վերյիշեալ Արքավայրերէն գէթ կարուրագոյնները: Կ'ենթազրենք որ միկնացան հոգեպէս կազգութեան, հազարգուած ըլլալով Արքավայրերէն եկած չնորհներուն և իրենց Հայրերէն մեացած մշակութային և հոգի որ ժառանգութեանց աղջած մաքուր պարագանքին:

Ս. ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՎԱՐԺԱՐԱՆԻ

Ս. ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՎԱՐԺԱՐԱՆԻ

29 Ապրիլ, Աւագ 2որեքշաբթի իրիկուան ժամը 7.30ին Ֆրէրնիրու դպրոցի ընդարձակ սրահին մէջ տեղի ունեցաւ Ս. Թարգմանչաց նրկորդական վարժարանի երգահանդէսը՝ կատարողութեամբ վարժարանի երկուու ուսանողութենէն կազմուած երգախումբի մը՝ զոր կը զեկավարէք Պր. Սահակ Գալահեան։ Հանդէսին կը նախագահէք Ս. Ամռայս Գործոց լնդն. Վարիչ Գերշ. Տ. Սուրէն Արքեպօս։ Ներկայ էք բավանդակ Միաբանութիւնը, ինչպէս նաև հոգ բազմութիւն ժողովրդեան։

Երգախումբին կողմէ կատարուած խըմք բրդիս զատ տեղի ունեցան նաև մեներդներ՝ սրանց զաշնակի վրայ կը նկերակցէք ժառանքարանի երաժշտութեան ուսուցիչ Պր. Վահէ Գալահեան։

Հանդէսի աւարտին, Գերշ. Սրբազնը քայլերական և գնահատական խօսքի ընկեր ետք բոլոր անոնց՝ սրանք իրենց մասնակցութիւն ներին սոյն ձեռնարկի կատարման, փակեց հանդէսը Տէրունական ադօթքի երգեցութեամբ։

Կիրակի, 14 Յունիսի կէսօրէ վերջ ժամը 4ին, ժամանգաւորաց վարժարանի մարզադաշտին վրայ տեղի ունեցաւ Ս. Թարգմանչաց նրկորդական վարժարանի տարիեկան Դաշտահանդէսը՝ նախագահաւթեամբ Ս. Ամռայս Գործոց լնդն. Վարիչ Գերշ. Տ. Սուրէն Արքեպօսի, Ներկայ էք Միաբանութիւնը եւ ժաղավարդի ստուար բազմութիւն։

Մարզահանդէսը սկսաւ երկուու մարզիկներու ողջանցքով և արքայական քայլերգով, որմէ յետոյ գործադրուեցաւ երկու ժամեր եւուղ մարզական յայտագիր մը, բազկացած 50 – 600 մեթր վազքերէ, երկար երգածք ստումներէ, մարզանքներէ, գրուարշանքներէ, պարանաձգութիւններ, ևայլն, որոնց մէկ մասին իրենց մասնակցութիւնը բրեին ուսանողաւի մարզիկները՝ որոնք մանչէրու նման բաժնուած էին երկու խումբերու։

Խաղերու աւարտին, յաջող մարզիկները, ինչպէս նաև տարւոյն ընթացքին ֆութօպօիի, զուսպէթ-պօլի, վոլի-պօլի և փինկ-փօնկի խաղերու մէջ առաջին հանգիստացոյները պարգևատրուեցան բաժակներով ու մետաներով Գերշ. նախագահ Սրբազնանէն։

1959-Ի «ՍԻՐՆ» ԿԸ ՆՈՒԻՒՐԵՆ

Երուսալեմի

Հոգէ. Տ. Ներսին Վրդ. Բազումնոն՝

Տիար Սարգիս Բազումնոնին (Անթիւիսոս)։

Պալտաստեն

Տիար Լևոն Յավհաննէսօֆ՝ (Յ Տարւուն
ալիոն կը նույրէ)

Տիար Ստեփան Յավհաննէսօֆին (Լանտոն)։

ՇՈՒՏՈՎ ԼՈՅԱ ԿԸ ՏԵՍՆԵ

Ժ Ա. Մ Ա. Գ Ի Բ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ ԵԿԵՂԵՑԻՈՑ

(Փորածաւալ)

ՄԱՄԼՈՅ ՏԵԿԻ**ՄԱՅԱՐ ՀՈՒԽԱՆ ԶԵՐԱԳՐԱԿԱՆ****ՄՐԱՋ ՀԱԿՈՎԵԱՆԱԿԱՆ**

ՀԵՂԳԵՐՈՐԴ ՀԱՏՈՒ

Կազմեց՝ ՆՈՐԱՅՐ ԵՊՍ. ՊՈՂԱՐԵԱՆ

ԳԱԼՈՒՍ ԿԻՒԼՊԵՆԿԵԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹԻՒՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ

Իրբ յաշելուած մեր 23 Հոկտեմբեր 1958 հազարգագրութեան, որուն մէջ յիշուած էին յատկացութեան և չնորհութեան՝ Հայ բարեփարապեան և կրթական հաստատութիւններու, Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան խոհանութիւնը կը փափաքի հրատարակել, առ ի զիտութիւն Հայ համայնքներու, հետեւալ յատկացութեան մանրամասնութիւնները, որոնք նախորդ հազարգագրութենէն ի վեր եղած են:

Հիմնարկութեանը կը փափաքի նաև չեշտել թէ կրթական և տնտեսական վերահաստատման գետնի վրայ գունուող զանազան կարեսը ծրագրեներու առնչութեամբ, ներկայիս խօր ուսումնական միավութիւններ կը կատարուին: Խնչպէս խոկոյն պիտի զնահատուի, ոյն ծրագրեները կը կարուին սակայն շատ զայշ ուսումնասիրութեան մը, որդեզրուելիք ուղղութեան և որոշ պայմաններու վերաբերմամբ: Աւստի, ուրիշ յայտարարութիւնն մը, պարփակելով յաւելուածական յատկացութեան և չնորհութեան Միջին Արեւելքի մէջ, որոնք ուսումնասիրութեան տակ կը գտնուին, մասուլին պիտի յանձնուի նմանապէս յառաջիկայ տարուոյ ընթացքին:

Խնամակալ Վարչութիւնը, իր վերջին ժաղովներու ընթացքին, որոնք տեղի ունեցան 1958 Դեկտեմբերին և 1959 Փետրուարին, որոշեց հետեւալ յատկացութեանը ընել, որոնց ընդհանուր գումարը կը հասնի 57,000 (ինսուլը ենթը հազար) Անգլ. սոկի:

ԼԻԲԱՆԱՆ. — ՅՈՎԱԿԻՄԵԱՆ ՄԱՆՈՒԿԵԱՆ ՎԱՐԺԱՐԱԱՆ — ՊէՅՐՈՒԹ, 2500 (երկու հազար հինգ հարիւր) տոլարի յատկացում մը իրր յաւելուած նախապէս յատկացուած 28,500 տոլարին, վարժարանի սրճին լուսուցիչ սարքաւորման և կահաւորումին:

ԹՈՒՐՔԻԱՆ. — ՀԱՅՈՅ ՎԱՏՐԻԱՐՔՈՒԹԻՒՆԻՆ — ԽՍԹԱՆՊՈՒԼ, 3000 (երեք հազար) Անգլ. սոկի յատկացում մը Ար. Խաչ Եկեղեցւոյ նորգութեանց համար, ուր մեր Հիմնադիրը մկրտուած է: ԱՆԱՐԱԾ ՅՈՅՈՒԹԵԱՆՑ ՎԱՐԺԱՐԱԱՆ — ԲԱՆԱԱԼԹԻ, 40,000 (քառասուն հազար) թրքական սոկի յատկացում մը, վարժարանի անմիջական նորգութեանց համար:

ԻՏԱԼԻԱ. — ՄԻՒԹՈՒՐԵԱՆ ՀԱՅՐԵՐՈՒ ՄԻԱԱՆՈՒԹԻՒՆԻՆ — ՎԵՆԵՏԻԿ, 3930 (երեք հազար ինը հարիւր երեսուն) տոլարի յատկացում մը իրր յաւելուած նախապէս յատկացուած 17,597:35 (տասնը եռթ հազար հինգ հարիւր ինիսունը եօթ տոլար և երեսունը հինգ սէնթ), տողաշար (լինօթիր) մնքնայի մը գուման և զետեղման ժամանակ:

ՖՐԱՆՍՈ. — ԱՆՏԻԵՒ ՄԵՐԱՆՈՒՅՆԻՆ ԿԻՑ ԱՆԻԷԼԻԱՆԱԿԱՆ ՇԵՆՔ, 14,300 (տասնը չորս հազար հերթ հարիւր) տոլարի ստանցականթիւն մը, քան տարիքոտ և անբուժելի հայերու համար նոր չենքի մը կառաւուցման: Ոյն ծրագրի գործադրութեան իրենց նիւթեկան աշակցութիւնը կը բիրեն նաև, Ազգերու զաշնակցութեան տարագիրեներու բարձր քամիւէրը, ինչպէս նաև ֆրանսայի Հայ Աղքատասիրաց կազմակերպութիւնը:

ՀԻՒՆԱԿԱՆԻ ԱՐԵՐԻԱՆ — ՄԻԱՅԵԱՆ ՇԱՀԱՆԳԻՆԵՐ. — ՀՈՐԳԵՐՏ ՀԱՄԱԼՈՒԱՐԱՆ ՀԱՅԱԿԻՑԱԿԱՆ ԱՐԳՈՒՄ: — Մասնօթ է թէ Միացեալ հահանգներու Ամերիկահայերը, ի մասնաւորի Համազային Հայագիտական Ընկերակցութիւնը, իրենց միացեալ ջանքերով կարեսը գումար մը հաւաքած էին, Հարցիրտ Համալուարանի մէջ Հայագիտական Ամսինի մը հաստատման առաջադրութեամբ: Նկատի ունենալով Հայագիտական ուսմանց համաշխարհային կարերութիւնը և հետաքրրութիւնը, Հիմնարկութիւնը որոշեց 70,000 (եօթանասուն հազար) տոլարի գումար մը յատկացնել, ամբողջացնելու համար ընդհանուր գումարը, որ հարկաւոր է այսպիսի Հայագիտական Ամսինի մը հաստատման:

ՀԱՅՈՅ ԱՆՍԱԿԱՆԴՐԻԵՐԻ ԿՐԹԱԹՈՒԾԱԿԵՐԸ. — 20,000 (քառն հազար) Անգլ. սոկի նոր հիմնարկամի մը հաստատումը, 1959 - 1960 ուսումնական տարեշրջանին համար Սանհերու ընտրութիւնը տեղի պիտի ունենայ յառաջիկայ Յաւլիս/Օգոստոս ամիսներու ընթացքին: Կըթաթօշակներ պիտի տրուին գիտական մասնակիութեան հիման վրայ:

ՀՂՋԻԱՆԾԻՒԹԻՆ. — Հախապէս կատարուած 130,000 (հարիւր երեսուն հազար) տոլարի երկու փոխանցումներէն ի վեր, որոնք Մայիս և Սեպտեմբեր 1958ին եղան, նոր տեղեկագիրներ և նախահայիներ ստացուած են Ար. Աթոռէն, Մայր Տաճարի նորգութեանց առնչութեամբ: Ոյն նախահայիները այժմ ուսումնասիրութեան տակ կը գտնուին և մօտեր ուրիշ դրամական փոխանցում մը պիտի ըլլայ:

Հիմնարկութիւնը կ'ուզէ վերյիշեցնել թէ ցարդ Հայկական բաժնի ըրած յատկացութեանը ընդհանուր գումարը, մէջն ըլլալով Ներկայ հաղորդագրութեան մաս կազմով յատկացութեանը, ի բաց առեալ իշմիածնի յատկացումը, որը մաս կը կազմէ կտակարարի մասնաւոր կտակին, կը հասնի 551,165 (հինգ հարիւր յիսունը մէկ հազար հարիւր վաթուունը հինգ) Անգլ. սոկի կամ 1,543,260 (մէկ միլիոն հինգ հարիւր քառասունը երեք հազար հարիւր վաթուուն) տոլարի: